

H. Barth

S A R S A P

9(47.925)
F - 34

ԱԶԳՈՅՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ

Թիվ 1

9(47.925)

Բ - 34

ՀԱՆՐԻ ՊԱՐՊԻ

«ԺՈՒՌՆԱԼ» ՊԱՏԵՐԱՋՄԱԿԱՆ ԹՂԹԱՎԻՑ

24 Տ. Խ. 20267/3

ՍԱՐՍԱՓԻ ԵՐԿՐԻՆ ՄԵԶ

ՆԱՀԱՏԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ

ԽՎԲ

Նախարար՝ ՊԲՆ. ԲՈԼ. ՏԵՇԱՆԵԼԻ
Անդամ Ֆրանս. Ակադեմիի և Նախագահ Երեսու. Ժողովի

Թարգմանեց՝ ՄԻՔԱՅԵԼ ՇԱՄՑԱՆՃԵԱՆ

14962

Կ. ՊՈԼԻՍ
ՏՊԱԳՐ. Յ. ԱՎԱՏՈՒՐԵԱՆ ԵՒ ՈՐԴԻՔ
1919
LIT. FAIRE "LA CILICE"
N. 37 RUE CABINET, PERA
CONSTANTINOPLE

1 - MAR 2013

6388

ՆԱԽԱԲԱՆ

Պրն. Հանոփի Պառպի այս հատորը անուանած է՝ «Սարաֆի Երկրին մէջ»:

Հայաստանի նոր մէկ նահատակութեան պատմութիւնն է անիկա, աւելի դժուհի քան բոլոր այն միւսները զորս անցուցած է: 1915ի սկիզբը, Թուրքիոյ մէջ երկու միլիոնի հայութիւն մը կար. ատկից հազիւ է թէ 900,000ը վերապրած է այսօր: Եւ այս միլիոն մը մարդոց սպանումը ի գլուխ հանուած է անդժութեան ամէնէն ամօթապարտովը: Այս մարդիկը մեռուած են, ինչպէս կ'ըսէ Պրն. Պառպի, հանգրուան առ հանգրուան. զանոնք ամէնքը մէկ, չեն զրկած խմբական մահացումին. զնդակի բռնուածները ամէնէն նուազ դժբախտները եղած են, որովհետեւ իրենց տառապանքը եղած է կարճատեւ: Բազմաթիւ հարիւր հաղարաւորներ տարագրուած են ու գացած են կազմելու մահուան այդ չարաշուք կարաւանները, որոնց յաւիտենական նախատինքը պիտի կրէ Թուրքիա, Գերմանիոյ զինակիցը. կենդանիի ողբալի երամներ, որոնք գացած են՝ կողոպտուած, սպաննուած, քշուելով իրենց դահիճներուն կողմէ դէպի աքսոր, անօթութիւն կամ կախաղան:

Պրն. Հանոփի Պառպի կը նկարագրէ ողբալի գոյութիւնը այս տարագրեալներուն, որոնք անսուազութենէ կը մեռնին, ի զուր օգնութիւն հայցելով և նշաւակ կ'ըլլան բարոյական ու ֆիզիքական յոռեգոյն տառապանքներուն: Տեսած է ան, թափառող մանուկներու խումբեր, տժգոյն ու վտիտ, ոսկոր մնացած, ի խնդիր իրենց սպաննուած ծնողներուն և քանդուած գիւղերուն: Կը նկարէ ան չարաշանքի կայանները, որոնք Եվրոպա գետի երկայնութեան հաստատուած են, և ուր առանց ապաստանի, գրեթէ առանց մնունդի, ձմեռուան մահացու ցուրտին կամ ամառուան նոյնքան ահեղ ջերմութեան



1350 - 2002

ցուցադրուած, այրերն ու կիները կը մեռնին յամրօքէն, գուհունակ աչքին տակ՝ թուրքին որ անոնց վրայ կը հսկէ: Այս գրքին բոլոր գլուխները ի յայտ կը բերեն եղերական վաւերագրութիւնները: Ամբաստամութեան պաշտոնաթուղթ մըն է ասիկա, ականատես վկայի մը կողմէ կազմուած: Կոստանդրոնուպոլսոյ մէջ կամ ի Պերլին, կրնան չքմեղանքներ փնտոել, չափազանց շատ անդամներ ի գործ գրուած մէժուտին համաձայն, կրնան յայտարարել թէ սպաննեցին՝ ինքզինքնին պաշտպանելու համար: Բայց ստութեամբ չպիտի կրնան իրաւունք շահիլ քանի որ Հայերը չեն եղած գրգուչները. անոնք գոհեր եղած են: Անոնց սպաննութիւնը ի գլուխ հանուած է, առաջուրնէ խնամոտ կերպով պատրաստուած ծրագրի մը համաձայն. վատանուն գործը կանոնաւորութեամբ մինչև վերջը տարուած է և չէ խնայուած ոչ մէկ քաղաքի, ոչ մէկ դիւզի, ոչ մէկ ընտանիքի. արիւնը հոսած է ամէն ուրեք: Պրն. Պառպիի վկայութիւնը մէկը պիտի ըլլայ անոնցմէ որոնք ամենածանր կերպով պիտի ճնշեն անպարտ այս մեծ ժողովուրդին սպանիչներուն վրայ:

Բնաջնջումը Հայաստանի, ահա՛ թէ ինչ էր վատոգի ծըրագիրը կարմիր Սուլթանին, և ահա՛ ինչ որ կ'ուզեն տակաւին երիտասարդ թուրքերը, որոնք, ազատազրելու համար իրենց երկիրը, լաւագոյն բան մը չգտան, բայց եթէ զայն Գերմանիոյ ճորտը դարձնել: Կոստանդնուպոլսոյ մէջ, քաղաքական վարչութիւնը, իրաւ է, անուն փոխեց, բայց մէժուռները նոյնը մնացին, ինչպէս և մարդիկը, հակառակ այն նոր պիտակին որով խեղկատակորէն ինքզինքնին մակազրեցին: Թուրք պաշտօնատարը սքանչելիօրէն արժանաւոր մրցորդն է Գերեւան պաշտօնատարին:

Մին ինչպէս միւսը, ունի նոյն վայրագութիւնը, անձանաչողութիւնը այն բանին որ արդար է և այն բանին որ ազնիւ է: Ինչ որ թուրքը, քչուելով Գերմանացիէն, Հայաստանի մէջ ըրաւ, Գերմանացին ըրաւ զայն ամէն տեղ:

Հայաստանի նահատակութիւնը, յայտնագրուած քաղաքակիրթ աշխարհին, պէտք է փոխարինուի: Կարելի բան չէ որ անպատճի մասն այն ոճիրները որոնց երկար ցանկը կուտայ Պրն. Հանոի Պառպի: Աշխարհ չպիտի կրնայ եղածը մոռնալ: Թուրքը, իր կատաղութեանը մէջ, միայն Հայ ժողովը դեան մրայ չյարձակեցաւ: Վանայ մէջ գտնուող մեր ֆրանսական տոմինիկեան կրօնաւորներն ալ անզթօրէն կրեցին հարուածը: Մարտինի Հայ-կաթոլիկ եպիսկոպոսը իր հօտին մէկ մասովը խողխողուեցաւ, և լուր չունինք այն ֆրանսացի քահանաներու մասին, որոնք այս վերջին քաղաքին մէջ հաստատուած էին: Գերապայծառ Խորայէլեան, Խարբերդի Հայ-կաթոլիկ եպիսկոպոսը, Ուրֆայի և Տիարպէքիրի մէջտեղ, աքսորի ճամբուն վրայ խողխողուեցաւ, քահանաներու, կրօնաւորունիներու և իրեն ընկերացող խումբին մէկ մասին հետ: Մալաթիայէն՝ գերապայծառ Խաչատուրեանը խեղդաման ըրած են: Խեղդաման ըրած են Սղերդի բոլոր քաղդէացի և սուրիացի քահանաները: Սպաննած են ճէզիրէի քաղդէացի և սուրիացի եպիսկոպոսները և Մէտէափի, Սեւեակի, Դերեքէի, Վիրանչէնիրի քահանաները: Մեր կրօնական միաբանութիւններու բոլոր հաստատութիւնները փլցուած կամ աւարի տըրւած են. մասնաւորաբար Վանայ մէջ, ֆրանսական տոմինիկեաններու բնակարանը, 1915 ապրիլ և մայիս ամիսներուն, պաշըպօղու քներուն իրը ամբոց ծառայած է: Թուրքիա և Գերմանիա պէտք է որ դարմանեն այս բոլոր ոճիրները:

Հայաստանը ազատելով օսմանեան լուծէն, համաձայնականները գալմանած պիտի ըլլան մեծ անօրէնութիւն մը: Իրաւունքը չի կրնար աւելի երկար ատեն չճանչցուած մնալ: Արբեւազանդ այն նահատակութիւններէն յետոյ, զորս կրած է Հայ ազգը, որուն կապուած ենք այնքան յիշատակներով, միւս ճնշուած ազգերուն պէս ինքն ալ պիտի ողջունէ ազատութեան շողարձակ ժամը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ամէնէն զարհուրելի ջարդերը, որոնց յիշատակութիւնը պահած ըլլայ մարդ, չեն մօտենար իսկ այն ջարդերուն, որոնք անգամ մըն ալ ահա՛ կ'արիւնոտեն Հայաստանը, որուն բնակչութիւնը գրեթէ ամբողջովին, զանգուածոյ զոհը եղած է վայրագ սպանութեանց :

Այս բանին ամօթապարտութիւնը յաւիտենապէս կցուած պիտի ըլլայ, ոճիրին մէջ դաշնակցած, երկու ազգերու պատմութեան, թուրքերուն և Գերմանացիներուն :

Բայց ի՞նչ է այս Հայաստանը զոր թուրք բարբարոսութիւնը խողխողումի կրկէսի մը վերածած է այսպէս։ Ո՞վ է այս Հայ ժողովուրդ ըսուածը, արդէն այնքան անգամներ փորձի ենթարկուած, և որ վերստին նահատակութեան անօրինակին ենթարկուեցաւ։ Ի՞նչ հրէշային ատելութիւն է որ ուզեց ամբողջ ցեղի մը բնաջնջումը։ Ի՞նչ դժանի քաղաքական դիտաւորութեան մը կը համապատասխանէ այս բնաջնջումը։

Հայաստանը, հեքեաթունակ երկիր մը, ուր այնքան հնադարեան և խորհրդասքոյ աւանդութիւններ իրարու կը շաղապատուին, լեռնոտ մարդ մըն է 24000 քառակուսի քիլոմէթր մակերեսով, որ արեւմտեան Ասիոյ մէջ, կասպից ծովէն մինչեւ Սեւ ծովու հիւսիսը կը տարածուի, կովկասն ունենալով՝ իր կոնակը, իբրեւ զլիսաւոր յենարան, և որ ամփոփուելով մինչեւ Սուրբական ծոցը կ'իջնէ։ Հարաւային մասին մէջ զայն կ'եղերեն Միջագետք և Արաբիոյ անապատները։ Պատմական գետ մը, Եփրատը, որուն համար այս վերջին տարի-

Ներս ըսուեցաւ թէ այնքան արիւն հոսած է որքան ջուր, Հայաստանի մէջ ծնունդ կ'առնէ, ոչ հեռու կարինէն, Հայաստանի երբեմնի մայրաքաղաքը: Աշխարհիս ամէնէն բարձր գագաթներէն մէկը, Արարատ լեռը, որուն վրայ՝ առաւպելը կ'ուզէ որ, տակաւին յաւիտենական սառերու մէջ, կառչած մնացած ըլլայ նոյի տապանը, այս լեռը, հիւսիսային արեւելեան մասին մէջ, կը բաժնէ Հայաստանը Ռուսիայէն, Պարսկաստանէն և Թուրքիայէն:

Իրականութեան մէջ երեք Հայաստաններ կան, ինչպէս կան երեք Բոլոնիաներ, որովհետեւ երեք կայսրութիւններ իրենց ունի բաժնած են այս երկիրը, բնակուած քրիստոնեայ ժողովուրդէ մը որ նշանաւոր է իր երկրագործական, առեւտրական և մտաւորական ընդունակութիւններովը:

Ռուսական Հայաստանը և Պարսկական Հայաստանը երջանիկ կ'ապրին տիրապետութեանը տակ կառավարութիւններու, հոգատար՝ բարգաւաճութեան մէջ տեսնելու ցեղ մը, որուն յատկութիւնները այդ երկու կայսրութիւններուն համար հարատութեան աղբիւր մը կը կազմեն:

Հայ-թրքական հատուածը սարսափի և մահուան երկիրն է:

Աղատիլ Հայերէն, այս էր արդէն երկար ատենէ ի վեր փափաքը Թուրքիոյ, որ երբէք չէ ունեցած ներքին շփոթութիւններ, ո՛չ ալ երբէք պատերազմի մէջ գանուած է, առանց անոր որ Պոլսոյ կեդրոնական կառավարութիւնը ներողամիտ աշխով նայած կամ աւելի յաճախ ինքն իսկ կազմակերպած չըլլայ Հայերու բնաջնջումը:

Անգամ մը որ Եւրոպական Թուրքիոյ քրիստոնեայ ժողովուրդները, Սերպերը, Ռումանացիները, Յոյները և Պուլկարները, իրարու ետեւէ աղատագրուեցան, անգամ մը որ Լիբանանի Քրիստոնեայ ազգաբնակչութեանց համար Ֆրանսա ինքնօրինութիւն մը ձեռք անցուց, երկու ժողովուրդներ շարունակեցին առանձին տառապիլ օսմանեան լուծին դաժան ծան-

րութեանը տակ. այսինքն Հայերը, կորսուած Ասիական Թուրքիոյ հեռաւոր մարդերուն մէջ, ուր արեւմտեան քաղաքակըրթութիւնը կը ներկայացնեն, և Մակեդոնացիները՝ Պալքաններուն մէջ. բայց այս վերջինները աղատագրուեցան իրենց Սլաւ և Յոյն եղբայրուն կողմէ 1912-1913ին:

Հայաստանի պատմութիւնը զոր վեց դարէ ի վեր Հայուն ուսմին կը ճնշէ Թուրք բանապետութիւնը, ուրիշ բան չէ բայց եթէ երկար և եղերական մարտիրոսագրութիւն մը: Օր մը սակայն, այդ պատմութիւնը յոյսի նշոյլ մը ունեցաւ և կրցաւ հաւատալ թէ աղատութեան արշալոյսը վերջապէս կը ծագէր իր նամար:

Այդ բանը տեղի կ'ունենար 1878ին, Ռուս և Թուրք պատերազմի ատեն: Ռուս բանակը Հայ ծագումէ զօրավարի մը, Լորիս Մէլլքոֆի հրամանատարութեան ներքեւ, անցած էր Կովկասի լեռնաշղթան և հասած էր մինչեւ Կարին:

Այդ առիթով, ինքնավարութեան խնդիր մը յարուցուեցաւ: Թուրքիա՝ հանդէպ վերահաս վտանգին, և վախնալով Ռուսիոյ կողմէ կցումէ մը՝ Ասիական վիլայէթներուն, որոնք Ռուս զօրագունդերու արշաւանքին տակ էին, երեւոյթը կ'առնէր ընդունելու տեսակ մը՝ երկու կողմի բաղսումները արգիլող միջին պետութեան մը կաղմակերպութիւնը: Այս պարագան Հայերու համար խարնապատիր երազ մը եղաւ: Պերլինի վեհափողովին մէջ Զարը Սուլթանին վերադրձուց Հայաստանի դրաւեալ մասերը:

Այսուհանգերձ խնդրանքին վրայ իրենց պատրիարքին, զոր Հայերը Սան Սթեֆանո զրկած էին, իրենց և փոքր Ասիոյ միւս քրիստոնեայ աղքարնակչութեանց երաշխաւորութիւններ խոստացուեցան, այդ տեղի պայմանագրութեան 16րդ յօդուածով, ուուսական գրաւման բանակի մը հակակըռին ներքեւ:

Եւրոպական մեծ պետութիւններու հակամարտ շահերը այն արդինքը տուին որ Պերլինի դաշնապետութեան տրամադրութիւնները չնշնցին և փոխարինեցին, Սան Սթէֆանոյի դաշ-

նագրութեան արամազրութիւնները, և այս երկրորդ դաշնա-
գրութեան մէջ, 64րդ յօդուածը Հայաստանը դրաւ ոչ թէ
Ռուսիոյ առանձին, այլ իրենց հաւաքական պաշտպանութեա-
նը ներքեւ:

Դժբախտաբար մեծ պետութիւնները, ի հեծուկս իրենց
հանդիսաւոր յանձնառութեան, ոչ մէկ արդիւնարար միջոց ա-
պանվեցին, իրականացմանը համար այն բարուոքմանց և բա-
րենորոգումներուն, զորս ի գործ գնելու համար պարտականու-
թիւն առած էր Բ. Դուռը, այս կերպով երաշխաւորելու հա-
մար Հայերուն ապահովութիւնը ընդդէմ Քիւրտերուն և
Զէրքեզներուն:

Սակայն Ապտ իւլ Համիտ կ'երկնէր համիսլամութեան իր
ընդարձակ ծրագիրը, որ էր, Թուրքիոյ մէջ ամէն կողմ, Քրիս-
տոնեայ տարրերուն տեղ իսլամ ազգաբնակչութիւնները տեղա-
ւորել, ասով միատարրութեամբ օժտելու համար խախտած
կայսրութիւնը:

Իր իշխանութեանը տակ մնացած Քրիստոնեայ վերջին
ժողովուրդին, Հայերուն գոյութիւնը, կը խորհէր թէ, ճակա-
տադրականօրէն, ուշ կամ կանուխ, Եւրոպայի նոր մէկ մի-
ջամտութիւնը յառաջ պիտի բերէր: Հետեւաբար, ընդունելով
թէ, այնքան ատեն որ այս ժողովուրդը գոյութիւն ունենար,
Թուրքիա անդորրութեան վիճակի մը մէջ չպիտի ըլլար, որո-
շեց, վայրագ արամաբանութեամբ մը, բնաջինջ ընել ինչ որ
կ'ընդունէր իրը վտանգաւոր տարր մը և անոր տեղը դնել
մահմետական ազգաբնակչութիւն մը որ պիտի գրաւէր Թուրք-
եառուսական սահմանազլուխի ամբողջ գոտին (*):

(*) Պէտք չէ մոռնալ որ Ապտ իւլ Համիտի տիրապետութեան
առջի օրէն, Գերմանացիները եղան ներշնչուները թուրք քաղաքա-
կանութեան ընդունելի է ուրեմն այն ենթադրութիւնը թէ, այդ ժա-
մանակէն իսկ հայ ազգաբնակչութեան անէացումը անհանոյ չէր իրենց.
ասիկա իրեն արդիւնք պիտի ունենար մէշտեղէն վերնալը այն առեւ-
տրականներուն, որոնց մըցումը վախ կ'աղդէր իրենց, մասնաւորաբար
Պաղտատի երկաթուղային գծի երկարութեանը,

Երկու ուրիշ պատճառներ աւելի զօրացը-
նելու այս ոճրապարտ որոշումը, «Կարմիր Սուլթանային միան-
գամայն վայրագ և վեհերուտ հոդիին մէջ:

Հայաստան, իր աշխարհազրական դիրքին բերումովը, ա-
մէն ժամանակներու մէջ, իրեւ մրցակցութեան առարկայ մը
գտնուած է Թուրքիոյ և Ռուսիոյ միջև: Անվիճելի յարում մը,
Թուրքիոյ Հայերը կը քաշէր դէպի ուսւ պետութիւնը, որով-
հետեւ այս վերջնոյն իշխանաւթեան տակ, Կովկասի մէջ իրենց
համացեղ եղայրակիցները կը վայելէին գոնէ կարգ մը ազա-
տութիւններ և կ'ապրէին պաշտպանութեանը տակ օրէնքներու
որոնք կ'երաշխաւորէին իրենց սեփականութիւնները, իրենց
ինչքերը, իրենց կեանքերը և իրենց պատիւը:

Վերջապէս աղաստագրութեան շարժում մը, նման անոնց
որոնք Պալքանի ազգներուն թօթափնէլ տուին օսմանեան լուծքը,
երեան կուգար թրքական Հայաստանի մէջ, որ այդ միջոցին
երկու միլիոն բնակիչ ունէր (*):

Հայկական գիտակցութեան զարթնումը, որ ազգային գրա-
կան ութեան վերածնունդին հետ միաժամանակ երեւան կու-
գար, պէտք էր որ յանգէր, ինչպէս բոլոր մնչուած ժողո-
վուրդներու համար եղած է, յեղափոխական կազմակերպու-
թեան մը և կամաւորներու մարմնի մը ստեղծումին: Իրենց
նպատակն էր ոչ երկիրը աւարի տալ ոչ ալ Թուրքերը ջար-
դել, այլ միայն պաշտպանել հայ ազգաբնակչութիւնը Քիւր-
տերու և Զէրքէզներու յարատեւ արշաւանքներուն դէմ, իր
յաւիտենական թշնամիները, և, հետեւաբար նաև ընդդէմ
ծայրացեղութեանց Օսմանեան կառավարութեան որ չնորհիւ

(*) Թուրքիոյ Հայերը կ'ապրէին զլսաւորաբար կարինի, Վանի,
Բայեկի, Տիգրանակերտի, Խարբերդի և Սեբաստիոյ վեց վիլայէթնե-
րուն: ինչպէս նույն կիրիկիոյ մէջ Ասկից զատ, կը ձեւացնէին անոնք,
թէւ աւելի ցանցառութէն, մէկ մասը Տրապիզոնի, Զմիւռնիոյ և Պաղ-
տատի բնակչութեան: Կոստանդնուպոլսոյ մէջ հայկական գաղութի
թիւը կը հասնէր 200,000 հոգիի:

Եւրոպայի անտարբերութեան, կամոնաւորութեամբ կը շարունակէր իր հալածանքները:

Ազատագրումի և ինքնապաշտպանութեան այս շարժումը, այս յեղափոխական շարժումը, եթէ կը նախընտրէք, իրապէս 1890էն վերջ է միայն որ կը սկսի: Այս թուականէն առաջ, զինչեալ բողոքի մէկ քանի փորձեր, իրաւ է թէ եղած են, ինչպէս նաեւ կարդ մը լեռնոտ մարզերու մէջ՝ ապստամբութիւններ են լոկ, ինչպէս օրինակի համար Զէյթունինը, 1862ին, որ հետեւանք՝ ինպատ լիբանանի Քրիստոնեաներուն Փրամսայի կողմէ եղած միջամտութեան վերակրկնումին, յանդեցաւ հայ պատգամաւորութեան մը թարիզ, Նաբոլոն Գ. ի մօտ զըրկուելուն:

Այս յեղափոխական շարժումը ծագում առաջ է միմիայն, Հայերուն ենթակայ անտանելի կացութեան հետեւանքով: Հայերը պահանջող էին միայն կարենալ պահպանել իրենց ազգային մշակոյթը, և խաղաղութեան շրջանին կարենալ վայելել իրենց աշխատութեան պտուզը:

Սասուն 1894ին և Զէյթուն յաջորդ տարին — երկուքն ալ լեռնոտ մարզեր, ուր ազգաբնակչութիւնը միշտ էին անկախութիւն մը պահած է — առաջնները եղան ուաքի ելլոզ:

Ապտիւլ Հսոմիտ, հեռու հանդարատեցնելէ այս մարզերու եռեւելիք, մէջաեղէն վերցնելէ իրենց դժոնութեան պատճառները, գտած եղաւ նպաստաւոր առիթը, գործադրութեան դնելու համար այն գարշելի ծրագիրը զոր յզացած էր: Խորհելով թէ միակ հարուածով մը կրնար Հայերուն գործը լինցնել, հրամայեց խուժբերով բնա ջնջումը:

Մեծ ջարդերը սկսան: Ամբողջ Հայաստանը, 1894էն 1896 լողաց արեան մէջ, որ կոհակով կը հասէր: Հարիւրաւոր ընտանիքներ բնաջնջ եղան և ջարդին վայրագութիւնը այն աստիճանին հասաւ որ Եւրոպա և Անտիկա ահարեկ ոտքի կանգնեցան: Մեծ պետութիւնները միջամտեցին, բայց իրենց դիմումները

բաւական չեղան, վլ րջ գնելու մարդարականներու կատաղի շուայտութեան: Միայն սպառնալիքները յաջողեցան կասեցնել Ապտիւլ Համբարք իր մահու գործին մէջ: Ահա՛ ինչ որ կը պատահի, երբ կոռուող Հայերը, խելայելզած, ցոյց մը կը փորձեն ուղղակի կոստանդնուպոլսոյ մէջ, ուր մեծ թիւ մը ունին, ինչպէս քիչ մը վերը ըսի: Գրաւեցին Օսմ. պանքան (Օգոստոս 1896), սպառնացան տիմամիթով օդը հանել չենքը, և չհրաժարեցան իրենց դիտաւորութենէն, բայց եթէ այն պատուոյ յանձնառութեան առջեւ զոր Մեծ Պետութիւնները ստանձնեցին Մաքսիմօֆի: միջոցաւ, թարգման ուուական գեսպանատան, վերջապէս յանգելու համար գործադրութեանը՝ երկար ատենէ ի վեր խոստացուած բարենորոգումներուն, որոնք մեռեալ տառ մնացած էին:

Աւաղ, այս խոստումն ալ, նախորդներուն պէս, չի յարգուեցաւ: Եւ սակայն 300,000ի մօտ զոհեր ինկած էին Ապտիւլ Համբարի դահիճներուն հարուածներուն տակ, 2,500 վայրեր տակնուվրայ եղած էին, և 568 եկեղեցիներ ու վանքեր քանդուած կամ մզկիթի վերածուած էին: Միայն կոստանդնուպոլսոյ մէջ, 8,000 հայեր մորթուեցան: Վերջապէս, բազմաթիւ հարիւր հազարներ իրենց նէ, փախան իրենց հայրենիքէն որ ջարդի կրկէս մը դարձած էր:

Հայաստանի նահատակութիւնը շարունակեց:

Սասունի մէկ նոր ապստամբութիւնէն յետոյ, 1904ին՝ առաջնորդուած Անդրանիկի կողմէ որ հայկական ազատութեան ամէն էն ժողովրդական հերոսն է, և որ ներկայ պատերազմին վարեց մէկը հայկական կամաւորներու խումբերէն, որոնք ուսս բանակին քովս ի վեր պատերազմնցան, կը հասնինք երիտասարդ թուրքերու վարչութեան (1908):

Շատ մուերիմ յարաբերութիւններ հաստատուած էին Հայ և երիտասարդ թուրք պետերու միջեւ, որոնք առէն առիթով բարեկամութեանց հետամուտ էին և ոչ մէկ խոստումի առջեւ

կ'ընկրկէին, իշխանութեան գլուխ անցնելու համար։ Եւ Հայերու Դաշնակցական կուսակցութիւնը, հաւատք ընծայելով այս գեղեցիկ խոստումներուն, նոյն իսկ առևակ մը զինակցութիւն կնքած էր Միութիւն և Յառաջդիմութիւն կուսակցութեան հետ (1908)։

Հետեւաբար, երիտասարդ թուրք յաղթանակի վաղորդայնին, Հայաստան նորէն կը սնուցանէ վերածնած յոյսը։ Կը խորհի թէ վերջապէս պիտի կարենայ ապրիլ ու զարգանալ ապահովութեան մէջ, արդարութեան ու հաւասարութեան վարչութեան մը ներքեւ։

Յուսախարութիւնը չուշանար։ Հազիւ թէ իշխանութեան գլուխ անցած, երիտասարդ թուրքերը, Ապտիւլ Համբտէն աւելի ենթակայ գերման ազգեցութեան, վերստին ձեռք կ'առնեն բնաջնջումի ծրագիրը, յղացուած անոր կողմէ զոր տակաւին նոր գահընկէց ըրած են, և ահա՛ Ատանայի զարհուրելի ջարդերն է որ տեղի կ'ունենան (Ապրիլ 1909), իրենց հետեւորդ սովորական թալաններով և առեւանգութիւններով։ Այս ջարդերուն մէջ ալ 20,000է աւելի Հայեր կ'ինան։ Անգամ մըն ալ դիակները բաց օդին մէջ կը փտին, գիւղեր կը կործանին, կիներ և երիտասարդ ալջիկներ կը վաճառուին իրեւ արջառ։ Միայն Եւրոպայէ վախը կ'արգիլէ թուրքիոյ նոր տէրերը, սպանութիւնը ամբողջ Հայաստանի վրայ տարածելէ։

Այսուհանդերձ, Համբտեան զարհուրելի տիրապետութենէն յետոյ, Հայերը տակաւին երիտասարդ թուրք վարչութիւնը կը նկատեն իրը բարիք մը։

Իրենց կացութիւնը, պէտք է ըսել թէ, յիրաւի զգալի կերպով բարուրքած է անտեսական տեսակէտով։ Հիմա կը վայելին աղատութիւնը հաղորդակցութեան և առեւտուրի, և արտօնուած են զպրոցներ բանալու։

Ասիկա չենթազրեր սակայն որ ոճիրները, սպանութիւնները, թալանները և առեւանգութիւնը գաղրած ըլլան յառաջգալէ։ Քիւրտերը պահած են իրենց հանապազօրեայ աղատութիւնը և կ'օգտուին անկէ, միայն թէ սպանութիւնները կ'ըլ-

լան փոքրաքանակ։ Մեծ խումբերով ջարդերը, Ատանայէն վերջը, չեն վերանորոգուիր։

Ուրեմն ամէն յոյս կորսուած չի թուիր Հայաստանի համար, որ կը գոհանայ պարզապէս աւելի լուրջ բարենորոգումներ պահանջելով։

1912ին, Թուսիա իր ետին ունենալով Անդիխան և Ֆրանսան, գլուխը կ'անցնի հայկական նոր շարժումն։ Գերմանիա, Թուրքիոյ զաղանի զինակիցը, կը միանայ նաեւ Թուսիոյ, բայց միմիայն, թոյլ չտալու համար առանձին գործերու։ Իրականութեան մէջ, Գերմանիա կ'ուզէ իրերը խառնակել, նպատակ ունենալով բոլորովին, երիտասարդ թուրքերու խաղը խաղալ, աշխատելով իր սեփական հաշուոյն և իր ապագայի դիտարութիւններուն համար։

Բարենորոգումներու նոր ծրագիր մը աշխարհ կուգայ սակայն, այսինքն եւրոպական հակակըսի սկզբունքը — սկզբունք մը, որուն Թուրքիա միշտ դէմ եղած է — կը պարտադրուի Թուրքիոյ։ Զեղոք աղգութիւններէ երկու քննիչներ Հայաստան պիտի երթան, հսկելու համար որոշուած բարենորոգումներու գործարութեանը։

Ստուգութեան մէջ, Թուրքիա, չնորհիւ Գերմանիոյ, յաջողցուցած է որ այս քննիչներուն իշխանութիւնը ըլլայ խաբուսիկ։ Այս երկու քննիչները, մէկը նորվէկիացի մը, Պրն. Զօֆ և միւսը հոլանտացի մը, Պրն. Վէսդէնէնկ, ուրիշ բան չեն բայց եթէ Օսմանեան կառավարութեան պաշտօնատարներ։ Ինչ որ ալ ըլլայ, այդ քննիչներուն անուանումն ալ յաջողութիւն մըն է։

Ասոնք ճամբար կ'ելլեն Հայաստան երթալու համար։ Ճիշտ այդ պահուն է որ կը պայմի եւրոպական մնծ պատերազմը։

Պատերա լմը պիտի վերապահէր Հայաստանի, իր ցաւագին պատմութեան ամէնէն եղերական պահերը։ Այսինքն,

այս անդամ Գերմանիա կ'ընդունի թէ վարկեանը եկած է իւրականացնելու համար ամբողջ աշխարհի տիրապետութեան իր երազը։ Գերման ցեղին համար թուրքիան տարածումի դաշտ մը ընելու իր դիտաւորութեամբ, Գերմանիա քաղաքական գորաւոր չան մը ունի Հայերուն աներեւութացումին մէջ։ Այսպէս ուրեմն, սոսկումի այս կալուածին մէջ, «աշխատանքը» պիտի ըլլայ թրջական, իսկ մէթուր Գերմանական։

Հնդկաստանի ճամբան, Համպուրկէն մինչեւ պարսկական ծոց, այդ համբաւեալ երկաթուղին, որ Սուէզի ջրանցքէն պէտք էր անցներ, և ասով ազատագրեր գերման վաճառականութիւնը բրիտանական իննամակալութենէն, կ'անցնէր Հայաստանէն։ Իր բնական ժողովուրդէն պարպուած, այս հարուստ երկիրը պիտի դառնար ընտրուած այն հողը զոր Գերմանացին շուտով պիտի լիցնէր բնակիչներով։ Պըն։ Տէլպրիւք Հայաստրաբեց Ռայխսթակին բեմէն թէ Հայաստանը և Միջագետքը օր մը «գերմանական Հնդկաստանը» պիտի կազմեն։

Հայերը բնաշինջ ընելու 1915ի ծրագիրը ծնած է այս հրէշային խօսքէն։

Մարաջախտ Ֆօն Տէո Կոլց, երիտասարդ թուրք կառավարութեան ծառայութեան մէջ, այն գործիչն է որ ընդունիլ կուտայ կայսեր կամքը։ Հետեւաբար, ջարդերու ծրագիրը, կոստանդնուպոլսոյ մէջ որոշուած, պիտի կրէ մեթուստոր և անդութ կրկնակ պիտակը Ֆօն Տէո Կոլցին և ինվէր փաշային։





ԿԱՌԻՆԻ ԶՄՐԴԱՄՐՄՆԵՐՈՒ ԳԼԽԱԿՈՐՆԵՐԸ

1. Թուղի պէտի թարգմանը . — 2. Հրամանատար՝ թուղի պէտ, պետ թուրք սպայակայտի . — 3. Գերման հազարապետ՝ Սղամեշի . — 4. Շոպնէր, պէտ թուրք հրամախումբերու, որոնք պաշտօն ունին չայերը գտղթեցնել ու ջարդել զանոնք ձամբու ընթացքին . իր պաշտօնական տիտղոսն էր «կարինի Գերման Փոխ-Հիւլատոս» . — 5. Շոպնէրի թարգմանը . — 6. Շթամպէր (գերման), թնդանօթա-ժիգներու հրամանատար . — 7. իր թարգմանը .

Բոլոր այս անձները, վախուսափ ատեն իրենց հետ տարին երե-տասարդ Հայուհիներ, զորս բռնի առեւանդած էին :

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՂԵՐԱՊԱՏՈՒՄԸ

ԿԱՅԻՆԻ ՄԷՋ

Մարտ 1916

Կովկասի մայրաքաղաք Թիֆլիսէն միակ երկաթի զիծ մը , (Աղեքսանդրաբոլէն սկսելով միակ ճամբով մը) , որուն վրայ ապրանքի կառախումբեր միայն կը բանին , կ'երթայ մինչև Սարրքամբը , ուր 1914 Դեկտ . 31ին , թուրքերը իրենց առաջին մեծ պարտութիւնը կրեցին : Յետոյ կուգայ 156 փար-սախի ճամբայ մը զոր թիթեւագոյն անձրևը գրեթէ անանցա-նելի կը դարձնէ և զոր կը խճողէ չընդմիջուող շարքը կառ-քերու և սայլերու որոնք բանակը կը պարենաւորեն(1) :

Հինգ օրուան ատամանելի ճամբորդութիւնէ մը յետոյ , կըր-կէսի մը խորը զոր կը ձեւացնեն բարձրութիւնները , կարինը կ'երեւայ ինծի վերջապէս , վարդերանգ՝ մայրամուտ արեւին տակ , որ սակիէ բոցեր կը կախէ մզկիթներու դմբեթներուն և մինարէներուն նրբին սրածայրերուն : Դէպի բաղրջկագոյն և գորշ հորիզոնը , ճախճախուտ հովիտն է , ուր կը հօսի Գա-րա-Սուն , Եփրատի ճշողերէն մէկը :

Սոկից կ'ուղեմ սկսիլ պատմութիւնը սոսկումներու և ո-ձիրներու որոնց թատրը եղաւ Հայաստան , երկար պատե-րազմի ընթացքին :

Երբոր Թուրքիա որոշում տուաւ մտնել Գերմանիոյ և Աւստրիոյ շարքին մէջ , Օսմ . կառավարութիւնը Հայերը զէն-քի տակ կոչեց , կայսրութեան միւս բոլոր հպատակներուն հետ :

(1) Այդ ժամանակէն ի վեր Ռուս զինուորական իշխանութիւնը մեծապէս բարուքած է հաղորդակցութեան ճամբաները կարինի հետ , ուր կը յանգի այսօր երկաթի ճամբայ մը .

իրենց ճակտուագիրը, սկիզբը տանելի, յանկարծական կերպով փոխուեցաւ. Սարը Քամըշի պարտութենէն յետոյ, որուն իրական պատճառները կը դրժէին զինուորական իշխանութիւնները և ամբողջ յանցանքը կը նետէին զօրագունդերուն մէջ գտնուած հայկական տարրերուն վրայ: Ասոր վրայ, Հայերը հեռացուեցան ուուսական սահմանագլուխէն, յետոյ 1915 մարտ ամսուն ատենները զէնքերնին առնուեցաւ. վրկուեցան ներքին դիրքերու վրայ կամ գործածուեցան ամրութեանց և ճամբաններու շինութեան, Կարինէն Երգնկա, Կարինէն Տրպագիոն և Երգնկայէն Մերաստիա երկարութեան վրայ:

Սակայն, գրգոռութեան մոլեուանդ գործակալներ կը գործէին թուրք ժողովուրդին ու բանակին մէջ: Ասոր հետեւանքը եղաւ Հայ մտաւորականներու ջարդը, բայց բաւական չընկատուեցաւ իրենց ատելութեանը համար: Հարկ էր, վատթար վարուելակերպով մը Հայերը մինչեւ ծայր աստիճանին մղել, իրենց բոլոր քներուն մէջ գտնելու համար պատրուակ մը զիրենք ամէնքն ալ բնաջինջ ւնելու:

Մեռելական յիշատակարան մը, ուուսերու կողմէ կանգնըւած, կը յաւերժացնէր յիշատակը 1878ի պատերազմին մեռած իրենց զինուր ըներուն: Թուրք իշխանութիւնը գիտնալով Հայերու համակրութիւնը համաձայնականներուն համար, և, մասնաւորաբար ուուսերուն համար, կը հրամայէ քանդել այս յիշատակարանը:

Ժողովուրդը և հայ Առաջնորդը ի գուր կը բողոքեն: Նոյնիսկ չի թոյլատրուիր իրենց, վարձքով բռնուածներու կատարել տալ այս սրբապիշտ քանդումը: Եթեայ հրաման կը արտաւի բոլոր Հայերուն պարպել իրենց տունները որոնք շրջուն հիւանդանոցներու պիտի վերածուին:

Ի՞նչ պիտի ըլլայ այս բնակչութեան, որ իր տուններէն գուրս նետուած է: Ո՞ւր և ի՞նչպէս պատսպարել զինքը:

«Դուք չէք ուզեր ձեր տունները պարպել, կը պատասխա

նէ տեղական իշխանութիւնը՝ Արքեպիսկոպոսին և հայ մեծատուններուն, որ կը խնդրեն որպէս զի գոնէ իրենց դիւրացուի այդ հրամանին զործադրութիւնը:

— Շատ աղէկ ուրեմն, դուք պիտի կատարէք շինութեան և խնամատարութեան ծախքերը այդ հիւանդանոցներուն, ուրոնց պէտք ունի բանակը:

Եւ Կարինի Հայերը պարտին ամէն ամիս վճարել 2000 օսմաննեան ոսկի:

1915 ապրիլ 18ին, բոլոր մահմետականները հաւաքուած են քաղաքին դուրս: Հօնանները կը գերազգրուեն մոլեուանդութիւնը հաւասարելով թէ մահիկը չպիտի ճանչնայ յաղթանակը, այնքան ատեն որ միայ Հայ մը շարունակէ մնալ: Հիւմի փաշա, հոչակաւոր անդամը Միութեան և Յառաջդիմութեան քօմիթէին, ուշադրութիւն կը գրաւէ իր խիստ վարմունքովը:

Հայերը ահաբեկած, կ'երթան վալի Քեամիլ փաշային ոտքը կ'իյնան: Այս վերջինը կը մեղքնայ, բայց հեղինակութիւն չունի: Խորհուրդ կուտայ որ առաջաւոր Հայերը հեռանան այդ տեղին: Իրենց մեկնումը թերեւս պիտի հանդարտեցնէ միւսլիմանները: Հայերը կը հետեւին այս խորհուրդին:

Խեղճերը, միաժամանակ գիմած էին նաև Գերման հիւպատոսին, բայց ան սապէս պատախանած էր. «Ուրիշ բան չունիք ընելու բայց եթէ համակերպիլ բոլոր պատահելիք բաներուն: Թուրքերու ընթացքը ձեզի հանդէպ, կատարելապէս տրամաբանական է:»

Անձկութեան մէջ օրերը կը սահին: Մայիսին կը հասնի լուրը Վանայ վիլայէթին Հայերուն յաղթական դիմագրութեան: Այդ վայրկեանէն սկսելով այլեւս բնաւ յոյս չկայ:

Սակայն մօտակա, շրջանակներէ, Հայերը Թուրքերու կողմէ խոշտանգուած, կը փորձեն ապատան վինտուել Կարինի

մէջ, բայց իրենց կ'արգիլուի քաղաք մուտքը, և պարիսպներէն դուրս ստիպուած՝ մնալու, առանց հացի և առանց հադուասներու, հիւանդութենէ կը տասանորդուին:

Թուրքերը իրենց ծրագիրը ունին: Կարինի ազգաբնակչութիւնը ամեռողջովին, ինչպէս նաև շրջականներու փախստականները, Միջագետք պիտի աքսորուին:

Այս որոշումը հազորդուած է խեղճերուն, իրեւ կարգագութիւն մը, յօգուտ իրենց ապահովութեան: Իրականութեան մէջ կ'ուզուի դիւրացնել ջարդը, զանոնք ամէնքը մէկ հեռացնելով:

Իրենց պատրաստութիւնները տեսնելու համար տասն և հինգ օր կը տրուի: Անոնք կարելիութիւնը ունին ծախելու բոլոր ստաց ւածքնին, կարելի է մտածել ի՞նչ զեղջուած գիներով, և պատրաստել ցուցակը՝ բոլոր իրենց պահ տալիքներուն:

Խեղճ մարդիկը Առաջնորդին է որ կը յանձնեն ամէն ինչ որ չեն կրնար միասին տանիլ: Եկեղեցին կարասիներու մթերանոցի մը կը վերածուի և կ'ընդունի զանազան տեսակի և վեց միլիոն ֆրանք արժէքով իրեղիններ: Ուժը հարիւր կապոց կը յանձնուին նաև Միացեալ Նահանգներու հիւաստոսարանին և ուրիշ հինգ հարիւր կապոցներ ալ կը վստահին ամերիկացի բժիշկի մը, առքիթ. Քէսի:

Եւ գիշեր մը, 1915 Յունիս 16ին, զինեալ գունդ մը Հայերը կ'արթնցնէ: Խոկոյն այրերը կը դատեն կիներէն և մասնուներէն: Կը հրամայուի ամէնուն ճամբար ելլել: Եւ այսպէս, պղափկ խումբերով, արցունքներու մէջ, կը բռնեն աքսորի ճամբան:

Շուտով, ամէնէն տկարները, յազթահարուած խոնջէնքն, կ'իյնան և կը մնան իրը ճամբան ցուցնող նշաններ: Շուտով ամէնքն ալ կը տասապին անօթութենէ: Շուտով կը սկըսին նաև ջարդերը: Կ'իրեւան, քիւրաներու հրոսակումբեր, և.

գայլերու պէս, կ'իյնան այս զինաթափ խումբերուն վլայ: Կ'առեւանգեն տժգոյն անագապղինձի մորթի գոյնով, խորու աչքերով կիներն ու երիտասարդ աղջիկները. գերի կը վարեն յաղթանդամ երիտասարդները, զորս կը պարտաւորեն իրենց համար աշխատելու. կը ջարդեն մնացեալները, զանոնք, որոնք ոչ ոյժ ունին ոչ երիտասարդութիւն և ոչ ալ գեղեցկութիւն:

Խեղճերու թիւ մը սակայն կը յաջողի մինչեւ Քէմախ հասնելու, ուժաթափ, սպառած, գրեթէ մերկ: Կ'ինդանի կմախքներու երեւոյթը առած են...: Բայց սպանդը կը վերսկսի մուլեգնորէն, և Եփրատի ջուրերը այնքան դիակներ կը կրեն իրենց վրայ, որ, տեղ տեղ կուտակուած, կը ձեւացնեն անցարգեներ որոնք կը ստիպեն գետը փոխել իր ընթացքը: Մէկ քանիներ, հրաշքով ազատած, Միջագետք, մինչեւ Մարաշ կը համսին: Զրկուած ամէն բանէ, ոչ մէկ օգնութիւն ստանալով թուրք իշխանութենէն, կլ: Դիմեն կարինի պանքային, ուր եղերական մնկնումէն առաջ, իրենց դրամը պահ դրած էին...: Բայց պատասխանը գալու հաւար ժամանակի պէտք ունի. իսկ երբ դրամը կուգայ ալ չեն գտներ հասցէի տէրերը. անոնք անօթութենէ մեռած են...:

Եւ կարինի հայերուն ճակատագիրը եղաւ նաեւ ճակատագիրը բովանդակ ազգաբնակչութեան հայկական վեց վիլայէթներու, ուր Ռուսիա, Ֆրանսա և Անգլիա կ'ուզէին, պատերազմի նախօրեակին՝ ներմուծել, երկար ատենէ ի վեր կոստացուած և միշտ թուրք կառավարութեան կողմէ յետաձգուած բարենորդումները:

Սկիզբները, երաշխաւորուեցաւ կեանքը ամէն անոնց՝ որոնք իսլամութիւնը ընդունեցին: Կամաւոր կերպով կամ բոնի ոմանք ուրացան իրենց հաւատքը. ամէնքն ալ նոյն անունը առին՝ Ապտուլահ: Միակ և նոյն անունը տալու այս գաղափարը, որ պէս զի զանոնք յառաջիկային կարենան ճանչնալ, ինծի հաւասեցին թէ գերմանական գաղափար մըն է:

Բայց քիչ ատենէն, հայերը ա՛լ չեն կրնար նոյն իսկ այս միջոցով իրենց կեանքը ազատել: Ո՞ր և կեղեցին ալ պատկանին (կաթոլիկ, բողոքական, լուսաւորչական) պէտք է որ աքսորուէն, և ջարդերը կը շարունակուին, վայրագութեան մէջ գերազանցելով ամէն բան զոր կարելի ըլլայ երեւակայել:

Ի՞նչպէս ոգեկոչել այն զարհուրելի տեսարանները, որոնք ինձի նկարագրուեցան: Զարդուած մանուկներ, իրենց մայրերուն աչքին տակ խողխողուած, վախէն ու զարհուրանքէն այս վերջինները խելակորոյս, զորս դահիճները կը ստիպեն բաժակներէ խմել ծխացող արիւնը. կիներ խողխողուած՝ երբ ծեր են, բննաբարուած՝ երբ երիտասարդ և գեղեցիկ են, իսկ անոնց, որոնք ըմբոստացած են, կոտրած են մատները, ջախջախսած են բազուկը . . . :

Շղթայալերծ անշթութիւնը նրբամտութիւններ ունեցած է: Այս բռնադատեալ գաղթականներէն խումբ մը օր մը միւթէսարքի մը կը հանդիպի որ ընդունակ կ'երեւէր գութ ունենալու և որ առաջարկեց՝ իրենց ճամբայ ցոյց տալ: Հածոյակատար, գլուխը անցած իր ոստիկան զինուորներուն, յիրաւի ընկերացաւ անոնց միշտ նեղ կիրճի մը բերանը. . . և հոն, հանդարա ու ժպտադէմ, զանոնք ջարդել տուաւ մինչեւ վերջինը:

Կարինի մէջ յիսուն Հայ արհեստաւորներ, կոշկակար և դերձակ, վար զրած էին թուրք իշխանութիւնները, բանակին պէտքերուն համար: Ամէնքն ալ, բացառութիւն ըլլալով ծերունի մը որ յաջողած էր պահուըսիլ, խողխողուեցան, երբ թուրքերը ստիպուեցան քաղաքէն փախչիլ:

Գերապատիւ Սմբատ Սաատէթեան արքեպիսկոպոսը որ քաջութեամբ իր պաշտօնին զլուխը մնացած է մինչեւ վերջին վայրկեանը, կարինը թողած է տարագիրներու վերջին կարաւանին հետ: Զգիտցուիր թէ ի՞նչ եղած է (1): Նոյնպէս

(1) Աւելի վերը, Երևնկայի գրաւման ատեն տեղեկացայ ոռու բանակէն թէ այս առաջնորդը սպաննուած է Երզնկա ժամանելուն:

չգիտցուիր թէ ի՞նչ եղած են կղերին ուրիշ բազմաթիւ անդամները:

Հայ եկեղեցին աւարի տրուեցաւ: Զեռք անցուցին այն հինգ հարիւր կապոյները որոնք Տոքիտ. Քէսի մօտ պահ դըրուած էին: Ամերիկեան հիւպատոսը յաջողեցաւ պահել իրեն վոտահուած գոյքերը: Վերջապէս 28 սեպտեմբերին, հրովարտակ մը հրամայելով ծախել Հայերուն ունեցած բոլոր ստացուածքները, ասոնք ծախուեցան և թրքական գանձը յատքունիս գրաւեց վաճառման արդիւնքը:

1950 - 2002

Կարինի մէջ, Գերժան սպաններուն միակ զբաղումն էր, ուրախ կեանք անցընել: Խոյամ բնակչութիւնը և թուրք սպանները անգամ տհաճութեամբ կը նայէին այս տեսունեան ամբարտաւան և չնական սպաններուն, որոնց վինուորական տեսակէտով օժանդակութիւնը աննշան եղած է և որոնց միակ ժամանցը կը կայանար գրգռութիւններ ընելու և գինարբաւքի մէջ: Քաղաքին լաւագոյն ընտանիքներէն մէկի քանի երիտասարդ հայուհիներ ձեռք անցուցած էին և հարկադրած էին զանոնք ենթարկուելու իրենց փափաքներուն: Կարինը ձգած ատեննին այս դժբախտներէն շատերը միասին տարին:

Եւ հիմա, ահաւասիկ թիւեր որոնց պերճախօսութիւնը կը դլէ կ'անցնի ամէն մեկնաբանութիւն:

Այն 18000 հայերէն, որոնք կարինի մէջ կային պատերազմէն առաջ, հազիւ 120 հոգի վերապրած են, ոսւս զօրագունդերուն քաղաք մտած ատենը: Ասոնք ալ կիներ ու արդաք էին: Իրենց մէջ միայն վեց այրեր կը գտնուէին:

Կարինի մօտ, վիլայէթի գիւղերուն մէջ, բոլոր Հայերը աներեսյթ եղած են:

Բոլոր այս դժբախտներէն քանի հատը հասած են Միջագետք, և ի՞նչ է հոն, անապատին մէջ, իրենց դժոխային գոյութիւնը:

ՄԻԱՅԵՍԼ ՆՍՀԱՆԳՆԵՐՈՒ ԿԱՐԻՆԻ ՀԻՒ
ՓԱՏՈՍԻՆ ՎՐԴՈՎԻՉ ՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ

իր ներկայացուցիչ Ամերիկայի Միացեալ նահանգներուն և միաժամանակ իր միսիոնար, Վեր. Ռոպ. Սդէբըլդըն կարինի մէջ ապրեցաւ տուամին բոլոր պահերը :

Իրեւ անմաս դիտու մը չէ որ ան ներկայ գտնուեցաւ Հայազգաբնակութեան մարտիրոսացումին : Աչքն առնելով ինքնալ սպաննուելու, ինչպէս պատահած էր իրեն պաշտօնակից ծօրմ Քնայրի որ Բաղէշի ամերիկեան միսիոնարն էր և որ վեհանձնօրէն այս վերջին քաղաքին մէջ Հայերուն պաշտպան կանգնած էր, Պրն . Սդէբըլդըն իրեն կորովի օժանդակ ունենալով իր կինը, մարդկօրէն իր կարողութեան մէջ եղած ամէնքան ըրաւ, զոհերու կարելի մնածագոյն թիւ մը փրկելու համար :

Իրեն է որ կը պարախն իրենց կեանքը, ապրող այն հարիւր քսաւ Հայերը (մեծ մասով Հայուհիներ), որովհետեւ այս թիւին մէջ, ինչպէս ըստ, միայն վեց այրեր կային, որոնք կարինի մէջ գտնուեցան :

Իր պաշտպանութեամբ է որ, տասնըեօթը երիտասարդ աղջիկներ, ամերիկեան վարժարանի աշակերտուհիներ, իուսափած եղան անպատութենէ կամ մահէ :

Վկայ՝ դահիճներու կողմէ ի գործ գրուած բոլոր վայրագութիւններուն, Պրն . Սդէբըլդըն հաճեցաւ ինծիրնել ատոնց եղերական պատմութիւնը : Տիկին Սդէբըլդըն, ներկայ մեր խօսակցութեան, կը ճշգէ մէկ քանի յիշուած պարագաներ և վերապատուելին որոշելու համար կարգ մը թուականներ, կը դիմէ այն յուշատեարին, որուն մէջ օրը, օրին նշանակած էր դէպքերը . այս յուշատեարը կը կազմէ ամենէն զարհուրելին բոլոր ամբաստանագիրներուն, ընդում երիտասարդ թուրքերուն և ասոնց մեղսակից Գերմաններուն :

Իմ խօսակիցս, ամենէն առաջ կը հաւաստէ ինծի ստու-

գութիւնը այս դէպքերուն զորս արդէն պատմեցի և զորս չը պիտի կրկնեմ: Յետոյ ինձի մէկ քանի ճշգրիտ տեղեկութիւններ կը հաղորդէ:

1915 մայիս 19էն սկսելով, Քիւրտերը Անուս-քալէի մէջ Հայերը կը ջարգեն: Յունիս 1ին է որ Կարինի վիլայէթին բոլոր Հայերը աքսորի հրամանը կ'ընդունին: Նոյն հրամանը յետոյ կուգայ նաև Կարին քաղաքի Հայերուն համար:

Քաղաքին վալին ամէն բան ի գործ կը դնէ մեղմելու համար խստութիւնը, թոյլ կուտայ Հայերուն որ փոխագրութեան մաջոցներ հայթայթեն իրենց, այսինքն սայլեր, կառքեր վարձն: Այստեղ խօսքը Պըն. Սդերըլլընի կուտամ:


— «Վալին, իմ խնդրանքիս վրայ, հասկցուց ինձի թէ իր կառավարութեան որոշումը նպատակ չունէր միայն Հայերու տարագրումը, այլ, զինուորական պատճառներով, առանց ցեղի խսրութեան, քաղաքին ամբողջ բնակչութեան պարագուիլը: Այս յայտարարութիւնը կեղծ էր, ինչ որ, յետոյ, դէպքերը եկան ապացուցանել:

«Գաղթականներու առաջին խումբը, քառասուն ընտանիքի չափ, քաղաքը թողարկ յունիս 16ին: Գիտեմ թէ ասոնցմէ մեկ այց եւ բառասունի չափ կին միայն, Խարբերդ հասան:

«Աքսորականներաւ մեծագոյն խումբը ճամբայ ելաւ յունիս 19ին: Մէկտեղ կը տանէին սայլերու անհուն կարաւան մը և թուրք ժանտարամաններ կը հետեւէին իւրաքանչիւր խումբի:

«Յուլիս 28ին Հայոց առաջնորդը Սմբատ արքեպոս. Սատակէթեան, Հայ-կաթոլիկներու առաջնորդը և Բողոքական պատուելին, իրենց կարգին ստիպուեցան թողուլ քաղաքը, տարագրեալներու վերջին կարաւանին հետո:»

Խօսակիցս խօսքը կ'ընդհատէ: Պղտիկ աղջիկ մը ներս կը մտնէ: և կուգայ իր գիրկը կը նետուի: Կսիկա ջարդերէն առատած Հայ աղջնակ մըն է: Զորս տարեկան է: Կարինի մէջ փողոցը գանուեցաւ, թուրքերուն փախուստէն և Ռուսերուն



Պլն. Սդէրըլլին, Կարինի ամերիկան նիւթապատուը և իր լինուակիրը

աղաք մտնելէն յետոյ : Անօթութիւնէ կը մեռնէր . և հարցուելուն՝ թոթովեց միայն .

— Անունս Անգին է : Հայրս սպաննուած է , մայրս ըսպաննուած է : Պատիկները (իր եղբայրները՝ քոյրերը) ջուրի մէջ զրուեցան . (ամէն մարդ զիտէ թէ Հայ մանուկներու մեծ թիւ մը , գաճիճներու կողմէ ջուրի մէջ խեղդուեցան :)

Պրն . Սղերըլդըն առաւ այս աղջնակը ու որդիզրեց : Հիմա երջանիկ է ան . բայց սարսափի տեսիլներ տակաւին կը յամենան իր մանկական յիշողութեան մէջ . և , օր մը երբ տիկն Սղերըլդընի տղաքը տունը չէին , անոր կը մօտենայ աղջնակը և կէս ձայնով մը կը հարցնէ .

— Բաէ , ու՞ր են պղտիկները , անո՞նք ալ ջուրին մէջ դրին . . . :

Պրն . Սղերըլդըն կը վերսկսի իր պատմութիւնը .

— Միայն Սեպտեմբեր ամսուն էր որ , կ'ըսէ անիկա , առաջին անգամ լուր մը առի աքսորուողներէն : Ինծի զրովները միմիայն կիներ էին : Անոնք ինծի կը հարցնէին թէ տեղեկութիւն ունէի ինչ եղած ըլլալու մասին իրենց ամուսիններուն՝ որոնցմէ զիրենք բամնած էին և որոնց ինչ ըլլալը չէին գիտեր : Անոնցմէ շատերը ինծի կ'իմացնէին իրենց ամբողջ ընտանիքին ջարդուիլը : Բոլոր այս կիները տարուած էին զէպի Սէռուտի , Ուրֆա , Հալէպ և Խաքա : Աքսորականները , պէտք էր որ նախ զէպի Երզնկա և Խարբերդ առաջնորդուէին : Երզնկայի մէջ , ձեռքերնուն կ'առնուէին բոլոր փոխադրական միջոցները և կը փոխէին ճամբան այս քաղաքէն անցնողներուն , զիրենք զէպի Քեմախ զրկելու համար :

«Այս կարաւանը որ զէպի Խարբերդ ուղղուեցաւ , զոհը աննկարագրելի վայրագութեանց : Իմ բարեկամներէս մէկուն , Կարինցի Հայ բժիշկի մը՝ Տոքթ . Թաշճեանի երկու աղջիկներէն մին , սարսափէ խելայեղած , յաջողեցաւ երկու անգամ փախչիլ և երկու անգամուն ալ բոնուեցաւ : Ինքը և իր քոյրը , ներկայիս Խարբերդի հարէմներուն մէջ կը գտնուին . . . »

Պրն . Սղերըլդըն կը շարունակէ իր պատմութիւնը : Վայրագութեան , ջարդի և մահուան տեսարաններ իրարու կը յաջորդնէն : Կը ճշկէ թուականները , անունները և ոճիրներու մանրամանութիւնները : Կը հաստատէ ստուգութիւնը , Թուսերուն՝ քաղաք մտնելէն առաջ , յիսուն հայ արհեստաւորներու ջարդին , որոնք Կարինի մէջ գար դրուած էին թուրք բանակին պէտքերուն ծառայելու համար : Ինծի կը տեղեկացնէ թէ , նոյն առիթով , Կարինի թրքական զօրքերու վերին հրամանատար Քեամիլ բաշայի հրամանով , քառասուն Յոյն ընտանիքներ կը ստիգուին աքսորի ճամբան բռնել , հակառակ սարսափելի ցուրտին : Յայտնի չէ թէ ինչ եղած են ասոնք . իրենց վիճակած բախտն ալ Հայերուն վիճակածէն տարբեր բան մը չէ եղած :

Իմ խնդրանքիս վրայ , ամերիկեան հիւպատուը անունները կուտայ ինծի Կարինի ջարդերուն զիսաւոր պատասխանատուներուն որոնք հետեւեալներն են :

Քեամիլ բաշա որ մասնաւոր կերպով անողոք գտնուած է .

Ոստիկանապետը , որուն ա՛տունը չի յիշեր Պրն . Սղերըլդըն , և որ ժամանակին նոյն պաշտօնը ունէր Ատանայի մէջ , նոյն տեղի Հայերուն արիւնահեղութեան պահուն .

Սէրֆուլլան , Օսմաննեան երեսփոխան , անդամ իթթիհատի և իր տղաքը :

Ինկիլիլ Անմէտ պէտ , Թուրք սպայ մը , որ շատ մը անգամներ սպաննաց Պրն . Սղերըլդընը սպաննել և կրակի տալ ամերիկեան հիւպատոսարանը և դպրոցը , որովհետեւ մերժուեցաւ իրեն յանձնել Հայ աղջիկ մը , աշակերտուէի այդ զպրոցին :

Վալիին , ինչպէս նուև քաղաքին թուրք աղջորակչութենէն մէկ մասին ընթացքը բաւական մարզակարական եղաւ :

Գերման սպաները չմասնակցեցան ջարդերուն : Անոնք բաւականացան ձգելով որ ուրիշներ ընեն և մէկ քանի Հայ աղջիկներ առեանգեցին :

ՎԱՅԵՐ ՄԵՇ ՊԱՏՄԱԺԸ

Քաղաքային ընակչութեան առաջին տարադրութիւնները սկսան Երզնկայի մէջ, 1915 Յունիս 7ին։ Այս քաղաքին բոլոր Հայերը Քեմախի (50 քիլ մէթր դէպի հարաւ արևելք) ճամբով տարուեցան։ Այդտեղ, Եփրատը շարժուն գերեզմանը եղաւ իրենց, որոնք առանց սեռի և տարիքի խորութեան խողխողուել յետոյ, գետը նետուեցան։

Թեոյ կարգը եկաւ կարինի և այս վիլայէթի գիւղերու Հայերուն։

Այս գիրախտ աքսորականներու առաջին կարտւանը հազիւթէ ծիպէծէ լեռնաշղթային ստորոտը հասած, Պալապանի Քիւրաներու պետ Խալիլ աղա, յիսուն հեծեալներու գլուխը անցած, դիմաւորեց և իրենցէ 5000 սակի պահանջեց, որուն փախարէն խօստացաւ պաշտպանել զիրենք։

Ճարահատ, կարաւանի մարդիկը իրենց մէջ դրամահաւաքութիւն ըրին ուզուած գումարը տալու համար։

Խալիլ աղա հաւաստիքներ տուաւ խեղճ մարդոց, ըսելով « հանդարտ եղէք, ալ ոչ մէկը ձեզի անհանգիստ պիտի ընէ .» ու այս խաւքերէն վերջը, իր ձիաւորներով լեռներուն մէջ կորսուեցաւ։

Հազիւթէ երկու ժամ անցած էր, երբ յանկարծ երկու հարիւր Քիւրաներ յարձակեցան կարաւանին վրայ և սկսան ջարդել զայն։ Սպանդը չորս ժամ տևեց, ուրեմբ յետոյ, հրոսակները, սայլերու և եղերու վրայ հետերնին առին տարին ամենէն դեղեցիկ աղջիկները և երիտասարդ կինները։

Կարինի Հայերէն միայն 5000 հոգի հասան Մամախտուն։ Այս քաղաքին գայմագամը, այս գիրախտներուն վոայ ցաւ իլ կեղծելով, ինքն ալ այս խեղճերէն 300 սոկի կորզեց, խոստանալով զիրենք ողջամբ մինչեւ Երզնկա հասցնել։

Յունիս 22ին, Դերձան-Բիրիչ գիւղը կը հասնին և հետեւեալ օրը, առտուն կանուխ ճամբայ կ'իյնան դէպի Երզնկա, բայց գիւղէն բաժնուած ատեն կը նշարեն Քիւրան Զադաքն հովտին մէջ։

Գայմագամը կը հանդարտնեցնէ իրենց վախը, հաւաստելով թէ այս Քիւրաները եկած են զիրենք պաշտպանելու համար։ Գիւղէն դուրս կը հանեն զիրենք, Քիւրաներուն կը յանձնեն և իրենք Բիրիչ կը վերադառնան։

Իսկոյն, Քիւրաները, որոց կը միանան նաև կարաւանին հետեւող զինուորները, կը սկսին ջարդել դիրախտները և զիակները գետը կը նետեն։

Կէս օրէ վերջ, ժամը 2ին ատենները, մէկ քանի ծեր կիներ և նոյնքան 10—12 տարեկան տղաք, սպանդէն խուսափած, սարսափէն խելակորոյս, կը վերադառնան Դերձան-Բիրիչ և հոն կը պատմեն տեղի ունեցածը։

Երկու օր յետոյ, Յունիս 24ին, Քիւրաները գիւղը կը կոլսեն և կը սկսին թալանել ու սպաննել ինչ որ Հայ է, ըլլայ բնակիչ կամ փախստական։ Վերջապէս Յունիս 25ին կէս օրի ատենները կը հասնին թուրք չէթէնները (կամաւոր հեծեալներ), որոնք կը ստիպէն ողջ մնացած Հայերը, հեռանալ գիւղէն, և, քայելով ժամ մը հեռուն, ի կատար կ'ածեն ջարզը, օժանդակութեամբ Քիւրաներուն և Թուրք բնակչութեան։

« Եփրատի գարափին վրայ, քարանձաւի մը մէջ պահուըտելով է որ, խելակորոյս և ապիկար դիտողը եղայ սպանդի այս վերջին արարուածին, կ'աւելցնէ վկան, Պրն. Հրանտ Սուքիասեանց, ուրիշ քաղած եմ վերի մանրամաւնութիւնները։

« Երեք օր այս քարանձաւին մէջ մնացի, յետոյ տեսնելով որ այդտեղ անօթութենէն պիտի մեռնէի, որոշեցի Մամախտուն դառնալու փորձը ընել։

« Բագարիմ գիւղը հասնելով տեղեկացայ որ նոյն տեղ ալ ջարդ կը կատարուէր։ Տեսնելով որ կացութիւնս անսել է, յուսահատօրէն որոշեցի Թուրք զինուոր ձեանալով անցնիլ և բարեբախտութիւնը ունեցայ իբր այդ ընդունուելու կէօզիւպէօյի։ Քիսմայիլ աղայի կողմէ, որ զիս Մամախտուն դրկեց։

« Զորս օր քալելէ յետոյ, այդ քաղաքը հասայ, ուր, բա-

բեյաջողութիւնը շարունակելով զիս նպաստաւորել, բանակին մէջ ընդունուեցայ տեղակալի մը կողմէ, որուն յայտարարեցի թէ անունս Խպրահիմի որդի Զեքի էր, զինուոր էի և բնիկ Երգնկացի:

« Յետոյ այս տեղակախ ալ զիս կարին դրկեց, ուր զինուորագրեցին զիս օրդ ուղտապաններու գունդին 48րդ կարաւանին մէջ:

« Ուղտապան եղած ասենս, շատ մը ջարդերու մասին ծանօթութիւն ունեցայ, նոյն իսկ ներկայ գտնուեցայ մէկ քանիներուն, օրինակի համար այն ջարդին, որ արիւնի մէջ թաթիւց Բաբերդը ուր ժողովուրդը և զինուորները ջարդեցին բոլոր Հայերը և զիակները ծորոխ գետը նետեցին:

« Մերձակայ գիւղերու Հայերը ևս սպանուեցան Սուրբ Թորոս վանքին առջեր:

« Հայաստանի այս մասին մէջ կարծեմ մէայն Շապին Գարահ: սարի Հայերը եղան որոնք փորձեցին դիմադրել: Յարձակում ըրին թուրք ժողովուրդին վրայ ու յաջողեցան ձեռք անցընել քաղաքին միջնաբերդը. ուր տասներկու օր յաղթականօրէն ինքզինքին պաշտպանեցին թուրք զօրագունդերուն դէմ: Բայց այս վերջինները նոր ոյժեր և թնդանօթներ ստացան Երզնկայէն և Սերբաստիայէն: Ինքզինքնին կորսուած նկատելով, Հայերը տասներեքերորդ օրուան գիշերը յուսահաւ յարձակում մը ըրին միջնաբերդէն դուրս: Շուրջ երեք հարիւր թուրք սպաննեցին, և յետոյ ուղմանիւթ մնացած չըլլալով անձնատուր եղան:

« Ամէնքն ալ հրացանի բռնուեցան:»

Պրն. Հրանտ Սուրբիանեաց որ յաջողեցաւ փախչիլ թուրքերուն քովէն և Ծուսերուն կարին մտած ատենը իր ազատութեան տէր գառնալ, կը պատմէ նաև այս վերջին քաղաքին Հայերուն տարագրութիւնները և ջարդերը:

« կարինէն ելլող առաջին կարաւաններուն մէջէն, ինծի կը պատմէ ան, տարագրեալներու խումբ մը, մօտաւորապէս 1200

ընտանիք, Խաչ բերդի ճամբով տարուեցաւ. ասոր կը հատեէին երկու հարիւր զինուորներ:

« Այս խումբը հասաւ մինչեւ Դորդումի և թուզլայի հովիտները, բայց այնտեղ Քիւրտերը և ընկերացող զինուորները միանալով ընդհանուր ջարդ մը տուին: Խնայուեցաւ միայն երիտասարդ աղջիկներուն և երիտասարդ կիներուն, որոնք գեղեցիկ էին:

« Այս սպանդին գրոյցը կարին հասած ըլլալով, այն Հայերը որոնք տակաւին այդտեղ կը գտնուէին, մերժեցին ճամբայ ելլել: Վալին շատ չփոթեցաւ, բայց յաջողեցաւ համոզել առաջնորդ Սմբատ արքապ. Սատոէթեանը թէ քաղաքին մէջ տարածուած բոլոր չարագուշակ լուրերը սուտ էին: Ի վերջոյ յանձն առաւ տարագրեալներու կարաւաններուն տրամադրել բաւականաչափ զինեալ հետեռդներ, կարող՝ զիրենք ամէն յարձակումի գէմ պաշտպանելու:

« Այս վստահացումներուն հանդէպ, Հայերը խստացան հնազանդիլ, բայց պայման մը եւս դրին, այսինքն թէ իրենց միայն կէսը ճամբայ պիտի ելլէր Երզնկա երթալու համար Բաբերդի ճամբով, իսկ միւս կէսը, առաջնորդին հետ մէկտեղ, միայն այն ատեն ճամբայ պիտի ելլէր, երբ ապահովութիւնը ունենար թէ առաջնոները ողջամբ Երզնկա հասած էին:

« Վալին ընդունեց:

« Առաջին կարաւանը, առանց միջադէպի Երզնկա հասաւ, և անոնք որոնք կարին մնացած էին, հեռազիր առնելով, իրենք ալ ճամբայ ելան:

« Հազիւ թէ այս վերջինները կարինը ձգած էին, անոնք որ արդէն Երզնկա կը գտնուէին, Քէմախի կամուրջին մօտ ջարդուեցան և Եփրատ գետը նետուեցան:

« Երկրորդ կարաւանը երբէք Երզնկա չհասաւ, ոլ ովհետեւ ինքն ալ առաջիններուն բախտին ենթարկուեցաւ ծորոխի ափերուն վրայ:

« Ես անձամբ ներկայ գտնուեցայ այս վերջին ջարդին,

որուն իմ ուղտապան ընկերներս մասնակցեցան զինուորներուն
ու Թուրք ժողովուրդին հետ :

«Այս բնաջնջումը ի զլուխ ելելէ յետոյ, կառավարու-
թիւնը Թուրքեր բերել տուաւ Բասէնէն, Վանէն, Մալաղկեր-
տէն, Նարմանէն և Դորգումէն և անոնց բաժնեց իմ գը-
բախտ, սպաննուած եղբայրակիցներուս տուները, արտերը և
ստացուածքները :»

ՏՐՍ.ՊԻԶՈՒԹ ՏԱ.ՄՆԸՉՈՐՍ

ՀԱԶԱՐ ԱՊԱԿԵՑՄԱՆԵՐԸ

Ապրիլ 1916

Նոյն իսկ մեծ ջարդերու չարագուշակ շրջանին (1894-96)
նոյնիսկ Երիտասարդ Թուրքերու իշխանութեան տակ, Ատա-
նայի արիւնահեղութեան պահուն (1909), Հայ ժողովուրդը եր-
բէք չէր ճանչցած մարտիրոսութիւն մը զոր կարենար բազգա-
տել այս անդամ ունեցածին հետ և ուրկէ կը տառապի տա-
կաւին :

Ռուսերու կողմէ Տրապիզոնի գրաւուելովը ես կրցայ աե-
զեկանալ ինչ որ 1915ի յունիսի վերջերը պատահած է այս
քաղաքին մէջ, երբ Թուրքերը պաղարիւնով եւ համարձակօ-
րէն, իրենց բնաջնջումի գործին սկսան :

Իր կարմիր-տանիք տուներովը, որոնք ամփիթատրոնի մը
պէս, պոնտոսեան Ալպեաններու զառիթափերուն վրայ յարկ
յարկ շարուած են, Թուրքերու Տորոն Տաղին, Տրապիզոնը,
Սեւ ծովու գեղեցկադոյն կայաններէն մէկն է: Քաղաքը,
նեղէուկ ու դալտոր փողոցներով և հազար մը խանութներու
շուկայով մը մինչեւ ծովը կը տարածուի:

Պատերազմէն առաջ 60-65 հազար բնակչութենէն 18,000ը
Յոյն և 14,000ը Հայ էին, Մնացեալ Թուրք էր:



Հայ մայր մը, որ հրացանը ձեռքին, իր տղուն
կեանքը պաշտպանեց

Հայերը հօն ապահովութեան մէջ կ'ապրէին և բարեկեցիկ էին չորհիւ օտար հիւպատոսներու ներկայութեան։ Եւ, ոչ միայն իրենց գործերը բարգաւաճ էին, այլ ամէն տեղ հանրային բալոր վարչութեանց մէջ, մաքսատան մէջ, նաև հանգստի վարչութեան մէջ, կային հաճոյակատար և քաղցրաբարոյ Հայեր։

Այն կոփուը որ Տրապիզոնը բախտը որոշեց, տեղի ունեցաւ, քաղաքէն քսան փարսախի չափ դէպի արեւմուտք, Քուրա Տէրէի մէջ, ուր տեղի ունեցաւ էջքը ոուս ոյժերուն, որոնք Սեւ Ծովու նաւատորմին միջոցաւ փոխադրուած էին։

Ապրիլ 16էն սկսելով, թուրք իշխանութիւնը հրաման տուած էր քաղաքքը պարպել։ Քաղաքին իշխանութիւնը, ինչպէս սպայտկոյար, նոյն օրն իսկ մեկնած էին Սամսոն։ Միաժամանակ, զինուորներն ալ մաս մաս կը քաշուէին դէպի Բարերդ և ծովեղերքին երկարութեան դէպի Կիրասոն։

Ապրիլ 18էն է որ, ամերիկեան հիւպատոս վերապատուելի Քրառուֆորտի խնդրանքին վրայ, կուգան գրաւել, թուրք իշխանութեան մեկնումէն ի վեր անիշխանութեան մատնուած քաղաքը։

Այս առիթով կրցայ լրացնել ջարդերու վրայ իմ քննութիւնս։

Սեւ Ծովու մէջ ճամբորդող բոլոր նաւերուն իր կայան, Պաթումի դրացին, տեւական յարաբերութեան մէջ Օտեսայի, Նովօ-Ռոսիաքեւ և Միջերկրականի բոլոր մեծ նաւահանդիսուներուն հետ, թուրքիոյ ներսերը, Պարսկաստան, Կարբն, Խոյ, Դաւրէժ և Դեհրան գացող կարաւաններու գծին իրը գլուխը, Տրապիզոն մշակոյթ ունեցող քաղաք մը կը թուէր։⁽¹⁾

Իր փողոցներուն մէջ, ոչ միայն կը հանդիպէին թուրքերու Յոյներու, Հայերու, Պարսկաներու, իրենց լեռներէն իջած

(1) Փ. Տ. ՄՈՐԿԱՆ, Ուսումնասիրութիւն Ազգութիւններու վրայ։

սակաւաթիւ Հազերու, այլ նաև բազմաթիւ Եւրոպացիներու, և Քիւրտիսանի վայրադ հրոսախումբերն ալ շատ հեռու էին: Ուրեմն Թուրքերն են, և միայն Թուրքերը որոնք այս տեղ արիւնի Կոհակներ հոսեցուցին:

Սարըքամիշի պարտութենէն յետոյ, ինչպէս արդէն ըսի, զինաթափ ըրին քրիստոնեայ զինուորները, յոյն կամ հայ, և զանոնք զրկեցին Տրավիզոնէն կիւմիւշանէ ճամբաններուն վրայ աշխատելու, ուր գրեթէ ամէնքն ալ մեռան սովէն կամ կիմային խստութենէն:

1915 Յունիս 28ին հրաման մը հազորդուեցաւ հայ ազգաբնակչութեան, ամբողջովին և հինգ օրուան մէջ Տրավիզոնը թողելու: Միաժամանակ, թուրք կառավարութիւնը ձերբակալեց ծանօթ գէմքերը և մտաւրականները. շուրջ վեց հարիւր հոդի: «Փոխազրանաւերու մէջ զրուեցան Սամսոն տարուելու համար: Մէկ քանի ժամ վերջ նաւերը պարսպ նաւահանդիսատ վերադարձան: Ծովան բացը, ուրիշ նոսեր, մէջը ժանտարմաներով, ասոնց կը սպասէին. ամենին ալ սպանեցան և ծովը նետուեցան . . .»: (1)

Որոշուած պայմանաժամը լրանալէ յետոյ, հայ ազգաբնակչութիւնը պղտիկ խումբերով, շրջապատուած Քիւրտերէ և հրոսակներէ (այսինքն ժանտարմաններէ), տարուեցաւ քաղաքէն գուրս և ճամբուն առաջին անկիւնադարձին, սպանութիւնները և առեւանդումները սկսան:

Ստուգիւ, քաղաքին դուռնէն անմիջապէս գուրս, Ճէվիզիւթք կոչուած գիւղին մօտ, տեղի ունեցան տեսարանները անպատճի սարսափին:

(1) Քաղուած Տրավիզոնի Ամերիկեան հիւպատոսին 1913 յուլիս 28 թուակիր տեղեկադրէն, որուն մէջ աւելցած է նաև՝ «... Տարագրութեան սկսելէ տասնեհինգ օր առաջ, հայ զինուորները, զորս միայն ճամբաններու շինութեան և փոխադրական աշխատութիւններու կը գործածէին: շուրջ 180 հոգի, քաղաքէն գուրս տարուեցան և ջարդուեցան . . .»

Այրերը բաժնուեցան իրենց կիներէն և զաւակներէն որոնց սոսկումի աղաղակները դաշտը կը լցնէին: Սուրի հարուածով, դանակի հարուածով, հրացանի հարուածով, անգթութեան հազար նրբութիւններով կը սպաննեն զանոնք: Հողը, նոտը արիւնով թաթաւուած է: Տղաքը, զարհուրանքէն խոչորցած աչքերով, երկար կաղկաձիւններ կ'արձակեն. կիները բազուկնին կ'երկենցնեն, կ'աղերսեն, կը նուազին: Ամէն կողմ տարածուած արիւնին պազ հոտը, շուրջանակի հարիւրաւոր մելթր հեռուէն կ'առնուի: Դժիկմ գործը շուտով ի գլուխ ելած է: Առանձնակիորէն արձագանգող հրացանի մէկ քանի պայմթիւններ ցոյց կուտան թէ հեռուէն հեռու, Քիւրտ մը գործը կը լմացնէ վիրաւորի մը որ կը յամառի չմեռնիլ:

Դահիմները այն ատեն կը յառաջանան դէպի ողբալի այն երամը, զոր կիները, երիտասարդ աղջիկները և տղաքը կը ձեւացնեն: Սարսափէն կիսով խելագարած, փոքրիկները իրենց կուրծքերուն վրա սեղմելով, մայրերը կը նային այս մօտեցող թուրքերուն, որոնցմէ ոմանք ոտքէն մինչև զլուկիր արիւնով թաթաւուած են: Հիմա կիներուն մէջ մտած են, աչքերնին կը փայլի . . . կը քեքեւեն . . .: կիները որոնք գեռ քիչ մը առաջ տեսած են իրենց ամուսիններուն, հայրերուն, զաւակներուն մտնիլը, չեն լրացուցած տակաւին իրենց մարտիրոսութիւնը: Բարբարոսները արդէն առած են մէջ քանի տղաք և զանոնք մինչեւ մօտակայ ժայռերուն զլուկը տանելով ծովը նետած են: Հիմա, կատաղօբէն կը քակեն մայրական այն բազուկները որոնք երախաններ կը սեղմեն: Զոր աչքերով, մայրեր, իրենք իսկ կը խեղեն իրենց պատիկները, որպէս զի թուրքը չի չարչարէ զանոնք: Աղիսզորմ ճիշեր, սարսափի և ցաւի աղաղակներ, բուռն աղերսներ, խելագարութեան և հոգեվարքի գոչիւններ դէպի երկինք կը բարձրանան . . .

Տղաքը իրարու ետեւէ կը խլուխն իրենց մայրերէն: Դահիմները ոտքերէն բռնած, ապառաժներուն վրայ անոնց գան-

կերը կը ջախջախեն (1), կամ թէ երկու ձևոքով բռնելով զանոնք, իրենց ծունդերուն վրայ անոնց մէջքը կը խորտակին: «Թիութիւն, գթութիւն,» վագրերը գութ կ'ունենա՞ն: Տեղ տեղ կը թաւալին ահաքեկող տեսարանները, զորս երեւեակայութիւնը հաղիւ-կրնայ աչքի առջեւ բերել: Անկուն մը, երկու Քիւրտեր, սպանդէն գինովցած, նոյն մանուկը բռնած են ոտքէն և միւսոր թիւէն... իրարու հակառակ ուղղութեամբ և միաժամանակ, այնքան ուժգնորէն քաշած են որ մանուկին թիւը, մարմնէն քամնուելով մնացած է իրենցմէ մէկ ևն ձեռքը: Տառապանքի աղաղակ մը, բոլոր միւսներուն մէջէն աթէնէն ահաւորը, օդը ճեղքած է...: Այն մայրը, որ, ցաւէն խելագարած, ճիւտղներուն վրայ խոյացած է, ճոկանի հարուածով թոպաման եղած է: Եւ այս բանը, դահիճներուն համար, ա՛լ խաղ մը կը դառնայ, որովհետեւ կ'երեւայ թէ իրենք իսկ իրենց բարբարոսութենէն կ'արրցոփն, երկուքով, երեքով, չորսով, կտոր կտոր, կ'ընեն հէկ պղտիկ էակները և յեռոյ անոնց՝ նոր մորթուած միսի պէս դոզզոջոն անդամներն ու մարմինները չորս հովերուն կը նետեն:

Երբ բոլոր պղտիկները ա՛լ մեռած են հրուր կիներուն կ'անցնի: Ասոնցմէ մեծ մասը կը խողխողուին դանակի հարուածներու տակ, կամ սուրի մը հարուածով բորոտիքը դուրս թափուած...:

Զահերու գոռումները այնքան զարհուրելի են որ Տրապիզոնէն կը լսուին:

Յոյն բժիշկ մը, Տօքթ. Մեղաքսա, վէայ սարսափի այս տեսաններուն, տեղն ու տեղը կը խենթենայ:

Յոյն մետրոպոլիտը և պրն. Քրաուֆորտ, միացեալ նա-

(1) Տրուգիգոնի ամերիկեան հիւ պատուաը, իւ տեղեկադրին մէջ յիշառակած է հետեւեալ շարքը անլուր վայրագութեանց. «...սպաննեցին, գրած է ան, սպաքը. անոնց զանկերը ապառաժներու վրայ ջախջախելով, մարդիկը խոռմը գլխատուած են, եւն...»

հանդիսերու հիւպատոսը, յաջողած են փրկել, առաջինը երկու հարիւր, երկրորդը՝ երեք հարիւր տղաք, բայց արտու մը, կանուխ, նայիլ պէտի հրամանին վրայ, իթթիհատի գլխաւորը և վալին, այդ տղաքը կառնեն վերոյիշեալներէն, զանոնք կառավարութեան հակակըսին տակ բացուած որբանոցները տեղաորելու համար:

Այդ որբանոցներուն մէջ, հէք պղտիկները խնամքէ և մնունդէ զրկուած, մեծ թուով կը մեռնին: Յոյն մետրոպոլիտին և Ամերիկեան հիւպատոսին բողոքին վրայ, կառավարութիւնը յայտարարելով թէ այդքան մահերու պատճառը վատառողջ կիման է, ողջ մնացողները քաղաքէն դուրս կը հանէ, ու զանոնք ջարդելով վերջնապէս կ'ազատի անոնցմէ:

Տրապիզոնի Հայէրէն ոչ մէկուն, կամաւոր կերպով խնայւեցաւ: Անոնք որոնք Յոյն կամ Թուրք բարեկամ ընտանիքներու մէջ ապաստանած էին, բոնի կերպով առնուեցան ու սպաննուեցան: Հարիւր յիսուն երիտասարդ աղջիկներ յաջողաջ էին քաղաքին մէջ պահուըտիլ, չորրո՞նիւ Յոյն մետրոպոլիտին պաշտպանութեան: Թուրք կառավարութիւնը տեղեկութիւն առաւ այս մասին, զանոնք հանել տուաւ զինուորական իշխանութեան ձեռքով ու ամէնքն ալ բռնաբարուեցան կա և խողիսուեցան, մէկ քանիներ փողոցին մէջ, մետրոպոլիտին զըրանն իսկ առջեւ(1):

Պէտք է յիշատ սկիեմ վերջապէս, սպանութիւնը Հայ առաջնորդին Գիեր, Թուրեանի, որ հրաւիրուելով Կարին երթալ, ներյայանալու համար պատերազմական ատեանին, ճամփան սպանաւեցաւ:

(1) Երիտասարդ աղջիկներու ամէնէն գեղեցիկ տասը հատը, որոնք պահուած էին, իթթիհատի անդամներէն, մէկուն միջոցաւ գրւեցան տան մը մէջ, այսուեղ իր և իր բարեկամներուն տոփունքներուն ծառայելու համար, միւսները իսլամ տուներու մէջ ցրուուեցան...» Տեղեկադրի Ամերիկեան հիւպատոսին (28 Յուլիս 1916):

Ոստիկանութիւնը պարպեց Հայ տուներու կարասիները։ Ցուցակագրութիւն տեղի ունեցաւ։ Բոլոր արժէք ունեցող բաները դիլուեցան մթերանոցներու մէջ. իսկ ինչ որ ձգուեցաւ, աւարի տրուեցաւ խուժամին կողմէ, որ, ասկից զատ, գայլերու ջովիրի մը պէս կը հետեւէր տարագրեալներու կարաւաններուն, աւարի տալու համար ամէն ինչ որ կարելի էր ձեռք անցընել։

Հայ տուներու այս թալանը չատ մը շաբաթներ տեւեց։ Կատարուած զարհուրանքը այնքան ահաւոր էր որ Խալամ ազգաբնակչութենէն մէկ մասն անգամ ընդվզեցուց ու սարսափեցուց և որ, գոնէ առաջին օրերուն, ջանք ըրաւ փըրկել մէկ քանի զոհեր։ Թուրք մը, Էշատիր Օզլու, փորձ ըրաւ նոյն իսկ դէմ դնել, զէնքը ձեռքին, կատարուող սպանդներուն, բայց ինքը, լեռներու մէջ սպաննուեցաւ մէկ քանի Հայերու հետ, որոնք շրջակայ գիւղերէն իրեն միացած էին։

Եետոյ, կարինի մէջ եղածին պէս, Տրապիզոնի Հայերուն ինչքերը հրապարակային աճուրդով ծախուեցան, նախ Իթթիհատի պատկանող Թուրքերու միայն, ու յետոյ անխտիր բուլոր Թուրքերուն։ Ամէնէն վերջը, քաղաքին պարզուելէն առաջ, իրաւոնք տրուեցաւ Յոյներուն, հաւասարապէս մասնակցիլ գնումներուն, բայց մետրոպոլիտը իրենց արգիլեց այդ բանը։

Տրապիզոնի մէջ բնաջնջումի գործը կատարեալ եղաւ, քաղաքին մէջ բնակող 14000 Հայերէն կը մնան միայն երկու լինաենիք եւ տասնեւչորս զատ զատ պահուած կիներ, որոնք Յոյներու պաշտպանութեան շնորհիւ յաջողեցան խուսափիլ Թուրք վայրագութենէն։ Բաց աստի Ամերիկեան հիւպատոսի կարծիքին համաձայն, կարելի է յուսալ մէկ քանի հարիւր Հայ տղաք գտնել, շրջակայ գիւղերուն մէջ (1)։

(1) Այդ ժամանակէն ի վեր՝ (Ապրիլ 1916), շուրջ 1000ի չափ Հայեր գտնուած են քաղաքին և մանաւտնդ շրջակայ գիւղերուն մէջ։

Երեք անձեր, մասնաւորաբար մէկ Թուրք և երկու Գերմանացի, կը կրեն պատասխանատուութիւնը ջարդերուն որոնց կաղմակերպողները եղան։

Ասոնք են։

Նայիլ պէյ, Տրապիզոնի Իթթիհատի նախագահ։

Շտանկէր՝ Գերման թնդանօթաձիգ սպայ,

Շուլէնպէրկ՝ Թիֆլիսի նախկին Գերման հիւպատոս։

Զարդարաբներու վայրենի հրուսն մէջն, չէթէները, ժանտարմաները և Տէօնմէ թուրքերը ամէնչն աւելի ուշադրութիւն գրաւեցին իրենց վայրագութեամբ։

ՏԱՐՍԴՐԵՍԱՆԵՐՈՒ ԶԱՐՃՈՒ- ԲԵԼԻ ՊՈՂՎՈԹԱՆ

Թուրքիոյ սարսափելի ոճիրը, Քիստոննայ ամբողջ ժողովուրդի մը այս սիսլիէմական բնաջնջումը, անգամ մըն ալ կը կրկնեմ թէ, ոճիրն է Թուրք կառավարութեան և Գերմանիոյ։

Գրիթէ ամենուրեք ստուգիւ, հետզհետէ որ Ռուս բանակներու յառաջնազացումը թոյլ տուած է վերահասու ըլլալու աղետին բովանդակ ծամարաւութեան և ընդարձակութեան, գրիթէ ամէն տեղ կ'ըսեմ, կ'երեւայ թէ Խալամ բնակչութենէն մաս մը, Տրապիզոնի և կարինի մէջ եղածին պէս, Հայերու հետ սիրով կ'ապրէր, և ուրիշ բան չէր փափաքէր, բայց եթէ շարունակել ապրիլ այսպէս։ Գտնուեցան նոյն իսկ կարգ մը պաշտօնատարներ, դժբախտաբար սակաւաթիւ, որ կարեկցութիւն ցոյց տուին, ըրին ինչ որ իրենց ոյժին մէջ կար, մեղմնելու համար վայրագ խատութիւնը հրամաններուն, զորս Թուրք կառավարութենէն կը ստանային և չուզելով միայն հնագանդեցան անոր պատուէրներուն։

Կառավարութեան վրայ կը ծանրանայ ուրեմն ամբողջովին պատասխանատուութիւնը եղենին։ Բայց պէտք չէ մոռնալ, բայց պէտք է կրկնել ու յայտարարել թէ, արգիլու համար

այս եղեռնը, կասեցնելու համար անոր գործադրութիւնը, բաւական պիտի ըլլար Գերմանիոյ մէկ զիմումը, Էնվէր փաշայի մօտ գտնուող իր ներկայացուցիչներուն մէկ բառը — այն Էնվէր փաշան որ պաղ արինովկը յայտարարէր՝ «Թուրքիոյ մէջ ա՛լ Քրիստոնեայ չեմ ուզեր» — : Ուրեմն Գերմանիա ձայն չի հանեց, բայ մը չարտասանեց : Աւելին կայ. դահիճներուն օդ-նեց իր խորհուրդներով:

Կոստանդնուպոլսոյ մէջ, 1915 Ապրիլ 24ի գիշերէն մինչև 29
ապրիլ, ձերբակալուեցան բոլոր կարեոր Հայ մտաւորաւ կանները, որոնց ձայնը հարկ էր խեղզել, ասոնց մէջ կային երեսփոխաններ, ուսուցիչներ, բժիշկներ, արուեստագէտներ,
գրադէտներ, եւն, առանց խորի զնելու անոնց պատկանած կուսակցութեան և կրօնքին, և ներսերը զրկուեցան ու յետոյ,
ընդհանրապէս ճամբաններու վրայ սպաննուեցան : Բոլոր ներքին գաւառներուն մտաւորականներն ալ նոյն բախտը ունեցան : Առանց
ամբաստանագրի, առանց որ և է գատաստանի, առանց նոյն իսկ պատրուակի մը շուրքին, բաւական էր որ Հայեր էին, ամէնքն ալ բանտարկուեցան, սպաննուեցան կամ տարտգրուեցան . . .
Միաժամանակ զբաղած էին զինաթափ ընելու բովանդակ Հայ
ազգաբնակչութիւնը և զինելու խլամները, կազմակերպեցին Քիւրտ հրոսախումբեր, ոճրագործները բանտերէն հանեցին, ա-
նոնցմէ կազմեցին չէթէներ, որոնք յետոյ պաշտօն ստացան
հետեւելու տարագրեալներուն :

1915 Մայիս 20ի (2 Յունիս) հրէշային հրովարտակով, ո-
րով պատերազմական նախարար Էնվէր փաշա հրամացեց, յա-
նուն երիտասարդ Թուրք քոմիթէին, տարագրութիւնը Հա-
յաստանի վիլայէթէերու, Անատոլուի և Կիլիկիոյ բոլոր Հայե-
րուն, գէպի Պաղտատի գծին հարաւը գտնուած արաբական ա-
նապատճուրը . տարագրութիւնը եղաւ այս ժողովուրդին մահա-
գանգը :

Այս տարագրութիւնը իրականնութեան մէջ ուրիշ բան չէ-

ղաւ, բայց եթէ բնաջնջումը յաջորդական երեք արարուածներու մէջ, որոնք են՝ Զարդը — Կարաւանը — Անապատը։ Հանգրուանէ առ հանգրուան սպանումը ժողովուրդի մը։


Գործողութիւնը կը սկսի ժայրաքաղաքէն եկած հրամանի մը վրայ որ կը փակցուի բոլոր քաղաքներու և գիւղերու պատերուն։ Թուրք բարձրաստիճան պաշտօնատարները կը ստանան իրենց «օդտակար» հրահանգները։ Հեռաձայնը և հեռուագիրը իրենց արագութիւնը կը բերեն սպանութեան հրամաններու փոխանցումին մէջ։

Ամբողջ Հայ աղգաբնակչութիւնը պէտք է պատրաստուի, ծայրայեղօրէն կարճ ժամանակամիջոցի մը մէջ, տարագրուելու համար հեռաւոր շրջանակներ, ուր կարելի է հասնիլ միայն քալելով, և ասիկա ոչ թէ մէկ քանի օր, ոչ թէ մէկ քանի շաբաթ, այլ ամբողջ ամիսներ։

Այս անմարդկային միջոցին վրայ կ'աւելնայ, ամէնուն տեսածը, յարքունիս գրաւումը բալոր ինչքերսւն և սեփականութիւններուն, յարքունիս գրաւում, որ Սրեւելքի ամէնէն գործունեայ, ամէնէն աշխատասէր և ամէնէն զարգացած ժողովուրդը պէտք է վերածէ Տուրացիկներու ժողովուրդի մը։

Մէկ քանի քաղաքներու մէջ արածուեցաւ միջոցը ունեցողներուն ոսկիի փոխարէն կառքեր կամգրաստներ վարձելու։ բայց ամէն անգամ, կամ գրեթէ ամէն անգամ, այս փոխադրական միջոցները իրենց ձեռքէն առնուեցան, քաղաքէն դուրս ելլելու ատեն։ Եւ ամէնէն հարուստները, ինչպէս ամէնէն աղքատները, միայն իրենց կոնակը առածները կրցան պահել։ Ուրեմն իբրև դիտաւորեալ արգելք մը, պատուիրուածէր իսլամ ժողովրդեան, որ և է բան չգնել անոնցմէ կամ ըրծախել անոնց։ որով ամէն բան կորսուած էր այս խեղձերուն համար, որոնք չկրցան բնաւ պաշար գնել, ո՛չ մեկնելէ առաջ և ոչ ալ իրենց զարհուրելի և հեռաւոր աքսորի ընթաղքին։

Ամէն տեղ, առաջին կատարուած բանը, կիսերը իրենց



Ա Ն Դ Ր Ա Ն Ի Ա

Հայ աղատութեան հերոսը։
Հայ կամաւորներու պետերէն ամէնէն ժողովրդականը

ամուսիններէն զատելն էր, մէկ կողմ տանիլ բոլոր էրիկմարդիկը, տղաքը իրենց ծողքներուն ձեռքէն առնել; Ամէն տեղ, ճամբու ընթացքին, երբեմն ճամբայ ելլելէ ամիջապէս վերջ, և երբեմն նոյն խոկ ճամբայ ելլելէ առաջ, առեւանգուեցան ամէնէն գեղեցիկ կիներն ու աղջիկները, մանաւանդ դիւրակեցիկ ընտանիքներու պատկանողները, մասնաւոր տուներու մէջ արգելափակուեցան և յաճախ հանրատուներու մէջ տարւեցան:

Եետոյ այս խեղձերը ստիպուած էին ճամբայ իյնալ, անցնելով Անասօլուի երաշտ լեռներէն ու անապատային հովիսներէն: Ամառուան հեղձուցիչ ջերմութեան ներքե, մահացու արեւին տակ, այս մարդկային զանգուածները, սովալլուկ, սպառած, աւելի՛ ցնցոտիներով և բոկոտն, պէտք էին երթալ դէպի անձանօթ աքսորավայրը ուր, զիտէին արդէն աս բանը, թէ իրենց համար ոչ մէկ յոյս կար:

Մտրակով ու գաւաղանով է որ, ընկերացող ժանաւարմաները քալիցնել կուտային այս դժբախտները, և անոնք որոնք ուժասպառ կ'իյնային, կը սպաննուէին սուինի կամ սուրի հարուածներով:

Կարաւանները անգագար կը խոշտանգուէին թիւրտ հրոսախումբերու կողմէ, որոնք կը ջարդէին ողջ մնացողներուն մեծ մասը, և կ'առեւանգէին երիտասարդ կիներն ու երիտասարդ աղջիկները:

Շատ մը տեղեր վերջապէս, ինչպէս Քէմախ Պօղազը ըսւած կիրճին մէջ, ուր, երգնկայէն տասներկու ժամ հեռու եփրատը կը հոսի նեղ անցքէ մը, սեպ պարեիներու մէջտեղ, կը կատարեն, աւելի շուտ լմնցնելու համար, հաւաքական ըսպանդներ, զանգուածային ջարդեր: Մեծ բան է եթէ տարագրեալներու մէկ քառորդն ալ իր սահմանուած տեղն համար:

Արդ, պէտք չէ մոռնալ թէ, այս տարագրութիւնը, այս ջարդերը, այս թալանները, այս առեւանգումները, այս բըռ-

նապըղծութիւնները, այս անձկափակումները հարէմներու մէջ, այս վաճառումները մանուկներու, աղջիկներու և երիտասարդ կիներու, կը հարուածեն այն ընտանիքները որոնց անդամները, այր, կին, երիտասարդ, երիտասարդուէի, մեծամանութեամբ՝ եւրոպական մտաւորական մշակոյթ մը ունեցած են: Անոնցմէ շատեր եւրոպա զացած են ուսանելու, կամ առնուազն զաստիարակուած և ուսած են թուրքիոյ մէջ գտնուող ֆրանսական, ամերիկեան կամ գերմանական կրօնական հաստատութիւններու և քոլէճներու մէջ: Ասոնք բարբարոսներ չեն, այլ մարզիկ, որոնք իրենց զգացումներով և իրենց մշակոյթով, մեր հաւասարներն են և հետեւաբար շատ գերազանց են ն-յն խոկ բարեկեցիկ գասուն պատկանող թուրքերէն:

Ինչ որ կը հաստատեմ այս եղերական հետաքննութեան ընթացքին, սա է թէ սարսափի ու մահուան այս բոլոր տեսարանները, զորս կը պատմեմ, այս բոլորը անվիճելիօրէն ստոյգ են: Զեռքիս մէջ ունիմ ապացոյցները բոլոր գրածներուս:

Թուրք կառավարութիւնը չի կրնար ժխտել իր այս ոնիրը, զոր զինուորական կամ ուազմագիտական ոչ մէկ պատճառպիտի կրնար արդարացնել: Զեռքի մէջ ունիմ ոչ միայն յայտարարութիւնները այն հաղուազիւտ զոներուն որոնք մահէն ձողուարած են, ոչ միայն յայտարարութիւնները Թուրքիս և մէկ քանի Ֆրանսացիներու ու զաշնակիցներու (ինչպէս Վեր. հայր Պէռնար, Վանայ Ֆրանսական Տոմինիկեան միաբանութեան գլուխուորը), որոնք վկան եղած են տարագրութեան և անոր ընկերացող սպանդի տեսարաններու, աղ սակից զատ, ունիմ նաև տեղեկագիրներն ու յայտարարութիւնները չէղոքներու, Միացեալ Նահանգներու և Խտալիոյ պաշտօնական ներկայացուցիչներուն կողմէ, որոնցմէ առաջինէն յիշատակութիւններ ըրւած եւ արդէն, իսկ երկրորդին կառավարութիւնը, այդ միջոցին թուրքիոյ հետ պատերազմի չէր մտած տակաւին: Նոյն խոկ ի ձեռին ունիմ, ինչպէս պիտի տեսնուի, գերմանական միսիոնին պատկանող հիւանդապահուհիներու և բժիշկներու վկայութիւններ:

ՄԱՀԱՅԱՆ ԿԱՐԵՒՄԱՆՆԵՐԻ

Մայիս 1916

Մահաւան կարաւաններ : Այս է ամէնէն ճշգրիտ որակականը որ կը պատշաճի տարագրեալներու այդ ողբալի հօտերուն, որոնց խնայուած է առաջին սպանութեանց միջացին, և որոնք կ'երթան կողոպտուած, ուժանպառ, քշուելով իրենց դահիճներուն կողմէ դէպի ի աքսոր և դէպի ջարդ :

Իրենցմէ մէկ քանիներ, հրաշքով յաջողած են ճողովրդի մարդասպաններէն, պրծիլ թափառական ու դատապարտուած այս չարագուշակ երամներէն :

Այդպիսիներէն շատեր հարցուփորձեցի, բայց իրենց յիշածներուն մզգաւանդը կը Ակէ զիրենք և կը խելայեղէ : Նոյն իսկ համարձակութիւնը չունին ոգեկոչելու այդ բաները : Դաժան ապշանք մը միօրինակօրէն կը յատկանչէ իրենց դէմքերը, և պէտք է պնդել, վատահութիւն ներչնչել իրենց, որպէս զի որոշեն պատմել իրենց տեսած սարսափի սեսարանները, ու արդ բանը ցած ձայնով միայն կ'ընեն, դողալով, և իրենց շուրջը աննպատակօրէն կորսուած ակնարկներ պատցնելով, իրեւ թէ մահը և չարչարանքները տակաւին սպառնային իրենց :

Ահաւասիկ մին ամէնէն սրտառուչ պատմութիւններէն զորս ինձի ըրին .

«Մուշի հովիտէն եմ (կարինի հարաւակողմը, այս քաղաքին ու Բաղէշի միջև), ըստ ինձի իրենցմէ մէկը : Այս մասէն տարագրսուած բոլոր ընտանիքները ճամբան ջարդուեցան և Եփրաս գետը նետուեց ան : Այս ընտանիքներուն մէջ կը դանուէր նաև իմ մայրս և երեք քոյրերս՝ իրենց պղատկներով :

«Միայն աւելի վերջերն էր որ իրենց մահը իմացայ, Տարագրութենէն փախած էի և պահուըտած Մուրք կարապետի

անտառին մէջ, ուր ապաստանած էին ամէն անոնք, որոնք ինձի պէս կրցած էին փախիլ :

«Գիշեր մը, կին մը եկաւ մինչև մեր տեղը : Գիրկը մանուկ մը ունէր, կէս մերկ էր, տքալով՝ ինքզինքը կը քաշկրսէր, այնքան նիհար ու այնքան տժգոյն էր որ կարծեցինք թէ մեռած էր և իր կմախքն էր որ մեզի կ'երեւար : Բայց անխօնեցաւ ու ըստ «հաց» : Ան յոգնութենէն ու անօթութենէն կը մեռնէր միանգամայն : Հաց չունէինք, բայց միայն ցորենահատիկ զոր կը խորովէինք : Ատէց տուինք իրեն, քիչ մը չոր մածունով... Յետոյ իր պատմութիւնը ըրաւ .

«Խայպնան գիւղէն էր և տարագրուած ընտանքիքի մը կը պատկանէր : Թուրք կառավարութիւնը հաւաքած է՛, Սորտար, Պաղու, Առանովա և Քվարա գիւղերուն կիները և տղաքը Սուրք կարապետ Ղանքին մէջ (Մուշի մօտ ուխտատեղի) : Առապեկը կը պատմէ թէ այս վանքը չինուած է հեթանոսական հայաստանի պաշտպան միծ Աստուածուհին՝ Անահիտի նուիրուած բաղինին տեղւոյն վրայ :)

Ամէնքն ալ, հինգ օր արգելափակուեցան այդ տեղ : Յետոյ զանոնք մրացներալ Մեղաքի, Պալլու, Ուրուզի, Զիյարէթի և Խայպիսնի կիներուն և տղաքներուն, ուղղեցին զանոնք գէպի Եփրասի կամուրջի ճամբան, անոնց վրայ աւելցնելով նաև Տամ, Հէրկէրտ, Նորակ, Ալատին, Կոմս, Խոյ Խալուսի, Սուլուսի, Խորոնք, Քարձոր, Կէպէլ Աղաճ, Կոմեր, Շէխսան, Աղջաղպուր, Պէլ, Քուրտ Մեյտան գիւղերուն ընտանիքները : Ասով կաղմուած էր մօտաւորապէս տօւը հազար կիներուն եւ տիոց խումբ մը:

«Առաջին օրերէն սկսելով (կը պատմէ այն կինը որ մազի հետ անտառը ապաստանած էր) Քիւրտերը, որոնք մեզի կը հետեւէին, սկսան սպաննել ամէնէն ծերերը և ամէնէն տկարները, որոնք չէին կարող քալել : Խւրաքանչփրին կեանքը կախում ունէր միմիայն պահապաններուն քմահաճոյքէն : Անոնք որոնք ամէնէն առաջ ջարդուեցան, ամէնէն երջանիկ-

ները եղան։ Ամէն իրիկուն, իւրաքանչիւր հանգրուանի, միւսներուն աչքին տակ կը բոնապոթէին մենէ լանոնք որ իւրենց հաճոյ կը թուէին։ Ես տեսայ այսպէս, առառաւելն ութը տասը տարեկան աղջիկներ, զորս եկան առին։

«Այս զարհուրելի տեսարանները ամէն անդա՞ կը վերջանային մենէ մէկ քանիներուն սպաննուելովը, անոնց որոնք չէին ուղեր հետեւիլ և զորս դիտապաստ կ'ընէին հրացանի և սուրի հարուածներով։ Երբեմն կը սպաննէին տղաքը երբ ուղէին անոնց մայրը տանիլ. Երբեմն ալ զանոնք պարզապէս ճամբուն եղերքը կը նետէին։ Պղտիկներէն անոնք որոնք արդէն կրնային քալել, ուրիշ կնոջ մը ետեւէն կ'երթային կամ անոր քզանցքին կը կառչէին. ամէնէն պղտիկները կը մնային անտէր, և հետեւեալ կոմ վազայաջորդ օրը կը մնոնէին։ Ով որ ուգէր առնել զանոնք ու տանիլ, անողորմօրէն ծեծ կուտէր։

«Այսպէս, սոսկումով համակուած մէր անհուն կարաւանը կը յառաջանար գանդագօրէն, անցած ճամբուն երկարութեան վրայ դիակներ ձգելով։

ԴԱՄԷՆ անգամ որ քիւրա գիւղի մը կը մօտենայինք, անոնցմէ այրերը և կիները կը չըշապատէին մեզ, և մեր վրայէն կը քաշէին կ'առնէին մեր զգեստներէն զանոնք որոնք իրենց կը յարմարէին։ Այսպէս, շատ չանց սծ ամէնքս ալ կիսամերկ էինք։

Երկու օրը անդամ մը, քիչ մը հաց կը բաժնէին, բայց ամէնուս չէր բաւեր։ Երբ միասին առած պաշարնիս հատաւ, բան մը ուտելու համար պէտք եղաւ, ճամբուն երկարութեանը գտնուած ցորենի արտերէն հասկեր ժողվել։

«Շատեր, չզիմանալով մնունդի պակասին, անօթութենէ կամ անսուաղութենէ մնուն։ Առտուընէ մինչեւ իրիկուն, արեւին տակ հարկ էր քալել ամառուան հասարակածային արեւին տակ, որ կ'այրէր մեզ, և խմելք չուր չէինք գտնէր, երբեմն ամբողջ օրեր։ Ծաբաւէն խենդեցած էինք Երբ ակի մը

հանդիպէինք, իրարու հետ կը կոռւըտէինք, զիրար կը կոխուտէինք, շուտով խմելու համար, որովհետեւ արդիլուած էր կանգաւոններ։ Առաջին հանողները կը յաջողէին ծարաւնին յագեցնել. բայց ետեւէն եկողները կը գտնէին միայն մօրուտ ջուր մը, աղտեղուած՝ խառնամբոխի մը կողմէ որ ակին շուրջը կը խոնուէր և կը ծեծկուէր։ Որքան տղաք ինկան և կոխուուեցան այս հրմշտուկներուն մէջ, մինչդեռ միւս կողմէ ալ, սուրի հարուածներով, մեր թուրք կամ քիւրա պահապանները կը քչէին զանոնք որոնք ուշ մնայած էին։

«Մենէ ոմանց մէջ, տեւական սարսափը և անձկութիւնը ոչնչացուցած էին նոյն իսկ մայրական զգացումը։ Խելայելութեան և ընդարմացումի մէջ, որոնք մեր ամէնուն վրայ կը ճնշէին, բազմաթիւ մայրեր, յոդութիւնէ, անօթութիւնէ, ծարաւէ ուժասպառ, կը սկսին՝ ճամբուն վրայ լքել իրենց տղաքը, զորս ալ չէին կրնար տանիլ։

«Մասնաւորապէս զարհուրելի էր կացութիւնը այն մայրերուն, որոնք բազմաթիւ տղաք ունէին։ Այնպիսիները որոնք իրենց զաւակներէն գոնէ մէկ հատը կը փրկէին, կը նկատուէին երջանիկներ ու քաջեր։

«Մենէ քանի մը հոգի, կը յաջողինք խուսափիլ պահապաններուն վայրագ հակողութենէն, և, պահուըտիլ չորեններու արտերուն մէջ, այն մտածումով որ յետոյ կրնայինք փախիլ ու ապասանիլ Սասունի լեռներուն մէջ։ Շատեր խեղուեցան, ուղելով Եփրատի մէկ կողմէն միւսը անցնիլ. . .

Այստեղ փակագիծ մը կը բանամ։ Այս մասին Քիւրտեր, զորս անձամբ հարցափորձեցի, ինծի պատմեցին թէ Զէթէները պաշարած ու հաւաքած էին այս խեղճ կիները, որոնք Քիւրտմէյտանի և Շէխլանի ցորենի արտերաւն մէջ իրենց զաւակներով պահուըտած էին և որոնք հինգ հարիւրի չափ կային։ Ասոնք Ռէշիտ փաշայի հրամանին վրայ Շէխլան գիւղը տարուեցան, և գիւղին ծայրը փակեցին զանոնք մէկ քանի շէն-

քերու մէջ որոնք իբր կալորայ կամ իբր պատսպարան կը
ծառայէին : Արդէն, ուրախ էին, խուսափած ըլլալնուն հա-
մար գեհենական ճամբուն չարչարանքէն, երբ Ռէշիտ փաշա
նոր հրաման մը տուաւ :

Երբ իրիկուն եղաւ . երբ կալորաներու դուռները գոց-
ուեցան, երբ, կէս մը վստահ, մայրերը յոգնութենէ ուժաս-
պառ սկսան քնանալ՝ իրենց զաւակները իրենց թեւերուն վրայ
պառկեցուցած, քիւրտերը չէնքերուն շուրջը դիզեցին յարդի
կապոցներ, յետոյ, հանդարտօրէն կրակի տուին : Քանի մը
վայրկանի մէջ ամէն կողմ բոց առած էր :

Կարելի է երեւակայելյանկարծական ու սոսկալի զարթնումը
գժիքախտ կիներու, որոնք խուժեցին գէպի գոցուտծ դուռները,
իրենց ձեռքերը պատուեցին պատերուն գէմ : Ահաւոր աղաղակ-
ներ, տառապանքի գոռումներ գանգեցին գիշերին մէջ : Յետոյ
ամէն ինչ դադրեցաւ . հինգ հարիւր կիներ և իրենց զաւակները
մեռած էին, ողջ ողջ այրելով :


Վերստին կը շարունակեմ Հայուհին պատմութիւնը .

«Գալով ինծի, ես չփորձեցի փախչիլ : Քանի մը զբուշ ունէի
և կը յուսայի ատով կարենալ կեսնքս պահել :

«Երբ Խոջմոյի լեռները անցանք, անոնք որոնք մազ կը
տանէին, ձգեցին գէպի հարաւ ուղղութիւնը և զմնզ Եփրատի
երկարութեան գէպի արեւմուտք քշեցին : Կինծի Բաշալըքին
մէջ, մեր հետեւորդները փոխուեցան : Մեր նոր պահապանները
առաջիններէն աւելի վայրագ երեւցան, և ասոնցմով հասանք
Ճապաղուրի վիճակը :

«Ճամբան կը շարունակուէր, դարափնուած, շատ խո-
րունկ հովիտի մը մէջէն, յետոյ պղտիկ դաշտի մը վրայ դուրս
եկանք, որուն շուրջը կը դառնայ Եփրատը : Ո՞վ անակնկալ .
հրաման ըրին մեզ կսմգ առնել, հաւաքուելու համար :

«Կէս ժամէ ի վեր կեցած էինք, ըմբոշինելով այն կարծ
դադարը որ մեզ չնորհուած էր, մայրերը կը լուային իրենց
զաւակներուն ցաւոտ ոտքերը, երբ, Ճապաղջուրի կողմէն,



Ա. Ռ Ա. Մ

Այն հայ պետը որ կազմակերպեց ու վարեց
դիմադրութիւնը, Վան քաղաքին մէջ

յանկարծ բազմաթիւ Քիւրտերու հրոսախումբ մը երեւան ե-
կաւ : Երջապատեցին մեզ, և, յանկարծ, սկսան իրենց հրա-
ցաններով մէկէն ի մէկ կրակ ընել մեր վրայ, մեր բազմու-
թեան մէջ, միաժամանակ պոռալով մեզի ահաւոր հրաման մը .
«գետը նետուեցէք... գետը...» :

«Հրացաններու բոմբինները կը ծածկէին մեր արհաւիրքի
դոռումները և մեր տառապանքի և յուսահատութեան աղա-
ղակները : Գրեթէ բոլոր գնդակները կ'իյնային լիներու և
և ազոց խուռներամին մէջ, որոնք բոլորովին խելագարած
վիրար կը հրմշտկէին : Մենէ շատեր հնազանդեցան այն հրա-
մանին, զոր Քիւրտերը չէին դադրեր պոռալէ մեզի, և նետ-
ուեցան Եփրատի մէջ : Ես ալ ջուրը նետուեցայ :

«Այդ վայրկենին, հրացանաձգութիւնը կրկնապատկուեցաւ,
Զուրին մակերեսը երեւցած զլուխները, վարժ նշանառունե-
րուն իբր նշանակէտ կը ծառայէին : Սակայն ես չճգեցի զա-
ւակս և որովհետեւ ալէկ լողալ գիտեմ, կրցայ զայն ջուրէն
դուրս բռնելով, ինքովնքս հոսանքին տալ, անցնելով կոյտի
մը մէջէն դիակներու որոնք ջուրին երեսը կը ծփային և զիս
տեսողութենէ կը ծածկէին : Քիւրտերը զիս չտեսան և յաջո-
ղեցայ դիմացի եզերքը հասնիլ և երթալ ապաստանիլ մացա-
ներուն մէջ :

«Իրիկունը վրայ հասաւ : Այլեւս բան մը չկար այն տա-
սը հազարէն որ մեր թիւն էր : Դիմացը գետափին վրայ, հա-
րիւրաւոր մեռեալներ կային կուտակուած, որոնք հրացանով
սպաննուած էին : Հազարաւոր կիներ ու տղաք կային խեղ-
ղուած, զորս Եփրատ կ'առնէր կը տանէր : Ու այն տաեն Քիւր-
տերը կը հեռանային իրենց քիչ մը աւարով զոր կրցած էին
ժողվել, ու միասին տանելով մէկ քանի երիտասարդ կիներ և
երիտասարդ աղջիկներ, զորս մէկ կողմ զատած էին, որովհե-
տեւ անոնք գեղեցիկ էին :

«Խոկ ես, երբ բոլորովին մութ եղաւ, թաքստոցէս ելայ,

գետէն առաջնորդուելով, դէպի վեր, դէպի Մուշ յառաջացայ: Ցերեկները պահուըտեցայ ու գիշերները քալեցի: Հում ցորենահատիկ կերայ:

« Լսած էի թէ Հայեր կային Սուրբ Կարապետ վանքի շրջակայ լեռներուն մէջ և եկայ . . .»

« . . . Ահաւասիկ, վերջացուց Հայը, ինչ որ պատմեց մեզի այն կինը որ գիշեր մը եկաւ մեղ գտաւ Սուրբ Կարապետի անտառին մէջ :

« Իր հասնելէն երկու օր վերջը, այս կնոջ՝ զաւակը մեռաւ: Հինգ օր վերջը այս կինն ալ սպաննուեցաւ, երբ կանոնաւոր Թուրք վինուորներ անտառներուն մէջ եկան զմեղ հետաքնդելու համար, զմեղ Հայերս, որ հոն ապաստանած էինք: »

ԵՐԿՈՒ ԳԵՐՄԱՆՈՒԹԻՒՆԵՐՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Ահաւասիկ վկայութիւն մը զոր Գերմանիոյ մէջ գժուարաւ պիտի կարենան մերժել, որովհետեւ անիկա կուգայ Գերման կարմիր խաչի երկու հիւանդապահուէիներէ որոնք «Գերման զինուորական միսիոն»ի ծառայութիւնն մէջ գտնուած են(1):

Երկուքն ալ ներկայ եղած են կարինէն երգնկա եղերական ճամբորդութիւններուն: Այդ տեղ կեցած են եօթը շաբաթ, և այս միջոցին սպայակոյտին տօքթէօրը — Գերման բժիշկ մը — որ իրենց պետն էր, դիտաւորեալ կերպով արգիլեց կարմիր խաչի բոլոր պաշտօնէութեան, տարագիշներուն օդնելը և անոնց հետ ամենալոյզն յարաբերութեան մտնելը:

(1) Այս երկու հիւանդապահուէիներուն պատմութիւնը որ 29 Յունիս 1915 թուականը կը կրէ, ամբողջութեամբ հրատարակուած է՝ «Մի Քանի Վաւերագրութիւններ Հայերու ձակատագրի Մասին 1915» տիտղոսաւոր պաօշիւութեալ մը (Ժընէվ, Տպագրական ընդհ. ընկերութիւն): Այս հիւանդապահուէիներէն մին 0ր. Ֆլոռա Ա. Վէտէլեառկո-պէրկ, նորվեկիական ծագում ունի:

Երկու Գերման հիւանդապահուէիները, ընդվզած այն վայրագ անդթութենէն զոր Թուրքերը ի զործ կը դնէին, չկրցան ինքզինքնին զսպել, իրենց զզուանքը արտայայտելու: Ասոր հետեւանքը եղաւ այն, որ ամիջապէս իրենց պաշտօնէն արտաքսուեցան, Գերման բժիշկին կողմէ, որ յայտարարեց իրենց թէ «կը դաւաճանէին»:

« Դէպի 14 Յունիս 1915, կը պատմեն հիւանդապահուէիները, տարագիտեաներու խուժերը յարձակում կը կրեն Քէմախ Պօղազը կիրճին մէջ և ամբողջովին կը թալանուին: Աքսորուածներուն մեծ մասը կը ջարդուի: Երկու երիտասարդ Հայ վարժուհիներ, որոնք կը յաջողին մահէն խուսափիլ, յայտարարեցին թէ Քիւրտերու զիրար խաչաձեւող կրակին տակ առնուած էր կարաւանը. Քիւրտերը կը գտնուէին յարձակման զլուխը, իսկ կային կանոնաւոր Թուրք զինուորներ որոնք կարաւանի կոնակէն կը կրակէին: Երկու Հայուհիները գետին կը փռուին և մոռած կը ձեւանան: Յետոյ կողմնակի ճականերով կարող կ'ըլլան Երգնկա վերադառնալ, ճամբան իրենց գէմը ելլող Քիւրտերուն դրամ տալով: Ասոնցմէ մէկուն կ'ընկերանը նշանածը որ կնկան հազուստ հազած էր, այդ հազուստը հայը այթած էր թուրք մը, իր դպրոցական ընկերութիւն մին: Երբ փախստականները Երգնկա կը համին, ժանտարմա մը կ'ուզէ ձեռք անցընել երիտասարդ աղջիկը. նշանածը կը պաշտպանէ զայն, տեղւոյն վրայ կը սպաննուի և երկու հայուհիները բռնուելով, թուրք տուներու մէջ կ'արգելափակուին, ուր կը ստիպէն զիրենք մահմետականութիւնը ընդունիլ:

« Այդ աղջիկները մեզի այս լուրերը տուին երիտասարդ բժիշկի մը միջոցաւ, որ մեր հիւանդանոցին մէջ հիւանդներուն կ'այցելէր: Անոնք մենէ կը խնդրէին մեզի հետ զիրենք Խարբերդ տանիլ, ուր իրենց կը թութիւնը առած էին: Եթէ թոյն ունենային, կ'ըսէին թէ ինքզինքնին պիտի թունաւորէին: »

Յունիս 14ի իրիկունը երկու հիւանդապահուէիները Եր-

զընկայի մէջ տեսնելով հեծելազօրքերու 86րդ ջոկատի կանոնաւոր թուրք զինուորները, որոնք աւարներով քաղաք կը մտնէին, հարցափորձած են զանոնք:

«Այս զինուորները մէզի նկարագրեցին թէ ինչպէս զինաթափ եղած Հայերը ամէնքն ալ ջարդուած էին: Ջարդը չորս ժամ տեւած էր: Կիները, ծունդի եկած կ'ոռնացին, ի զուր կը թախանձէին ջարդողներուն: Ենոնցմէ շատեր իրենց զաւակներուն հետ Եփրատի մէջ կը նետուէին:

«Սարսափելի էր, հաւասարութիւնը մեզի ցած ձայնով, երիտասարդ թուրք զինուոր մը, որ իր ընկերներուն մտայնութիւնը չունէր: «Քաջութիւնը չունէի կրակելու... այնպէս ձեւացուցի թէ կը կրակեմ...» Իր ընկերները մեզ կ'ըսեն թէ մեծ թուով մեռած տղաք ճամբուն վրայ կը մնան...»:

Երկու գերման հիւանդապահուհները կը պատմեն նաև թէ յաջորդ օրերը, ցորենի դաշտերու մէջ, որոնք լարձրացած են, գացին Հայերու հետապնդութեան, որոնք մեծ թուով անոնց մէջ պահութած էին:

«Յարատեւօրէն, կ'աւելցնեն հիւանդապահուհները, կը հասնէին տարագրեալներու կարաւաններ, որոնք յետոյ ջարդուելու կը տարուէին: Այս վկայութիւնները դորս հաւաքած ենք այս մասին, ամէնքն ալ նոյն բանը կ'ըսեն: Աւելի վերջը, մեր կառապանը, Յոյն մը, որ բազմաթիւ սպանդներու ներկայ գտնուած էր, մեզ պատմեց թէ զոհերու ձեռքերը կը կապէին, և ապառաժներուն բարձունքէն գետին մէջ կը նետէին: Այս կեալը, զոր սպանիչները աւելի արագ կը համարէին, ի զործ կը դնէին, երբ զոհերու թիւը չատ մեծ ըլլար:

«Յունիս 17ին, իրիկունը, կարմիր Խաչի զեղագործ կ...ին հետ, պտոյտի ելանք: (Մեր ընկերակիցը թրքական անդթութիւններուն համար նոյն գարհուրանքը կ'զգար, ինչ որ մենք կ'զգայինք. ան բացէ ի բաց ըստ ինչ որ այս մասին կը խորհէր, և ասիկա, մեզի եղածին պէս, իրեն արժեց իր ճամբու-

թրուիլը): Ժանտարմայի մը հանդիպեցանք որ մեզի յայտարարեց թէ տասը վայրկեան ատեն կար Բարերդէն արտաքսուածներու մեծ կարաւանի մը համնելուն: Արգիլեց մեզ դէպի այց, կողմերթալ, բայց սրտառուչ կերպով մեզի պատմեց թէ ինչպէս այդ կարաւանին մէջ գտնուած այրերը ջարդուած էին: «Քեսին, Էկսին կիյիեօրլա» աղաղակներով, զանոնք ժայռերու բարձունքէն կիրճին խորը գահավիժած էին: Անիկա մեզ նըրկարագրեց թէ ինչպէս ամէն դիւզերու մէջ, կիները բռնապղծուած էին, թէ ինչպէս ինքը երիտասարդ աղջկան մը տիրացած էր, թէ ինչպէս ճամբայ քալելու ատենին, կը ջախջախէին աղջոց գլուխը, երբ ասոնք չատ բարձր կը պոռային, կամ թէ երբ անոնք կը յապաղեցնէին գնացքը:

«Յաջորդ առտու, տարագրեալներու կարաւանը մեր տանը առջեւէն անցաւ, այն ճամբէն որ երգնկա կը տանի: Դըժախաներուն հետեւեցանք մինչև քաղաք, մօտաւորապէս մէկ ժամ քալելով: Ասիկա մեծ թիւով կիներու և տղոց խումբ մըն էր, որուն մէջ երկու կամ երեք այրեր միայն կային: Կիրներու մեծ մասը խելազարածի երեւոյթ ունէր: Անոնք կը պուային՝ «կթութիւն, կթութիւն, ազատեցէք մեզ, մահմտական պիտի ըլլանք», ինչ որ ուզէք ան պիտի ըլլանք... գերմանացի պիտի ըլլանք» հեծեալ ժանտարմաներ զանոնք դէպի առաջ կը քէնին, շաչեցնելով իրենց մտրակները, խարզակնելով զանոնք, որոնք ետ կը մնային: Շատ մը թուրքեր կուգային տղաք ու երիտասարը աղջկներ անելու:

«Քաղաք մահնելու տեղը Քէմախ Պօղազի ճամբան կը բաժնուի մեծ ճանապարհէն: Գերիներու տօնավաճառի պէս բան մըն էր եղածը: Մենք ալ վեց տղաք առինք — երեքէն մինչև տասնեւշը տարեկան — որոնք մեզի կը փաթթուէին: Ույետոյ պղտիկ աղջիկ մըն ալ առինք: Ասոնց հետ միասին հիւանդանոց դարձանք, մինչդեռ թշուառներու երամը կը շարունակէր իր ճամբան, ցաւէն ոռնալով:»

Երկու հիւանդապահուհները չկրցան սակայն պահել այն տղաքը, զորս ազատած էին:

Մէկ քանի օր վերջ, երդնկայի միւթէսարը Քը, մէկ խոռք Գերման բժիշկին հետ, զանոնք առաւ իրենցմէ, և իրենք ալ 21 Յունիսին, արտաքսուեցան հիւանդանոցէն, իրենց գըթութեան արարքին ի պատիժ։

Իրենց ճամբու երկարութեան, ամէն օր ջարդերու ներկայ կը գտնուէին, սարսափի և զարհուրանքի տեսարաններու։ Այն ժամտարման որ կ'ընկերանար, իրենց պատմեց թէ Մամախաթունէն երեք հազար կիսերով և տղոցմով կարաւան մը տարած էր։ Իր պատմութիւնը վերջացուց սա պարզ բառերով։ «Ամէնքը հեռուն, ամէնքը մեռած»։

Էնտէրէս գիւղին մէջ, ուր հիւանդապահունիները գիշերը կ'անցընեն, բուռն հրածանաձգութիւնէ մը կ'արթննան։ Տասը Հայեր է որ կ'սպաննուվին։ Կը հանդիպին Հայ գործաւորներու խումբի մը որ նոր վերջացուցած է ճամբու շինութեան աշխատութիւնները։ Զորս հարիւր հոգի հն։ Զառիթափի մը վերև կը շարեն զանոնք և կը ջարդեն, հիւանդապահունիներուն աչքին տակ։

Սեբաստիա հասնելէ երկու օր առաջ, նման տեսարանի մը ներկայ կը գտնուուին։ Տասը ժանտարմաներ հրացանազարկ կ'ընեն Հայերը, իսկ թուրք գործաւորները դանակի հարուածով, քարի հարուածով կը լմնցնեն այնպիսիները որոնք տակաւին կը չնչեն։

«Գիշեր մը, կը պատմեն հիւանդապահունիները, հայ տունի մը մէջ պառկեցանք։ Այն կիսերը որոնք նոյն տան մէջ կ'ապրէին, նոր իմացած էին թէ իրենց ընտանիքին բոլոր այրերը սպաննուած էին։ Յաւէն խելագարած էին և մենք ի զուր փորձեցինք զանոնք հանդարտեցնել։»

«Զեր կայսրը մեզի չի կրնար օգնել, կը պոռային մեր երեսին։» Ժանտարման որ մեզի կ'ընկերանար, այն ատեն ըստ մեզի հանդարտօրէն՝ «Այս աղաղակները ձեզի անհանգիստ կ'ընեն, գագրեցնեմ զանոնք։» և միայն մեր աղաջանքներուն վրայ է որ համակերպեցաւ ինայել խեղճերուն։»

Երկու հիւանդապահունիները, զորս, գոհերու համար ցոյց տուած իրենց գթութիւնը կասկոծելի դարձուցած էր, ամէնէն վերջը, ձերբակալուեցան ու բանտարկուեցան կեսարիոյ մէջ, յուկիս 4ին։ Պէտք եղաւ որ Ամերիկեան միսիոնարները միջամտեն, որպէս զի նորէն աղաս թողուին

ԱՆՍՏՈԼՈՒՄ ԱՆՍՊԱՑՆԵՐՈՒՆ ԶԱՐ- ՀՈՒԹՅԱՆՔԻ ԵՒ ՄԱՀՈՒԱՆ ՃԱՄԲԱՆ

Յունիս 1916

Կարին քաղաքին մէջաեղը, կիսաւարտ յիշատակարան մը կայ, որաւն շինութիւնը, յաղթական ոռւս բանակին գալովը ընդհատուեցաւ։ Այդ չէնքը սահմանուած էր իբր ակումբ ծառայելու, կարինի իթթիհատի անդամներուն, և որ խորհրդանշանն էր իրենց մահուան գործին։ որովհետեւ այդ շինութեան գործածուած բոլոր քարերը, Հայոց գերեզմանատան շիրմաքարերն էին

Գերեզման մը, միակ և ընդարձակ դամբարան մը, ահա՛ ինչ բանի որ երիտասարդ թուրքերը վերածեցին, արեան ալիքը ներուն մէջ խեղդուած Հայաստանը, պաշտօնական Գերմանիոյ հաւանութեամբը։

Որքան իմ հետաքննութեանս մէջ կը յառաջանամ, ամէն օր նորատեսակ անգիտութեանց աւելի զարհուրելի ոճիրներ կ'արձանագրեմ։

Ինչէս նկարագրել այն չարչարանքները, որոնց հայ կիսերը ենթարկուած են։

Այրերը նուռազ ողբայի եղան։ Գրեթէ անմիջապէս ջարդուած, անոնք երկար ատեն չտառապեցան, բայց կիները, մայրերը . . . Աշխարհիս մէջ կրնա՞ն գտնուիլ ուրիշ կիներ, ուրիշ մայրեր, որ երբէք ասոնց ենթարկուածին հետ բաղադրուելիք մարտիրոսութեան մը դատապարտուած ըլլան։

Մահը անգութ տառապանքներէ վերջ է միայն որ կը հասնի իրենց, անպատմելի յոդնութիւններէ, սարսափի և անձկութեան անվերջ օրերէ յետոյ, որոնց միջոցին առանց դադարի, առանց հացի, առանց ջուրի, յոշոտող արևի մը տակ, երկար կարաւանով կը քաշքշեն ինքզինքնին, իրենց ընկերացող դահճներուն մտրակի հարուածներուն տակ յառաջ քշուած, ու անցնելով Անատոլուի անապատներէն, զորս կը լեցնեն իրենց դիակներով ու իրենց զաւակներուն դիակներով...

Այն կիները, որոնք երիտասարդ ու գեղեցիկ էին, խնայւեցան, վերապահուելով հարեմներու կամ յոռեգոյն բաներու համար։ Այս տուամին սկզբնաւորութենէն ի վեր, Փոքր Ասիոյ մէջ, ամենուրեք քաղաքներու դրան առջեւ, գերիներու տօնավաճառներ կազմուած են, յաճախորդներու շատ մեծ թիւով մը, և այդտեղ կը վաճառուին կիներ, երիտասարդ աղջիկներ, մանուկներ, զորս թուրք կամ Քիւրտ հրոսախումբեր առեւանդած էին, անցած ժամանակնին։

Ահա՛ ինչ որ Խարբերդի Ամերիկեան հիւպատոսը, 14 Յուլիս 1915 թուակիր պաշտօնական տեղեկագրովը կը գրէր։

« Յուլիսի առաջին օրերուն, կարինէն և Երգնկայչն առաջին կարաւաններուն Խարբերդ հասնիլը տեսանք, ցնցոտիներով էին ասոնք, աղտոտ, սովալլուկ, հիւանդ։ Երկու ամիս ճանրաներու վրայ անցուցած էին, գրեթէ առանց մնունդի և առանց ջուրի։ Անասուններու եղածին պէս, չոր խոտ տուած էին անոնց։ այնքան անօթի էին որ այդ կերին վրայ խոյացած էին, բայց զապիկները ետ մղած էին զանոնք փայտի հարուածներով և շատնր թուպամահ ինկած էին տեղւոյն վրայ։ »

«Մայրեր, իրենց զաւակները յօժարակամ կուտային ամէն անոնց, որոնք կ'ուզէին առնել զանոնք։ Թուրքերը իրենց բըմիշկները կը զրկէին, քննելու համար երիտասարդ աղջիկնե-

բուն առողջական վիճակը, և իրենց հարէմներուն համար անոնցմէ ամէնէն գեղեցիկները ընտրելու նպատակով:

«Այս գժբախտներուն ըրած պատմութիւններուն համաձայն, իրենցմէ մեծ մասը, ճամբան սպաննուած է Քիւրտերու կողմէ, որոնք յաբատեօրէն յարձակումներ ի գործ կը դնէին, և թէ, շատեր ալ անօթութենէ և ուժասպառութենէ մեռած են:


«Երկու օր վերջ, նոր կարաւաններ կը հասնին: Տարագրեալներու մէջ երեք քոյրեր կային որոնք անզլիերէն կը խօսէին, և որոնք կարինի ամէնէն հարուստ ընտանիքներէն մէկուն կը պատկանէին: Իրենց ընտանիքի քսան և հինգ անդամներէն աւաննմէկը ճամբան սպաննուած էին, ու ողջ մընացածներէն ամէնէն տարէցը, արական սեռէ, ու թը տարեկան մանչ մըն էր:

«Կարինէն մեկնած ատեննին, տարագրեալները ձիեր, կապոյներ ու զրամ ունէին. ճամբան, ամէն ինչ առնուեցաւ իրենցմէ. նոյն իսկ իրենց հագած զգեստները, և աղջիկներէն մէկը բալորովին մերկ էր:

«Կարինի բողոքական հովիւ ին աղջիկն ալ կարաւաննին մէջ էր: Իր ընտանիքին բոլոր անդամները սպաննուած էին քիւրտ հրոսախումբերու կողմէ, որոնք ասոնց ճամբուն կը սպասէին, նախ այրերը ու յետոյ կիսերն ու տղաքը սպաննելու համար:»

Երիտասարդ Հայուհի մը ջարդերէն վախած, պատմեց ինձի իր և իր ընկ'րներուն քաշած տառապանքները: Քիւրտի մը կողմէ առեւանգուելով — գեղեցիկ էր ինքը — ականատեսը եղաւ, իր առեւանգիչին կողմէ, իր զաւակներուն բորոտիքներուն գուրս թափուելուն...: Սնյուսութենէն, վախէն ու սպրափէն գեռ տարուած, հեծկառուքներէ ընդմիջուած ձայնով մը, անլուր վայրագութեանց պատմութիւնը կ'ընէ ինձի:

Ան, մահու կարաւաննին մէջ տեսած է մայր մը իր վեց զաւակներով: Խեղձ կինը յոգնութենէ սպառած, գիրկը տաք



Կլինդրումովի գլուխալշուի ուղղումից զույգութ վշտց ող պահպահութեան մեջ այս դրասի դշույնու զիս մը վթացուիսւնութեանդից վկար:

Եր երկու ամէնէն պղտիկները, իսկ միւս չորսը, իր շըազգգեստին կառչած, կը քաշկառուէին ետեւէն:

Այս վերջիններէն մէկը, ա՛լ անկարող քայլ առնելու, ոտքերը արէնի մէջ, ճամբուն վրայ կ'իյնայ. ճայրը կանգ կառնէ, դաւկին վրայ կը ծոփ, բայց մէկէն մարակ մը իր վրայ կը շաչէ, դէմքը կ'ակօսէ, ու դահիճները, հարուածներու տակ, կը քշեն զայն դէպ առաջ, կը ստիպին իր ճամբան շարունակելու, ու թողելու հո՛ն պղտիկը, որ ինկած տեղին վրայ մեռնի . . . :

Կարաւանը տաժանագինօրէն կը յառաջանայ, բայց յանկարծ կը սկսին սարսափի և ցաւի աղաղակներ, աննպատակ արշաւ մը . . . Փամանումին, Փիւրտերու հրոսախսւմը մը, լեռներէն իջնելով, կրակ կը բանայ իրենց վրայ: Շատ շատերով կ'իյնան զոհերը, ու կարաւանը կը փախի, զարհուրանքի քառարշաւէ մը տարուած . . . :

Եետոյ, հանդարտութիւնը կը տիրէ. գնացքն ու գոլգոթան կը շարունակուի . . . : Գետերէ անցնելնուն, մայրեր իրենց զաւակներով գետը կը նետուին, ուրիշ մայրեր, տառապանքէն խելագաբած, իրենց զաւակները կը խեղեն. իսկ երբ Փիւրտեր կ'երեւան, կիներ ու աղջիկներ անձնասպան կ'ըլլան, նշաւակ չըլլալու համար ամօթին . . . :

Այսպէս կ'երթայ կարաւանը, անձկութենէ ու սարսափէ, տառապանքէ, յոգնութենէ և անօթութենէ խելակորոյս, անսպատական լեռներու և հովիտներու մէջէն:

Անուն չունեցող այնքան արհաւիրքներու մէջէն չեմ գիտեր թէ սպանդի կամ նենէշութեան ո՞ր տեսարանները ընտրեմ, կարենալ կատարեալ գաղափար մը տալու համար հայ ժողովուրդին շմորեցնող նահատակութեանը մասին:

Սպաննելէն, խոլխողելէն, բորստիքները գուրս թափելէն ու բոնապդելէն, թուրքերն ու Փիւրտերը շուտով յափրացան:

Ուրեմն հնարամտութիւն ի գործ գրին, գտնելու համար գեհենական ան գթութիւններ, որպէս զի իրենց զրհերուն մարմինները խոշտանգելէ առաջ, անոնց հոգիները խոշտանգեն: Որով բազմապատկուցան զարհուրելի տեսարանները:

Աչքին տակ մայրերուն, զորս կը շարեն և կը ստիպեն նայիլ, մանուկներուն փորերը կը ճեղքեն, ու յետոյ անոնց արիւնակաթ փերթերը, մասվաճառի խանութիւն մէջ եղածին պէս, պատերէն կը կախին: ու յետոյ, մտրակի տակ կը ստիպեն՝ զարհուրանքէն ու ցաւէն ոռնացող այդ կիները, որպէս զի հեռանան, մինչդեռ, տակաւն արոփուին այդ պղտիկ մարմինները, կը մնան անգղներուն թողուած:

Այլ օրինակ. ջրամոյն ընելու տեսարան մը:

Եփրատի այրող աւազի ափերուն վրայ, տարագրեալներու խումբ մը, մեծ մասով կիներ, կանգ առած է: Յոգնախոնջ, քայքայուած, իսուով մեռած, կը սպասեն այս կիները, որպէս զի իրենց հեաեւորզները, հո՛ն, ջուրին մէջ գտնուած լաստերով, իրենց՝ գետէն անցքը կազմակերպեն:

Իրենց խումբերէն ողբական մրմունջ մը կը բարձրանայ, որուն կը խառնուին հոգեվարքի հոնքիւններ ու մանուկներու հեծկլտուքներ:

Թուրք սպայ մը կուգայ: Ժանտարմաներուն կտրուկ հրաման մը կ'արձակէ.

— Մանուկները ժողվեցէք:

Մայրերը, իսկոյն, առանց տակաւին գիտնալու թէ ի՞նչ ընել կ'ուղեն, յուսահատութենէ կը պոռան, կ'աղերսեն, կը կառչին պղտիկներուն՝ զորս կը տանին, բայց ժանտարմաները կ'առնեն զանոնք իրենց ճեռքէն ու ամէնքը մէկ լաստերուն վրայ կը տեղաւորցնեն: Այս լաստերը կազմուած են չուանով իրարու կապուած գերաններէ.

— Զւանները կտրեցէք, հրաման կ'ընէ թուրք սպան, պաղացինով:

Ժանտարմաները կը կատարեն հրամանը . կը կտրին՝ գերանները իրար կապող չուանները, յետոյ հոսանքին մէջտեղը կը քշեն լաստերը, որոնք իրարմէ կը քակուին, որոնք մանուկներու ոտքերուն տակ իրարմէ կը բացուին . . . :

Մայրերը ահաբեկութենէ խելակորոյս, կ'ոռնան: Օգնութիւն կ'աղաղակեն ողբական պղտիկ ձայներ, որոնք շուտով կը խեղդուին . . . :

Ալիքը դէպի ափը կը բերէ մէկ քանին, իրարմէ բաժնուած այն գերաններէն, որոնց փաթթուած մանուկներ կան: Ժանտարմանները իրենց հրացաններով դէպի բացը կը հրեն այդ գերանները: Մանուկները իրենց մայրերուն կ'եր կնցնեն իրենց պղտիկ ձեռքերը, կը սահին ու ջուրին տակ կ'երթան: Եւ, փոքր առ փոքր, եփրատի մակերեսին վրայ կը մնան միայն տախտակի մէկ քանի կտորներ, զորս հոսանքը կը տանի . . . :

ՍԱՐՍՍ.ՓԻ Վ.Ս.ՅՐԵՐԸ

Յուլիս 1916

Ով որ այսօր լքաւեր Հայաստանին մէջէն կ'անցնի, չի կրնար ինքզինքը արգիլել սարսուալէ գրաւիչ պերճախօսութեանը հանդէպ՝ անոր հորիզոններուն պարզած յաւիտենական աւերակներուն, ամայացումին ու մահուան:

Զկայ սաղարթ մը, չկայ մամուռ մը, չկայ ապառաժ մը, որ տեսած չըլլայ մարդկային էակներու խողիսողումը, և որ իր վրայ, հեղեղանման տարածուած արիւնէն ցատկած չըլլայ: Զկայ ջուրի հոսանք մը, ըլլայ առու կամ գետ, որ դէպի յաւիտենական մոռացումը տարած չըլլայ դիակներ, հարիւրներով, հազարներով: Զկայ խորիսորաս մը, չկայ կիրճ մը որ՝ երկինքին տակ բաց դամբանը չըլլայ, որուն մէջ կմախքները իրարու վրայ կուտակուած, բաց օդին կը ճերմէին, որովհե-

տեւ, ոչ մէկ տեղ, ջարդարարները ժամանակը ունեցան կամ յոգնութիւնը առին, իրենց զոհերը թաղելու:

Այս ընդարձակ վայրերուն մէջ, երբեմն բաղմաթիւ ու ծաղկեալ հայ բնակիչներու կողմէ ոգեւորեալ, այսօր կը տիրէ աւերն ու ամայութիւնը: Սեւ Ծովու եղերքէն մինչեւ պարսիկ սահմանագլուխը, ամէն բան ջարդ ու փշուր և անպատճէ:

Տակաւին թուրք մնացած վայրերու մէջ, հայ ազգաբնակչութեան բնաջնջումը աւելի կատարեալ եղած ըլլալ կը թուի, աւելի՛ մեթոտաւոր քան այն մարզերուն մէջ, որոնք կովկասեան սահմանագլուխին դրացի են, որովհետեւ այդ վայրերուն մէջ, դանիձները լիալէս ժամանակ ունեցած են գործելու: Խարբերդը այս մասին օրին ակ մըն է:

«Խարբերդի մէջ, կը գրէ այդ քաղաքին Ամերիկեան հիւպատուը զոր արդէն յիշատակեցի, տարագրութեան կարգադրութիւնները սկսան, հազարաւոր այրերու ձերբակալութիւնովը: Գիշերանց՝ զանոնք մօտակայ լեռներուն մէջ տարին. ասոնց մէջ կային նաև Հայոց Առաջնորդը, Ամերիկեան գոյէճի ուսուցիչները և քաղաքին ծանօթ դէմքերը, ինչպէս նաև բոլոր հայ զինուորներն ու բոլոր այրերը, որոնք զինուորական տարիքի մէջ, պէտէլ վճարած էին: Ասոնցմէ ոչ մէկը վերդարձաւ:

«Յուլիս 5ի առաւօտուն, ութը հարիւր այրեր եւս ձերբակալեցին: Հետեւեալ օրը զանոնք լեռներու անապատային մարզերուն մէջ տարին, հոն տամնըորս հոգինոց խումբերով իրարու կապուեցան, որովհետեւ իրենց ունեցած չուաններով տասնեչորս հոգիէն աւելի կարելի չէր իրարու կապել—և հրացանի բոնուեցան:

Մերձակայ գիւղի մը մէջ, ուրիշ խումբ մը Հայեր, մզկիթին ու շուրջի տուններուն մէջ արգելափակուեցան: Երեք օր զանոնք հոն ձգեցին, առանց ուտելիքի և խմելիքի, յետոյ մօտը գտնուած հովիտ մը տարին զանոնք, ապառաժներու

կոթնցուցին ու հրացանազարկ ըրին։ Անոնք, որոնց վրա տակաւին շունչ կար, սուխներով ու դանակներով սպաննուել ցան։

«Այս ոճրապարտներուն դէմ ոչ մէկ ամբաստանութիւն բանաձեւուեցաւ, և իրենց սպանութիւնները ոչ մէկ դատաստանի ներքեւ ինկան։ Ամերիկեան գոլէճի գանձապահը զոհերուն մէջն էր։

«Յուլիս 10ին, նոր ջարդ բազմաթիւ հարիւրաւոր Հայերու, քաղաքէն երկու ժամ նեռու։

«Նոյն սպանութիւնները շրջակայ բոլոր գիւղերուն մէջ։ Երեք հարիւր սպաննուածներ էջմէի և Հապրէրի մէջ . . .»

Ընդհանրապէս, անգծութեան վայրագ նրբութիւններով կատարուեցան այս բարբարոս սպանութիւնները։

Սեբաստիայէն Խարբերդ ճամբուն վրայ, — այս ճամբով կէս միվիսնի չափ Հայեր տարագրուեցան — թուրք սպաններ էին որ կը հրամայէին այրերը կիներէն բաժնել։ Կիները, ահարեկուած, կը հաւաքուին, և իրենցմէ մէկ քանի քայլ անդին, մէկ կարգի վրայ կը շարին այրերը, չուաններով իրարու կապուած։ Այս բոլորը կը կատարուի, առանց աճապարանքի, մեթոտով, մինչդեռ թուրք սպանները հանդարտօրէն իրենց սիկառէդները կը ծխն, կը խօսակցին կիներու հետ, աւելի կը մօտենան այս դժբախտներէն ամէնէն գեղեցիկներուն, որոնք վախնալով թէ իրմնց կողմէ ընդվզումի շարժուձե մը կրնայ իրենց ամուսիններուն, եղբայրներուն ու հայրերուն մահը փութացնել, կը մնան դոդոջուն ու համակերպած . . .։

Յանկարծ, սպաններէն մէկը հրաման մը կուտայ։ Հետեւորդներէն ժանտառմա մը, մեկ հատիկ, կը լեցնէ իր հրացանը, կ'երթայ կը կանգնի այրերու երկար շարքին ծայրերէն մէկուն դիմաց, ու կրակ կ'ընէ։ Հայ մը կ'իյնայ . . .։ Ժանտառման նորէն հրացանը կը լեցնէ, նորէն կը քաշէ . . . կիները զարհուրանքի աղաղակներ կ'արձակեն։

Այրերը՝ սարսափած, կը համրեն գնդակին հարուածները, որոնք զիրենք մեկիկ մեկիկ կը զգեանեն . . .։

Երբ վերջին Հայը կ'իյնայ, ժանտարմաները անգթօրէն ծեծելով կը հաւաքեն գետին ինկած, զարհուրած կիները և յառաջ կը քշեն զանոնք։

Անոնք որոնք կը մերժեն յառաջանալ, տեղույն վրայ կը սպաննուին, և կարաւանը կը նեռանայ, ձգելով ետին, ճամբուն վրայ, այն զ հերք, որոնցմէ ոմանք, տակաւին հոգեվարքի գալարումներուն մէջ կը սարսուան։

Սեբաստիայէն Խարբերդ այս ճամբան, Հայերու այնպիսի արիւնահեղութեանց թատրը եղած է, որ վերջին ամառը, այդ տեղէն անցնող ճամբորդները ըսած են թէ անիկա «Նեխումումի դժոխք» մըն էր։ Այդ տեղուանքը կարելի չէ կանգ առնել, նոյն իսկ ճիերուն ջուր տալու համար։ Անշիրիմ հազարաւոր դիակներէ, զարհուրելի գարշահոտութիւն մը կը տարածուէր։ Ամէն բան ապականած էր, թէ գետերու և թէ հորերու ջուրերը։

Այսօր, բովանդակ այդ մարզին մէջ, մարդկային գանկոսկրները այնքան բազմաթիւ են, որ ճամբարդը հեռուէն, հասուն սեխերու անհուն արտեր կը կարծէ ընդնշմարել։

Բաղէշի, Մուշի և Սասունի վիճակներուն մէջ, ուր չուրջ 150000 Հայեր կ'ապրէին, ասոնցմէ միայն 10000 հոգիի մը չափ մնացած է այսօր, ընդհանրապէս կիներ և մանուկներ, որոնց թշուառ վիճակը ողբալի է։ Մէկ քանի այեր ալ ողջ մնացած են, Քիւրտ ցեղախումբերու մէջ զերի տարուելով։

Բաղէշի մէջ, ջարդերը 1915 Յուլիսին սկսան, վանայ Ռուս զօրաբանակին տոժամանակեայ նահանջէն յետոյ։ Զարդերը այն քաղաքին մէջ, պարբերական նկարագիր մը առին։ Քիւրտ կամ թուրք զիւղերը կամ լեռներու մէջ ապատանած Հայերը, խումբ խումբ քաղաք ւը բերուէին, այն տեղ սպան-

նուերու համար : Արհեստաւորները , սայլապանները , պայտա-
գործները , դերձակները , կօշկակարները , որոնց պէտք ունէր
թուրք բանակը , ի սկզբան խնայուեցան , բայց՝ կամաւոր Հա-
յերու և ոռու զինուորներու կողմէ Բաղէշի գրաւումէն առաջ ,
ամէնքն ալ խողխողուեցան :

Ու այստեղ ալ և մարզի ամբողջ գիւղերուն , նոյն իսկ
Բաղէշի մէջ կը գտնուին մարդկային ոսկորներու կոյսեր . ա-
սոնք դժբախտ Հայ կիներու կմախքներն են :

Ցորենի գրեթէ բոլոր հորերը — այս մարզին մէջ , ցորենը
հողի խորունկ փոսերու մէջ կը պահեն — մինչեւ բերանը
մարդկային ոսկորներով լեցուած են :

Բաղէշի մէջ ապրող 18000 Հայերէն ողջ մնացած են 3—
400 կիներ ու մանուկներ , ամէնքն ալ մահմետանականացուած :

Մուշի ծաղկեալ հովտին մէջ , որ Տաւրոսի և Սասունի
բարձր գագաթներուն միջեւ գէպի հիւսիս արեւմուտք կը
բարձրանայ , հարիւրներով հայ գիւղեր կացին : Այդ տեղուան-
քը սաղայելական վայրագութիւններ թաւալեցաւ :

Ասոնց կաղմակերպիչ եղաւ քիւրտ հրառախումբերու վա-
ղեմի պետը , Մուսա պէյ , որ դիմորէն նշանաւոր է արդէն
Ապտիւ Համբիւ օրէն և որուն անհաշուելի ոճիրները անպա-
տիժ մնացին միշտ :

Իրեն աջակից եղաւ իր թոռը , հազիւ տասնեւվեց տարե-
կան պատանի մը , և այս վերջինն է որ հեծեալ Քիւրտերու
օգնութեամբ , Ավզուտի մէջ 8000 Հայեր հաւաքեց , զանոնք
տարագրելու պատրուակին տակ , և , ջարդել կամ
ողջ ողջ այրել տուաւ :

Նոյն իսկ կարգ մը մահմետականներ կ'ընդունին թէ թուրք
հասարակութեան ոճիրները աններելի են :

Ասոնք կ'ըսեն թէ ոչ Գուրանը և ոչ ալ Շէրիազը այս տե-
սակ բաներ կ'արտօնեն և թէ երկինք , ուշ կամ կանուխ ,
թուրքիան պիտի պատժէ :

Այս մասին, Ավզատ գիւղին մէջ, նշանակալից դէպք
մը տեղի ունեցաւ: Երբ Զէթէները, հայ կիներուն մէջէն ամէ-
նէն գեղեցիկները և ամէնէն երիտասարդները առեւանգելէ-
յեւայ, մնացեալները Մուսա պէյին հրամանին վրայ, կիներ
ու մանուկներ, գիւղին մէկ տան մէջ արգելափակեցին, և
կէ պատրաստուէին կրակի տալ զայն, Քիւրտ մոլլա մը, նոյն
պահուն միջամտեց.


« Ոչ մէկ կրօնք կայ, ըլլայ մահմետական կամ քրիստո-
նէական, որ արտօնէ ողջ ողջ այրել մանուկներ ու կիներ»:
յայտարարեց ան կորովի կերպով, և համոզուած թէ պիտի
կրնար ոճիրը արգիլել, ինքն ալ այդ տունէն ներս մտաւ:

Բայց չէթէները խնդացին միայն իր միջամտութեանը վը-
րայ, որուն ի հեծուկս կրակի տուին տունը, և մոլլան ալ այդ
դժբախտ կիներուն հետ, զորս ուղած էր փրկել, բոցերուն ճարակ
եղաւ:

Մուսա պէյին հրոսախումբերն են, որոնք նոյնպէս ջար-
դեցին իրենց գիւղերէն փախելով Սասունի լեռներուն մէջ ա-
պաստանած Հայերը: Ասոնք, խարուելով կառավարութենէն,
որ այս հրոսախումբերուն մեղսակիցն էր, ընդհանուր զինա-
դադարի սուտ յայտարարութեան մը վրայ, վար իջան իրենց
լեռներէն:

Չինայեցին նոյն իսկ Մուշ քաղաքին մէջ գտնուած որ-
բերուն, որոնք եւրոպական և Ամերիկեան հաստատութիւննե-
րու կողմէ հաւաքուած էին, և որոնք ամէնքն ալ, թուով 300,
սպաննուեցան:

Կեսարիոյ մէջ, տարագրութենէ առաջ տեղի ունեցաւ ութ-
ուն ծանօթ հայերու մահու պատիմը, որոնք կախաղան համ-
ուեցան: Օսմ, խորհրդարանի անդամ Համբարձում Պօյաճեան
այս ութսունին մէջն էր:



ՀԱՅ ԿԱՄԱՒՐԱՆԵՐՈՒ ԵՐԵՎԱ ՊԵՏԵՐ

Վերէն վար՝ Համազասպ՝ Յրդ գունդի պետ. Քեռի՝
Գրդ գունդի պետ. Վարդան՝ որ 1915 Ապրիլին
վարեց՝ 2րդ, Յրդ և 4րդ գունդերը:

Գաղատիոյ մէջ 5000 Հայեր, իրենց առաջնորդին և տարը քահանաներու հետ սպաննուեցան։ Լուսաւորչական ութը հարիւր Հայեր տարագրուեցան և ճամբան ոպաննուեցան։ Ենոյ կարգը կաթողիկ Հայերուն եկաւ։ Զանսնք Գոնիս աքսութեցին առանց ճամբան ջարդելու։

Ամէնէն վերջ կիներն ու մանուկները տարագրուեցան։ Սպրանքի վակօններու մէջ լեցուցին զանոնք, և ամբողջ շարաթ մը ձգեցին առանց ո և է ուսելիք տալու։

Երբ, այս գեհենային չարչարանքէն յետոյ, կառախումբը ճամբայ հանեց զանոնք, շատը մեռած էր արդէն։

Զմիւռնիոյ և Կոստանդնուպոլսոյ Հայերը կ'երևայ թէ ջարդելէն զրեթէ խուսափած են։ Պոլսոյ Հայերը այս բարերախտութիւնը կը պարտին իրենց թիւին շատութեան, 150,000է աւելի, և անտարակոյս նաև մայրաքաղաքին մէջ, չեղոք երկիրներու քաղաքական ներկայացուցիչներու գոյութեան։

ՆԲԶՆԱՍ.ՅԻ ՄԷՋ

Օգոստոս 1916

Մեր դաշնակից Ռուսերուն կողմէ Երգնկայի գրաւումը, թոյլ տուաւ ինծի անգամ մըն ալ ստուգելու այն բոլոր եղերական մանրամասնութիւնները, որոնց մասին արդէն նախորդ գլուխներուն մէջ խօսեցայ։

Դալարաւէա հովափ մը գողը հաստատուած և քսանէն քսանըհինդ փարսախ տարածութիւն ունեցող և բարձր լեռներէ շրջապատուած այս քսղաքին մէջ, երեք հազար Հայ, հինգ հազար Թուրք, քսանըհինդ Ցոյն տուներ կային։

Արդ, Ռուսերը իրենց զալուն, Երգնկայի մէջ երկոտասնեակ մը Հայուհիներ միայն գտան, որոնք օգտուելով Թուրքերուն խուճապէն, փախած էին հարէմներէն և պահուըտած։

Այն պատմութիւնները զորս ասոնք ըրին իրենց անձնաւկան չարչս բանքներուն և ըեղհանուր ջարդերու մասին, սրոնց իրենց ազգականներէն մեծ մասը զոհ գնաց, կը հաստատեն, ինչ որ արդէն այս մասին զրած եմ, բայց սոսկումի տեսարան մըն է, աւելի քան այս եղերական պատմութիւնները, ինչ որ թոյլ տուաւ ինծի հաստատելու, թուրք կառավարութեան ձեռքով ի գործ դրուած խժդութիւններուն ընդարձակութիւնը։

Քաղաքը շրջապատող սարերուն վրայ և հովիտին մէջ, տակավին կը նշմարուին հազարաւոր մարդկային կմախքներ, այսօր՝ ժամանակէն ճերմկցան։

Այս մնացորդները, 1915 Յունիսին, կարինէն, Խարբերդէն Բարերդէն և ուրիշ Վայրերէ աքսորուած գժբախտներունն են։ որոնք իր թէ Միջագետք պիտի տարագրուէին, և որոնք ամենամեծ մասով Երգնկայի շրջակայքը ջարդուեցան։

Նոյն տեղն է, ուր սպաննուեցաւ նաև կարինի առաջնորդ Գերապատիւ Սմբատ եպու։ Սաատէթեան, որ ւն ինչ եղած ըլլալը չէի կրցած հասկնալ, կարինի մէջ իմ հետաքննութեանս պահուն։

Քաղաքին ոստիկանական տնօրէնը Մէմտուհ պէյ, զանոնք ջարդի զրկելէ առաջ այնքան ագահօրէն կողոպտեց, որ 50 հազար ոսկիի տէր եղաւ։

Այս ոստիկանապետին եռանոր վարձատրելու համար, Թուրք կառավարութիւնը, ատկից վերջ, զինքը Քասթամունի կուսակալ անուանեց։

Երգնկայի մէջ բազմաթիւ Քիւրտեր մնացած են, միայն թէ այս Քիւրտերը զըզլպաներ են, որոնց ցեղախումբերը ցըրտուած են Մամախմթունի, Արարկիրի և Խարբերդի միջեւ տարածուած մարզին վրայ, Տէրսիմ քաղաքը ունենալով իրենց իր զիմաւոր հաւաքաղաքը։ Իրենց մտայնութեամբ, ասոնք Քաղէշի և Մուշի վիճակներու Քիւրտերուն չեն նմանիր։ Խորա-

պէս կ'ատեն Թուրքերը, և Ռուսական յարձակողականի ատեն զէնք առին և լրջօրէն նեղեցին Թուրք բանակը, տեւական հրոսային կոիւներով, որոնցմով Թուրք բանակին հաղորդակ-ցութեան ճամբաները կտրեցին, քայլայեցին կոնակին հետ իր ունեցած յարաբերութիւնները և իրեն զգալի կորուստներ պատճառ եցին:

Քըլլապաշ Քիւրտերը նոյն իսկ փրկած են բաղմաթիւ Հայ ընտանիքներ, որոնք յուսահատ ասոնց հովիտները ապաստա-նած էին:

Պէտք է իշխատակեմ նաև թէ երդնկայի մէջ, Յոյները, հակառակ իրենց փոքր թիւն և ենթարկուած վտանգին, ի-րենց տուներուն մէջ պահեցին մէկ քանի հայ կիներ և հայ մանուկներ, որոնք այս կերպով դահճներէն խուսափեցան:

ՀՈԳԱԵՑՈՅԾ ԿՈՉ ՄՐ

Օգոստոս 1916

Զանազան մարզերու մէջ, բաւականաթիւ Հայ ընտա-նիքներ խուսափեցան բնաջնջումէ, չնորիւ անակնկալ պաշտ-պանութեան այս քիւրտ ցեղախումբերէն ոմանց, որոնք բա-ցառութիւն կազմելով ցեղին սովորական վոյրագութեանը մէջ, այս ընտանիքներուն հանդէպ մարդասիրական զգացում-ներ ցոյց տուին:

Բայց այս փախստականներուն գոյութիւնը շատ անկայուն և շատ սարսափելի է: Սովը կը չարչարէ զիրենք և թուրք կառավարութիւնը կը բազմապատկէ իր ձեռնարկները, համոզե-լու համար իրենց քրիիչները, որոնք սակայն հումառորէն կը մերժեն ջարդել զանոնք կամ յանձնել:

Այս ամէնուն մասին սրտակեղէք նամակով փորձ մը եղած է, քրիելու համար այս գժբախտներէն խումբ մը, բազմաթիւ ամիս-ներէ ի վեր լեռներու մէջ ապաստահած: Դիմուած է, ներկայիս Բաղէշը դրաւող ոռու զօրագունդերու վերին հի ամանատարին, օգ-

նութիւն ազերսելով. այս նամակը զիրենք պաշտպանող Քիւր-տերէն մէկը տարած է:

Ահաւասիկ այս նամակին թարգմանութիւնը.

« Մենք, ստորագրողներս, ջարդերէն ու կրակէն խու-սափելէ յետոյ, տասնեմէկ ամիսէ ի վեր լեռներու մէջ, ա-պաստահած ենք աշխրէթներու քով, ուր կ'ապրինք անօթի և մերկ, զարհուրելի թշուառութեան վիճակի մը մատնուած:

« Մեր կեանքը կը պարտինք այս Քիւրտերուն որոնք մեզ ապատելու համար ամէն վտանգի դիմակալեցին:

« Երբ թուրք կառավարութիւնը տեղեկութիւն ունեցաւ մեր ապաստանարանի մասին, Քիւրտ աղաներուն պաշտօնա-տարհեր և զապթիէն՛ր զրկեց, համոզելու համար զիրենք, մեզ կամ սպաննել կամ յանձնել: Ասոնք մերժեցին:

« Յետպ մոլլաներ ու չեխսեր զրկեցին, որոնք յանուն Գուրանի, նոյնպէս խորհուրդ տուին մեր պաշտպաններուն, զեզ ջարդել: Բարեբախտաբար ասոնք ալ առաջիններէն աւելի յա-չողութիւն չունեցան:

« Տեսնելով որ իր խորհուրդները և իր հրամանները անո-գուտ են, թուրք կառավարութիւնը, ուրիշ քիւրտ ցեղախում-բերէ հազարի չափ մարդիկ հաւաքեց և անոնց զլուխը ժան-տարմաներ գնելով, զանոնք մեր յամառ պաշտպաններուն վր-րայ զրկեց:

« Այս անգամ ալ, աշխրէթին աղաները, որոնցմէ մէկը ներկայ նամակը բերողն է՝ Մուհամմէտ աղս, սպանալիքին տեղի չտուին:

« Կոիւր սկսաւ, և մենք ու միացեալ աշխրէթները, յա-ջողեցանք յարձակողները ետ մէկ:

« Սակայն աչքերնիս հորիզոնին յառած, ամէնքս ալ անձ-կութեամբ ձեր ժամանումին կը սպասենք. (ոռու զօրագուն-դերու և հայ կամաւորներու ժամանումը): Երկու ամիս է որ Բաղէշը գրաւեցիք, և սակայն մենք, այս-տեղ անօթութենէ կը մեռնինք, և անկարելի է որ մինչեւ ձե-զի զանք: Պէտք էր որ յառաջանայիք տասը տասերկու ժամ եւս քալելով՝ որպէսզի մենք կարենայինք ձեզի միանալ:

«Սարսափելի է սովը, Քիւրտերն ալ այլես հաց չունին և հետեւաբար ալ չեն կրնար մեզ ուտելիք տալ:

«Իր տեսակին մէջ եղական սպասարկութիւն մը կազմակերպեցինք, և որ կը կայանայ մենէ ամէնէն ուժասպառները ուսերնուս վրայ առնել ու գիւղէ գիւղ պատաժնելու մէջ, ի խնդիր կիշկի հացի պղտիկ կտորի մը. բայց պարապ բան է այս յոգնութիւնն ալ:

«Ողորմածութիւն չէ մնացած: Ոչ մէկը բան մը ունի մեզ տալու:

«Սարսափելի բան է մանաւանդ տեսնելը թէ ինչպէս պըզտիկները կը տառապին, այն պզտիկները որոնք անօթի ըլլալնին պոռալով կը մեռնին: Այսօր հայր ու զաւակ, մայր ու մանուկ, եզրայր ու քոյր վիրար կը թողուն: Իւրաքանչիւրը միայն իր գլխուն ճարը նայելով, իրեն անձին համար անդշանելի հացին կտորը փնտռելու ելած է:

«Այսքան տագնապալի կացութեան մը հանդէպ, որոշեցինք ձեր վասնութեան մօտ զրկել երկու պատգամաւորներ, որոնցմէ մէկը Մուհամմէտ աղան է, որուն, անգամ մըն ալ կը կրկնենք թէ, կը պարտինք թուրք կառավարութեան և Քիւրտերուն սոսկումէն ու եաթաղանէն խուսափած ըլլալնիս, իսկ միւսը հայ մըն է, Առաքել Աւետիսեան, խնդրելու համար ձենէ, յանուն այս պզտիկ մանուկներուն, օգնութիւն, որ մեզի միջոցը պիտի տայ յագեցնելու մեր անօթութիւնը, և մեր ընտանիքով գուլ ձեզի միանալու:

«Տասնեմէկ ամիսէ ի վեր, յորմէ յետէ այս զարհուրելի մարտիրոսութիւնը կ'ապրինք, մենք կանգուն մնացինք այն յոյսով որ պիտի տեսնենք ձեր յաղթական բանակին զալուստը:

«Կը խնդրենք ձենէ, շատ մը յարգանքով, պատիւով և նուէրներով ընդունիլ Մուհամմէտ աղան, որովհետեւ հակառակ պարապային, ջարդուելու վտանգին պիտի ենթարկուէինք: Աղաները, իրաւամք, կը յուսան վարձարուիլ մեզի հանդէպ իրենց ցոյց սուսած ընթացքին փոխարէն:

«Գիտցէք որ Մուհամմէտ աղա իր ընտանեկան յարկին մէջ ասպնջականած է իր ընկերոջ Աւետիսեանի ընտանիքը, տասներկու հոգիէ բաղկացած, թէ զանոնք սնուցած է իր ծախսքով, թէ իր բոլոր ստացուածքները հարկադրուած է ծախսել այս պատճառով, և թէ, հետեւաբար, ներկայիս ան ալ մեզի պէս կարօտութեան մէջ կը գտնուի:

«Ահաւասիկ ցանկը մեր ընտանիքներուն, որոնք այս Քիւրտերուն միջոցաւ փրկուեցան. նշանակած ենք նաև սեր գիւղերուն անունները:

«60 ընտանիք կարիս զիւդէն, 50 ընտանիք Սէլէնտէն, 55 ընտանիք Զերտոյէն, 30 ընտանիք Արարերէն, 100 ընտանիքէ աւելի Հրորքէն, Ծրտուգէն և Ծումանէն, 45 ընտանիք Գուձգետէն:

«Ասկից զատ, Հազօ գիւղէն ալ 400 ընտանիք ազատած են, և Ասի անունով Քիւրտ գիւղին մէջ ասպաստան գտած: Այդ գիւղին բնակիչները իրենց հետ կը վարուին նոյն մարդասիրութեամբ, ինչ մարդասիրութիւն որ Մուհամմէտ աղա և իրենները մեզի հանդէպ ցոյց կուտան:

«Այդտեղ, ապաստանած են նաև, երկութէն երեք օր հեռու գիւղէ մը քալելով եկող Հայեր:

«Կը վերջացնենք այս նամակը մաղթելով ձեզ ամէն ինչ, և մեր սրտին աւելի խորէն, յաղ Շանսակը:

«Հազօ գլուղի Հայերու անունով և յանուն վերոյիշեալ գիւղերուն, կը ստորագրեն.

Պօղոս Սարգիսեան, Պետրոս Ազատեան,
Էլո Գիրօնեան, Օհան Թօնիյեան,
Վահի Ֆինի. Աւեգեան

Կուրիս, 11/24 Ապրիլ 1916



ԱՆՈՒՔ ՈՐՈՆՔ ԴԻՄԱԴՐԵՑԻՆ ԶԱՐԴԵՐՈՒԻՆ

ԶԹԱՅԹՈՒՆ ԸՄԲՈՍՏԱՑՈՒՄԸ

Յաճախ Հայերուն երեսին տուած են թէ այն չէ կրցած երբէք կազմակերպուիլ ու միանալ, պաշտպանելու համար ինքինքը իր անողոք դահճներուն դէմ, և թօթափելու համար թուրք լուծը, որ շատ մը դարերէ ի վեր զիրենք այնքան անդթօրէն կը ճնշէ:

Սկսելով այն ատենէն, երբ Պալքանեան ժողովուրդները, մէկը միւսին ետեւէն, —և այնպիսիներ ալ, ինչպէս Սերպերը, իրենց յատուկ միջոցներով և առանց օտար աշխատութեան— իրենց անկախութիւնը վերստին ձեռք կ'անցընեն, ինչո՞ւ համար Հայերը երբէք չփորձեցին, ընդհանուր ապստամբութեամբ մը, ձեռք անցընել այն ազատութիւնը, զոր իրենք կը յայտարարեն իբր գերագոյն բարիքը:

Խնդիրը բարդ է: Ամէնէն առաջ, հարկ է զիտել տալ որ, լեռնային մարզերուն մէջ կան կարգ մը հայ ազգաբնակչութիւններ, որոնց համար, իրենց ձնշիներուն դէմ պայքարը դարերէ ի վեր չէ դադրած: Միշտ զինեալ, նոյն իսկ իրենց արտերը մշակելու պահուն, որպէս զի միշտ պատրաստ ըլլան ինքինքնին պաշտպանելու, անւական արթնութեան մը մէջ ապրած են, և, անդուլ, հերոսական ու աննուած, կոիւ մզած են թէ՛ թուրք վարչութեան կեղեգումներուն ու բռնութիւններուն և թէ աւազակներու անվերջ արշաւանքներուն դէմ:

Բայց ինչ որ կարելի էր լեռներուն մէջ, կամ թէ այն մարզերուն մէջ որոնք զրեթէ ամբողջովին հայ ազգաբնակ-

Հութեան կողմէ զրաւուած են, նոյն բանը կարելի չէ ըստ
Հայաստանի մեծագոյն մասին համար: Գրեթէ ամէն տեղ, հայ
ազգաբնակչութիւնը, հաղորդակցութեան ձամբաներէ զրկուած
անհուն տարածութիւններու վրայ կ'ապրի, ցրուած և խլամ
թուրքերու և Քիւրտերու հետ խառն, այս վերջինները
ըլլալով վաչկատուն և աւարառու, հետեւարար իբր բնական
թշնամիներ՝ նստակեաց և ժրաջան Հայուն:

Հայ ազգաբնակչութեան՝ այսպէս մասերու բաժանումը՝
երկրի մը մէջ որ իրենցը եղած է և ուշ ատենօք զօրաւոր
կայսրութիւն մը հիմնած են, չի կրնար զարմացումի առարկայ
մը ըլլալ: Որքան դէպի հինը երթանք պատմութեան մէջ,
Հայաստան այնքան կը ներկայանայ մեզի իբր ձակատամարտի
ճշմարիտ դաշտ մը այն ծողովուրդներուն միջեւ որո՞ք իրա-
րու զրացի եղած են: Իր գեղեցիկ արօտատեղինները, իր բերրի
հողերը, ուրեմն մեղ, Եւրոպա եկած են ամէնէն հրաշալի
պոտուղները, գրղուած են ցանկութիւնները, ոչ այնքան լաւ
կերպով տեղւոյն վրայ բաշխուած ազգութիւններու:


Փառաւոր հարստութիւններ կառավարած են Հայաստանը:
Առանց երիշալու միջեւ առասպելագին շրջանը, կը միշենք Ար-
շակները, Արտաշէմները, Տիգրանները, ու Տրդատները:

Հայաստան, հոռմէտական կայսրերու իշխանութեան տակ
եղած է թատրը Հռոմի և Պարթեւններու միջեւ կոփւներուն:

Աւելի վերջերը, կոփւները տեղի կ'ունենան Բիւզանդա-
կան կայսրերու և Պարսկաստանի թագաւորներու միջեւ: Այդ
ատենին է որ Հայերը ընդունած են Քրիստոնէութիւնը, բայց
չեն համակերպած կայսրութեան Օրթոսոքս եկեղեցին: ասոր
հետեւանքը կ'ըլլան սարսափելի հալածանքները:

Յետոյ Արաբներն են որո՞ք Բիւզանդիոնէն կ'ուզեն Հա-
յաստանը առնել, յետոյ կուզան Սելջուքները, յետոյ Մոն-
կոլները, յետոյ Թաթարները, ու ամէնէն վերջը Թուրքերը:

Այսու հանուերձ, հակառակ այնքան դժուարին կացու-



Անհամուր, ուկրացած, անիմուելացած մէկ քանի հայ մանուկներ, զոհուած
անկառալ հայ գլուղերու գլատախներուն մէջ, վաղենական վիճակի մասնուած:

թեան մը , Հայաստան իր քաղաքական անկախութիւնը կը պահէ մինչեւ ԺԴ. դար , շրջան մը , ուր , մահմետական ժողովուրդներու խուժումին առջեւ , ինքնավարութեան ամէն հետք կ'աներնեւութեանայ , վերջին թագաւոր Լեւոն Զ.ով , որ ի զուր Քրիստոնեայ աշխարհի օգնութիւնը թափանձելէ յետոյ , 1394 թուականին Բարիգի մէջ կը մեռնի :

Քրիստոնեայ Հայերու կացութիւնը սարւափելի կ'ըլլայ . այդ ատենէն սկսելով , ջարդերը , հալածանքները բնաւ չեն դադրիր :

Կրի ա՞նք զարմանալ , որովհետեւ , այս սարսափելի դէպ-քերու ընթացքին , արշաւողները հաստատուած են այդ երկ-րին մէջ , բնիկ ժողովուրդին ձեղելով միայն զժուարամատոյց լեռները , ուր կրցած է ան պահել տեսակ մը անկախութիւն , մինչդեռ հովիտներուն մէջ յաղթականներուն գերին կը դառ-նար :

Ջարդերէն և հալածանքներէն վերապրողները կը ջանան , փոքր առ փոքր հաւաքուիլ : Այս կէտին մէջ կը յաջողին , նոյն խակ կարգ մը մասերու մէջ կարող կ'ըլլան , ազգաբնակչու-թեան մեծամասնութիւնը ձեւացնելու : Այսպէս կը հաստատ-ուին հայկական համայնքները :

Իրենց կացութիւնը չդադրիր ողբալի ըլլալէ : Ինչպէս այս գրքին սկզբնաւորութեանը ըսի , Հայաստանի պատմութիւնը , հաշուելով ինքնավարութեան կորուստէն ; Երկար մարտիրոսա-գրութիւն մըն է , նոյնիսկ ԺԹ. դարուն , ուր Հայը տակաւին նշաւակն է թուրք վալիներուն և պաշտօնատարներուն ; Գէշ վարմունք , թալան , առեւանգութիւն , հրդեհում , արդարու-թեան պակաս , սպանութիւն , բան մը չէ իննայուած իրենց : Եւ եթէ իրենց տէրերուն այս կատաղութեան և ջարդերու տե-ւականութեան հանդէպ , եթէ թուրքերու հասունորէն խորհր-դածուած բնաջնջումի ծրագրին առջեւ — ծրագիր մը , որուն՝ վերջին դէպքերը եկան ոյժ տալ — ձայն չեն հաներ , պէտք չէ

զարմանալ թէ Հայերը փորձած չեն , ընդհանուր ապստամբու-թեամբ մը թօթափել թուրք լուծը :

Հաւաքական շարժում մը անկարելի էր ազգաբնակչու-թեան մը կողմէ , որ այնքան մասերով ցրուած է , և — այս ալ պէտք է ըսել — այնքան գէշ պատրաստուած , կորովի գոր-ծունէութեան ուր , քանի որ այսքան դարերէ ի վեր ճնշուած է :

Սակայն չեն մոռցուած 1862ի և 1894ին 1896ի ապստամ-բնական շարժումները , վերջին արքիներունը՝ հայ երիտասար-դութեան կողմէ կատարուած ընդդէմ համբաւեան բննապետու-թեան : Ինչ որ ալ ըսուի , այս շարժումները կազմակերպուած էին , պաշտպանելու համար ճնշուած ժողովուրդի մը իրաւ-ունքները , կառավարութեան մեթոսաւոր անօրէնութեան դէմ , ու նաև , կարգ մը տեղերու մէջ , պաշտպանելու համար ազ-գաբնակչութիւնը ընդդէմ ջարդերու :

Վերջին ջարդերու միջոցին , և նոյն իսկ այն վայրկեանէն սկսելով , ուր , թուրք կառավարութեան կողմէ ձեռք առնուած միջոցներու մասին տեղեկութիւն ունեցան , շատ մը համայնք-ներ փորձեցին զիմադրութիւնը կազմակերպել , բայց այս փոր-ձերը , առաջուրնէ , գրեթէ ամէն տեղ անյաջողութեան մատ-նուած , մեծ մասով ուրիշ հետեւանք չունեցան , բայց եթէ փութացնել կորուսաը անոնց , որոնք մասնակցեցան այդ փոր-ձերուն :

Այսպէս եղաւ Մարզուանի մէջ , ուր ընդդիմութեան նմա-նող բան մը միայն տեղի ունեցաւ : Շապին-Գարանիսարի մէջ , ուր ձիգը աւելի ուժեղ էր , խորտակուեցաւ կանոնաւոր զին-ւորներու միջոցաւ , որոնք թուրք ազգաբնակչութեան օժան-դակելու համար կանչուեցան . Ուրֆայի մէջ ուր Հայերը հշմա-րիտ ճակատամարտ մը մշեցին ջարդարաներու դէմ , և նուա-ճուեցան միայն , երբ կառավարութեան կողմէ զօրագունդեր զրկուեցան :

Կիլիկիոյ մէջ աւելի ընդարձակ շարժում մը յառաջ եկաւ ,

հակառակ Սահակ Կաթողիկոսի ընդգլութեան, որ վախնալով իր հօտին համար, ստիպուեցաւ, իրեն աջակից ունենալով Այնթապի առաջնորդը, հանդարտեցնել ապստամբութիւնը, Թուրք կառավարութեան անունով խոստումներ ընելով, որոնք յայտնի է թէ, յարգուեցան։ Այսպէս է որ Զօքմարդուանի անվեհեր Հայերը, որոնք 1895ին ձմարիտ քաջութիւն մը ցոյց տուած էին, ինքինքնին չպաշտպանեցին և ամբողջովով տարագրուեցան։

Զէյթունի մէջ, երիտասարդները կազմակերպուեցան։ Լեռներու մէջ ապաստանեցան, յաղթականորէն թուրք զօրագունդք մը ետ թեցին, ձեռք անցուցին զէնքներու և ուազմանիթի կարեւոր պաշար մը և շարունակեցին կոռւիլ իրենց ընտանեական յարկերուն վրայ յարձակողներուն դէմ, զորս անդադար նեղեցին և որոնցմէ շատեր սպաննեցին։ յաջողեցան նոյն խսկ շփման մէջ մտնել տաքագրեալներու կարաւաններուն հետ, և անոնցմէ շատերը աղաստագրել։ Բայց իրենց հայրենակիցներէն անոնք, որոնք զէնք չառին, տարագրուեցան Գոնիայի մարզին մահացու ճախճախուաներուն մէջ և իրենց տեղը բերուեցան Թուրքեր, այն երկիրը, ուրկէ իր անունը առնուեցաւ և այսօր կը կոչուի Սիւլէյմանիէ։

Ընդհանրապէս կ'երեւայ սակայն թէ ջարզերն ու տարագրութիւնները նուազ վայրագ եղած են Կիլիկիոյ քան թէ Քարձը Հայքի մէջ (Զէյթուն և ԶօքՄարդուան բացառութիւն ըլլալով այս մտսին), և պէտք է դիտել տամ միանդամայն թէ, Ընդհանրապէս լինուականները որոնք ապստամբեցան, նուազ տառապեցան քան այն ազգաբնակչութիւնը որ հնագանդութիւն յայտնած էր։

Այս մասին շահեկան է ի վեր հանել Ճէմալ փաշային պատասխանը, որ այդ միջոցին Սուրբոյ Թուրք զօրագունդերուն ընդհանուր հրամանատարն էր։ Ի պատասխան Հայոց կաթողիկոսն որ կ'աղերսէր, «յանուն Առառւծութոյ գոնէ հանդիստ գերեզ-

մաններ տալ մեռեալներուն և ողջ մնացողներուն ալ հաց»։
— «Եթէ Հայերուն բարեկամները, պատասխանեց Ճէմալ փաշա, եթէ ֆրանսացիները և Խնդիացիները գիտնային թէ ի՞նչ բան տեղի կ'ունենայ հայկական միւս նահանդներուն մէջ, և եթէ այդ գէպքերը իլլիկիոյ իրերու վիճակին հետ բաղդատէին, ինծի չնորհակալութիւն պիտի յայտնէին»։

ՄՈՒՍՍ ԼԵՐԱՆ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ

Կիլիկիոյ մէջ, ամէնէն աւելի Անտիոքի ծոցին Հայերը եղան, որոնք մարդասպաններու գէմ ամէնէն հերոսական և ամէնէն արդիւնաւոր ընդդիմութիւնը ցոյց տուին։ Այս ընդդիմութիւնը վերջացաւ 1915 Մեպտեմբեր ամսուան մէջ, ֆրանսական նաւատարմին կողմէ, ապստամբներէն չորս հազարի չափ առնուելովը, որոնք Ճէպէլի Մուսայի (Մովսէսի լեռ) վրայ աղաստանած էին։ Աղաստարարութեան այս զործը, այդ գըժբախսներու որտին մէջ անջնջելի երախտագիտութիւն մը ձգած է ֆրանսայի հանդէպ։

Թուրքիոյ՝ եւրոպական պայքարին մէջ մտնելը, Անտիոքի ծոցին այս Հայերուն համար ալ եղաւ աղդանշանը բազմատեսակ կեղեցումներու որոնք յանդեցան, 13 Յուլիս 1915ին, պատերու կեցացուած պաշտօնական յայտարարութեան մը, հայկավրայ փակցուած պաշտօնական յայտարարութեան մը, հայկավագ վեց գիւղերու մէջ։ ասով կը հրամայուէր բնակիչներուն, կական վեց գիւղերու մէջ։ ասով կը հրամայուէր բնակիչներուն, ութը օրէն ճամբայ ելեւու պատրաստութիւնները տեսնել, աքսորուելու համար գէպի Միջագետք։

Ասիկա կործանումն էր ամէնուն և մահը մեծ մասին համար։ Սարսափը պատեց այս խեղճերը, և, հակառակ այն քիչ մը յոյսին, որով թերեւս կարենային յաղթականորէն դիմադրել կառավարութեան, իրենցմէ մեծ մասը որոշում տուաւ չհաղանդի անոր բարբարոս հրամաններուն։

Այսու հանգերձ, պէտք չըր մտքէ անցընել, հովհանն մէջ գտնուած գիւղերու մէջ ինքինքնին պաշտպանելլը։ Աւելի

հինգ հազար հոգիի չափ, այր կին և տղայ, իրենց հետ առնելով, ինչ որ իր ուտելիք կրնային հաւաքել, իրենց հօտերուն հետ, քաշուեցան ձէպէլը Մուսայի ընդարձակ ապառաժուտ բարձունքին վրայ: Միայն հարիւր քսանի չափ նոր դրութեամբ հրացաններ ունէին, և ատոր գրեթէ երեք անգամը կայծքարով հին հրացաններ և ատրճանակներ:

Ահաւասիկ, ըստ իրենցմէ մէկուն, երէց Տիգրան Անդրէասեանի, իրենց հերոսական դիմադրութեան, և իրենց կացութեան ամէն յոյս կորսնցուցած պահուն, Կիշենի կողմէ աղատուելնուն պատմութիւնը:

Լերան ամենաբարձր մասին մէջ ապաստանելէ անմիջապէս յետոյ գործի սկսան, իրենց պաշտպանութիւնը ապահովելու համար: Ուր որ հողը ձեռնտու էր, խրամներ փորեցին ուրիշ տեղեր զօրաւոր պատուարներ բարձրացուցին, ապահուերու հատուածներ դիուելով: Այս աշխատութիւնները կատարեցին, թուրք կառավարութեան կողմէ իրենց չնորհուածութը օղուան պայմանաժամու ընթացքին:

Թուրք կառավարութիւնը տեղեկութիւն ունէր ասոնց ուրոշման և շարժումներու մասին, հետեւարար, Յուլիս 21ին, անմիջապէս սկսաւ, իր ապաստան ծառայող տեղւոյն վրայ յարձակումը:

Քայց զօրագունդերը, որոնք կը կարծէին դիրաւ լմացնե ապաստամբներուն գործը, ետ մղուեցան, կարեւոր կորուստները կրելէ յետոյ:

Թուրք կառավարութիւնը, այն ատեն, զիւղերու իսլամ բնակչութիւնը միացուց կանոնաւոր վինուորներուն, և ասով կազմուեցաւ անմիջապէս ծշմարիտ բանակ մը, կանոնաւոր զօրագունդի երեք հազար զինուորներով և ջարդի ծարաւի չորս հազար կամաւորներով:

Առտու մը, այս պատկառելի ոյժը բոնեց լերան բոլոր ձամբաները: Ապաստամբները յուսահատօրէն պաշտպանեցին

ինքզինքնին, բայց իրենց և յարձակողներուն տրամադրած միջոցներուն անհա եւմատութիւնը չափազանց մեծ էր: Թուրքերը հետզհետէ հող կը շահէին, ձեռք կ'անցընէին բարձունքները, և մայրամուտին, հեղեղատ մը միայն կը բամէր երկու կողմի կոռուող ուժերը:

Թուրքերը՝ վատահ իրենց յաղթանակին, կ'որոշեն սպասել լրւանալուն, զայն ի գլուխ հանելու համար:

Փրկութեան ամէն յոյս կը թուէր կ'երջնապէս կարսուած ըլլալ ըմբոսաներուն համար: Իրենց պետերը, գերագոյն ժողովի մը մէջ կ'որոշեն յուսահատ յարձակում մը ընել, այսինքն օգտուելով զիշերէն, թրքական դիրքեր ուն շուրջը մագլցիլ, զանոնք պաշարելէ յետոյ, ամէն կողմերէն միաժամանակ յանկարձակի բերել թշնամին, սկսելով յանկարձական հրացանաձգութեամբ մը ու յետոյ ընդհանուր յարձակում մը գործելով:

Այն կատարեալ ճանաչողութիւնը զոր ապստամբները ունէին անտառին, անոր արանետներուն և լերան ապառաժներուն մասին, հնարաւոր դարձուց իրենց այս յուսահատական ծրագրին գործագրութիւնը: Առանց աղմուկի, սողոսկեցան մութին մէջ, և երբ՝ Թուրքերուն՝ շրջանակի մը մէջ առնուիլը գրեթէ լրացաւ, ամէնը մէկ անդամէն, խոյացան թշնամի բանկետովին վրայ:

Թուրքերը, իրենց լորունկ քունին մէջ, յանկարձակի եկան այս չը սպասուած յարձակումէն, խկոյն կատարեալ շփոթութեան մասնուեցան, մութին մէջ իրարու ընդհարելով, ապաստամբներուն բաղմելով, ա'լ աւելի խելայեղած սպաներուն յարձակած իրարու հակասող հրամաններէն, որոնցմով այս վերջնները կ'ուղէին իրենց մարդիկը հաւաքել:

Անկարգ փախուստ մը եղաւ ասիկա, և, արշալոյսին, Հայերը գտան գիտինը մնացած երկու հարիւր թուրք սպանեալ ներ, և, հրացաններու և ուղանիւթի կարիւոր աւար մը, որ միջոցը տուաւ լրացնելու իրենց անբաւական սպառագինութիւնը:

Բայց թուրք կառավարութիւնը, չընդունելով յազթուած ըլլալը, յաջորդ օրերուն, բազմաթիւ փարսախներով հեռուն երկարող շրջանակի մը մէջ, հաւաքեց բովանդակ իսլամ ազգաբնակչութիւնը։ Այս կերպով 15,000ի հրոսախումբ մը հաւաքուեցաւ, որով Ճէպէլլ Մուսան, պաշարման մէջ առին ցամաքի կողմէն, ապստամբները անօթութեամբ անձնատուր ընելու համար. Ծովուն կողմը նաւահանգիստ չկար, ոչ ալ նաւահանգիստի մը հետ հաղորդակցելու կարելիութիւն, քանի որ լեռը մինչեւ ծով կ'իջնէր։

Դժբախտաբար, քիչ ատենէն, պաշարուածներուն ձեռքը, դիմադրելու համար հազիւ տասներկու օրուան ուտելիք միացած էր։ Այս ատեն, ջանացին անոնք, որպէս զի ծովու կողմէն փախուստի ճամբայ մը գտնեն։

Երեք լաւ լուղորդներ, պաշտօն ուտացան յարատելօրէն հսկելու, տեսնելու համար որ, արդեօք նաւ մը չէ^թ մօտենար։ Անոնք պէտք էր որ ծովը նետուէին, եթէ նաւ մը նշամարէին, երթալու համար մինչեւ անոր և տանելու համար իրենց հետ աղերսագիր մը, որ երեք օրինակով պատրաստուած էր, և որով հերոսական ապստամբները «Կը պազատէին յանուն Ասուծոյ եւ մարդկային եղբայրակցութեան, ամեն անգլիացին, Ամերիկացին, Ֆրանսացին, Իտալացին կամ Ռուսի, ըլլայ ծովակալ, նաւապես կամ ուրիշ որ եւ և իշխանութիւն մը, որուն ձեռքը այս խնդրագիրը կը հասնի. որպէս զի ազատ զիրենք եւ Կիպրոս կամ ուրիշ ազատ երկիր մը տանի։»

Թետոյ, բացատրելով թէ ինչ բարբարս տանջանքներուն հանդէպ է որ ապստամբած էին, պաշարուածները կը յայտնէին թէ չորս հազար հոգիէ աւելի են, և կը վերջացնէին իրենց աղերսագիրը յարելով։

«Երէ չափազանց է խնդրելլ ձենէ որ մեզ ամենին ալ ազատէ, այդ պարագախն փոխադրեցիք զո և մեր կիները, մեր ծերերը եւ մեր մանուկները. դուք մեզի տուեք զենիք, ուզ-

մանիւր եւ ուտելիի, եւ մենք ալ ձեզի նետ, մեր ամբողջ ոյժով
պիսի կոռուինք թուրքերուն դեմ»:

«Կ'աղաջնենք ձեզ, մի՛ սպասեք որ ա՛լ շատ ուժ եղած ըլլայ»:

Բայց օրերը կ'անցնէին և հորիզոնին վրայ ոչ մէկ առա-
գաստանաւ կ'երեւէր:

**Սակայն կիները, երկու անհուն սպիտակ դրօշակներ շի-
նած էին. մէկուն վրայ գրուած էր.**

«Անձկութեան մատնուած Քրիստոնեաներ. — ազատեցիք
մեզ»:

**Երկրորդին ճիշտ մէջտեղը, խոշոր կարմիր խաչ մը շին-
ուած էր:**


Այս երկու դրօշակները հաստատուեցան, ամէնէն բարձր
երկու ծառերու գագաթները, և պահակներ գրուեցան, պաշ-
տօն ունենալով, առաւօտէն մինչեւ իրիկուն ծովը հետախուզել:

Մինչ այս, թուրքերը կը շարունակէին ձէպէլը Մուսայի
պաշարումը, իրարու ետեւէ յարձակումներ գործելով, բայց
պաշարուածներուն կացութիւնը երբէք այնքան ծանր չեղաւ,
որքան առաջին կրիւներու ատեն, որովհետեւ հիմա, իրենց
տիրող զիրքերուն չնորին կրնային ապառաժի զանգուածներ
զլտորել լեռնէն վար, և այս կերպով, թշնամիին միծ վաս
հասցնել: Եւ սակայն, ուզմանիւթը կը նուազէր և ուսելիքը
հակառակ ամէնուն չափով արուելուն, ի վերջոյ կը սպառէր:
Անձկութեամբ լեցուն օրերը և երկար գիշերները եկան:

**Վերջապէս, կիրակի առտու մը, գիմաղբութեան յիտուն
երեքերորդ օրը, պահակ գրուածներէն մէկը եկաւ, իր ամ-
բողջ ուժով վաղելով ու լիալիք պոռալով.**

«—Նաւ մը... պատերազմական նաւ մը կը մօտենայ...
տեսաւ մեր նշանները և մեզի պատասխան կուտայ...»

Կիշէնն էր ան, ֆրանսական նաւ մը: Երբ նաւը նաւակ
մը ծովը կ'իջեցնէր, շատ մը փախստականներ ծով նետուե-
ցան և լողալով նաւուն քով գացին:



Վահանա նահանջուն պատասխաններու խորակ ալ

Նաւապետը ուզեց որպէս զի իրեն պատգամաւորութիւն մը զրկուի, որ իրեն տեղեկութիւն տայ ապստամբներուն թիւին և ձշգրիտ կացութեանը մասին։ Յետոյ անթել հեռազիր մը դրկեց ծովակալին, և չատ չանցած, ժան և Առքը երեւցաւ, իրեն ետեւէն ունենալով ուրիշ ֆրանսական նաւեր և անդիական յածանաւ մը։

Ողջ մնացողներու նաւ մտնելը, ճիշտ ու ճիշտ 4058 հոգի, բնականաբար բաւական ատեն մը տեսեց, բայց երկու օր վերջ, ասոնց ամէնքն ալ ազատուած էին և Բոռ-Սայիտ ցամաք ելան։

Ա.Ա.Ա.Ց ՀԵՐՈՍՍԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ

Կիլիկիոյ մէջ եղածէն աւելի՝ թարձր Հայքի, Վանայ մէջ է, ուր դիմադրութիւնը ամէնէն լուրջը եղած է։ Վան 30—40 հազար բնակչութեամբ քաղաք մըն է մեծ մասով Հայ։

Ռուս բանակի Հայ կամաւորներուն ընկերանալով, գացի տեսնել այս քաղաքին աւերակները, մնացած իր փառաւոր ընդդիմութենէն։

Զէմզէմ Մաղարայէն դիտելով, շուրջպատկերը հոյակապ է։ Ֆրնոսի, Արասոսի, Կերկուրի և Եղերովի անհուն լեռնաշղթաները կը փակեն հորիզոնը և վեհսփառ Սիփանը մինչեւ ամերը կը բարձրացնէ իր յաւիտենական ձիւները։ Այս ահագին հաստաբերստներէն սկսելով, հովը յամրօրէն, մեղկօրէն կ'իջնէ մինչեւ այն մեծ դաշտը, ուր, պաղպաջտն ջուրերով, գեղեցիկ լիճը կը քնանայ։

Առանց բիծի երկնքի մը լոյսին մէջ, այն ընդարձակ հովիտը որ Վարագի ստորոտէն կ'իջնէ, կը ներկայացնէ ներդաշնակ գոյներու զանազանութիւն մը, որուն մէջ ստուերներն ու լոյսերը իրարու կը խառնուին, առանց իրարու ընդհարելու, ուր՝ արեին կողմէ այս քաղցր գիւղանկարին վրայ դրուած

կանաչները ոսկեգոյններուն և կարմիրներուն մէջ կը հալին։ Հովիտը կը պարուրէ այն համբաւաւոր ժայոը որուն վըրաց Շամիրամի հնադարեան ամրութիւնը կը տիրապետէ. յետոյ այս հովիտը կուգայ կը յանդէ մինչև Արտամէտ գիւղը և Աւանձ նաւահանգիստը, երկուքն ալ կանաչութեան փունջերու մէջ պահուած։

«Ասդենականի մէջ Վանը կայ եւ անդենականին մէջ Արքայութիւնը» ըսած է հայկական առած մը։ Եւ յիրաւի բարձր լեռներու իր շրջանակը, այն մնաւոր ժայոը որ զինքը կը բաժնէ մեծ լիճէն, բազմաթիւ սարաւանդներով ժանեկաւորւած ափերով, գիւղերը, եկեղեցիները, վանքերը, որոնք ՀՀՀ Հակայ բլուրներուն կառջած կը կենան, այս ամէնքը իր ձեւացնեն հրաշալի ամբողջ մը որ չափազանց կ'ազգէ ճամբարդին վրայ և կը յափշտակէ զայն։

Ոչ մէկ քաղաք, Հայերուն համար, իր համբաւով կը հաւասարի Վանին, որ ամէն ժամանակներու մէջ, մատուրական, արուեստագիտական և առեւտրական կեղրոն մը եղած է։ Ճերդործութիւնը այս քաղաքին, ըստ աւանդութեան հիմուած Սեմիրամիսի կողմէ, որուն անունը կը կրէ «Շամիրամ»⁽¹⁾, վերաբերի է խոտութեանը Հայ ազգաբնակչութեան, որուն թիւը, այս մարզին մէջ, Համիտի կազմակերպած ու անկից ի վեր Քիւշերու կողմէ շարունակուած ջարդերէն առաջ 200,000ի կը համնէր։

1914ին, Վան՝ իր նախորդ աղէտներէն կազմուրուած ըլլալու երեւոյթը առած էր։ Վալն, Թահսին փաշ, կարգը հաստատած էր վիլայէթին մէջ, և ինքզինքը Հայերուն հետ հաշտ կը ցուցնէր։ Կոստանդնուպոլիս, վերջապէս անսալով Ֆրանսայի, Անդիլոյ և Ռուսիոյ դիմումներուն, նոր անուա-

(1) Քաղաք մտնելու տեղը տակաւին կը տեսնո՞ի քարհութող մը, վեհափառ ամգհովանիի ձեւով, քանդակուած ժայռին վրայ, եւ ուշ այդ ժամանակին մնացած բեւեռագիր երկար արձանագրութիւն մը կայ։

նած էր երկու ընդհանուր քննիչներ, պաշտօն ունենալով բարենորոգումները իրականացնելու։ Թուրք ոստիկան զինուորութեան քննիչ նշանակուած էին Ֆրանսացի, Պեճիկացի և Անդիլացի սպաներ, և Ֆրանսացի մը, հարիւրապետ Մառասէ եղած էր Վանայ ոստիկան զինուորութեան քննիչ և այս վերջին տեղուոյն մէջ, քիչ ատենէն ընդհանուր համակրութիւն շահած էր։

Հայերը, արդէն ապազայի մասին հաւաստիք առած, ձեռնարկած էին հոյակապ շէնք մը կառուցաներու, որ մատենագարան, քաղինո, թատրոն և հաւաքավայր ըլլալու սահմանուած էր, հիմնեցին ուսուցչանոց մը, կեդրոնական վարժարան մը և ուրիշ մը Համբարձում Երամեան, իր հիմնադիրին անունով, և որ մեծ մասամբ Եւրոպայի մէջ պատրաստուած քսան ուսուցիչներ ունէր։

Աղջկանց համար կար Ֆրանսական Տոմինիկեան քոյրերադպրոց և, ասկից զատ, ուրիշ երկրորդական վարժարան մը, ընապատմական թանգարանով և բնագիտական աշխատանոցով։

Նոյն իսկ Հայերու խնդրանքին վրայ, հաստոտուած էր ֆրանսերէն լեզուի և գրականութեան լիակատար դասընթացք մը, Տոմինիկեաններու կողմէ, և, ամերիկեան մարմնին զըլխաւորը զբաղած էր իր դպրոցը մեծ գովէժի մը վերածելու։

Ի՞նչպէս կը տեսնու՞ի, հիմնալի էին պատրաստուած այն ծրագիրները որոնք նպատակ ունէին զարգացումը և գաստիարակութիւնը, երբ, 1914 յուրաք վերջը, թուրք կառավարութիւնը կը հրաւիրէ բարենորոգումներու ընդհանուր քըննիջը, Նորվեկիացի Հօֆ, թողուլ վիլայէթը և Կոստանդնուպոլիս վերադառնալ։

Իր մնինումը կը զուգադիպի, կարինի Գերման հիւածատուին ժամանումին հետ, որուն Վան գալը կ'ըլլայ ազգանըշանը մեծ զօրանցքի մը, Փերման յուցամոլ քալուածքով ¹² հազար թուրք զինուորներու մասնակցութեամբ։

Մէկ քանի օր վերջը կը ծագի Եւրոպական պատերազմը։ Անմիջապէս Թահամին փաշայի տեղ կը նշանակուի Ճէվտէթ պէյ, աներձագը ինվէր փաշայի, որ Վանայ կուսակալի և Պարսից սահմանագուլի օսմանեան զինուորական ուժերու ընդհանուր հրամանատարի կրկնակ տիտղոսները կը ստանայ։

Այդ վայրկի մաէն սկսելով Հայ գօմիթէները, անցեալը միտք բերելով, աչ պուրջ կը հսկեն։

Թեսոյ, թուրքիա յարելով կեղրոնական պետութեանց, կը մտնէ պատերազմի մէջ։ Համաձայնական պետութիւններու ներկայացուցիչները պէտք է հեռանան վանէն, և 1914 Նոյեմբեր 21ին, թուրքերը կ'արտաքսեն ֆրանսական միաբանութեանց անդամնները։

Դեկտեմբերը կը համնի։ Այս ամսուան, ինչպէս նաև 1915 Յունուարի ընթացքին, բազմաթիւ ջարդեր կ'արիւնոտեն վիլայէթին հեռաւոր գիւղերը, (տեսնել յաւելուածին մէջ Բաւրուի և այլնի գէպաքները), ուր անգժութեան անլուր նրբութիւններով սպաննուած զոհերու թիւը 16,000 կը հաշուտի։

«Ոյրեր հրացանի կը բոնեն, առու տղա փորերը կը նեղեն, կիներու եւ երիտասարդ աղջիկներու հագուսները կը հանեն եւ զանոնի մերկ, մարդախոյս անասուններու պէս դեպի իեռները կը քեն։» Կը գրէ Վանայ իտալական հրազդանու Պըն։ Սպորտոն, այս տեղեկագրքն մէջ, գոր, 1915 Մայիս 31ին կը դրէ Բեդրուկրատի իտալական դեսպաննին (տես այս տեղեկագրիրը յաւելուածին մէջ)։ Եւ մահէն պրծելով, շուրջ 15,000 վերացիներ, կուգան Վան ապաստանիլ։

Միեւնոյն ատեն կ'իմացուի թէ թուրք բանակին մէջ մըտած Հայերէն զէնքերը առնուած են, իրենց հագուստ և սընունդ չտրուիր և ամէն տեսակ խոշտանգումներու ենթակայ են։ Աւելին կայ, Ճէվտէթ պէյ, որ Պարսկաստանէն կը վերադառնայ, այս վերջին տեղուոյն մէջ, իր բանակը աւերած է Սալմաստ, Խոսրով և Պաշքալէ քաղաքները, ու անոնց քրիս-

աւնեայ բնակիչները ջարդած, (տես յաւելուածին մէջ իտալիոյ հիպատառսին տեղեկագիրը) վերադարձած ատեն ճամբուն վը-րայ հրացանի բանել տուած է, իր հետեւորդներէն 12 Հայ զինուորներ:

Հետեւաբար, քօմիթէները, փոխանակ պատրաստելու շա-յերը որ իրենց զէնքերը յանձնեն, ինչ որ կը պահանջէր կա-ռավարութիւնը, կը փութան, վասնգի ստուգութեանը հան-դէպ, շրջուն պահակախումքեր ստեղծել, իրաքանչիւրը լաւ զինուած քամն մը մարդոցմէ ձեւացած, հսկելու համար ընդ-հանուր ապահովութեան վրայ, և արդիլելու համար թուրքերու կողմէ գէշ խաղ մը:

Կ'որոշեն նաեւ օսմանեան բանակին այլեւս նոր գօրք չտալ:

Ճէվտէթ պէյ, նոր Վան վերադարձած, 1915 Մարտ ամ-սուն, ոչ մէկ շանք կ'ընէ ժողովուրդը հանդարտեցնելու հա-մար: Բնդիակառակը կը շահագործէ այս վերջին խնդիրը, իր անհաշտելիութեամբը գերագուելու համար Հայ հանրային կարծիքը, յուսալով յանդեցնելու ապատամբութեան մը որ ինք պատրուակ պիտի ծառայէր ջարդերուն:

Ի զուր, կրօնական պետերը, քօմիթէներու վարիչները և առաջաւորները համաձայնութիւն համաձայնութե, ո՞ն վրայ կ'ա-ռաջարկեն: Օր մը ներկայութեան կ'ընդունուին, յաջորդ օրը կը մերժուին (տես յաւելուածին մէջ Վանայ երես փոխանին կողմէ ներքին գործոց նախարարին տրուած յիշատակագիրը): Այս բանակցութիւնները կը քաջուին, առանց ելքի մը յան-դելու մինչեւ 1915 ապրիլի հէսերը:

Սակայն ճէվտէթ պէյ կը շտապէ գործը լմացնելու, գիտէ թէ, Հայ գլխաւորներուն մէջ, մասնաւորաբար երեք հոգի կայ, որոնք ազգային փրկութեան համար որոշած են ամէն բան ընել, ամէն տառապանջի ենթարկուլ: Ասոնք հն. Վո սմ-

եան, երեսիոխան օսմանեան խորհրդարանի, Իշխան և Արամ, երեքն ալ Դաշնակցութիւն պետեր, այնպէս կը կարծէ որ այս պետերէն զրկուելով, Հայերը աւելի դիւրաւ պիտի յանձ-նուին իր կամքին, հետեւաբար կ'որոշէ մէջտեղէն վերցնել զանոնք:

Վանայ շրջակայ գայմագամութիւններէն մէկուն Շատա-խի մէջ ըսմբոստութիւն մը ծագած ըլլալով, վալին կ'առաջար-կէ իշխանին, ոստիկանապետին հւտ այդտեղ երթալ, հան-դարտեցնելու համար ապատամբութիւնը: Ասիկա ըստ երեւոյ-թին, իշխանին հանդէպ վստահութիւն մը ցոյց տալ է:

Իշխան կ'ընդունի և ճամբայ կ'ելլէ: Նոյն իրիկունն իսկ գնդակահար կ'իյնայ, ընթրիքէն ելլելուն: Նոյն օրը վալին կը խնդրէ վուամեանին և Արամէն, իրեն տունը երթալ, «որ-պէս զի, լուր կը զրկէ անոնց, իրենց կարծիքը առնեմ շատ կարեւոր խնդրի մը մասին»:

Վուամեան առանց կասկածելու կը պատասխանէ հրաւե-րին: Զագիւ թէ ճէվտէթ պէյի աշխատութեան սենեակին մէջ հնատած, այս վերջինը կը յայտարարէ իրեն թէ ձերբակալուած է: (1)

Արամ, պատահական պատճառով մը ուշացած, ինքն ալ վալիին ժամադրութեան զացած պահուն, բարերախտութիւնը կ'ունենայ ճամբան, Վուամեանին պատահածը իմանալու: Իս-կոյն կէս շրջան մը կ'ընէ, և զինեալ զիմագրութեան վայրը երթալու ուղղութիւնը կը բռնէ:

Թշնամութիւնները ամիջապէս պիտի սկսին:

Կոիւրի սկզբնաւորութիւնը, կ'ըլլայ թուրք զինուորներու կողմէ յարուցուած անխորհուրդ զործ մը, ասմնք կը փորձեն շուկայ գացող կլներ բռնապղծել: Դէսպերը տեղի կ'ունենան ամերիկեան և գերմանական հաստատութեանց առջեւ: Հայեր մէջամտած ըլլալով, մօտակայ զօրանոցին զինուորները կրակ

(1) Զգիտցուիր թէ ինչ եղած է այս օսմանեան երեսփոխանը. բայց ամէն բան ենթագրել կուտայ թէ սպաննուած է և թէ դիակը վանայ լինը նետուած է:

կ'ընեն անցնողներուն վրայ: Եւ թնդանօթը շուտով պաշար-
ման ազդանշանը կուտայ:

Թուրքերը զօրաւոր դիրքեր կը գրաւեն: Զէնքերու, սազ-
մանիւթիւ և լիճին վրայ ազատ հաղորդակցութեան առաւե-
լութիւնները իրենց կողմն է, բայց հիւնալի է Հայերու ընդդի-
մութիւնը: «Քաղաք»ին (1) չորսէն հինգ հարիւր տանները կուտան
քաջութեան օրինակը, և հակառակ անոր որ միջնաբերդին
թնդանօթները ոռումբերով զանոնք ծակծակ կ'ընեն, անոնք
յամաորէն հաւատարիմ կը մնան ազգային դասին:

Հայ կոռողները սպայակոյտ մը կը կազմեն իրենց մէջ,
զինուորական պաշտօնատարներ, ամրաշններու գունդ մը,
արձակազէններու գումարտակ մը, ոստիկանութիւն մը, առող-
ջապահական շրջուն սպասարկութիւն մը և հիւնդանոց մը:

Արամներ կը փորեն, պատնէշներ ու ամրութիւններ կը

(1) Վան երեք մասի կը բաժնուի. «Քաղաք» «Նաւահանգիւտը»
և «Այգեստանը»:

Նեղ և ճախճախուտ եղերը մը, որուն վրայ հոկայական ժայռ
մը կը բարձրանայ՝ պատկուած հին միջնաբերդին աւերակներով,
«Քաղաք»ին էին կը բաժնէր, զանայ այս մասին մէջ կը գտնուէին
կառավարական պալատը, դատարանները և հանրապէն վարչութիւն-
ները, ինչպէս, թղթատարականներու հեռագրական, Հանրային Պարտուց,
Դրամատան, թէմիի և այլ վարչութիւններ, ինչպէս նաև չորսէն
հինգ հարիւր հայ տուններու խմբաւորում մը:

«Նաւահանգիւտը» գիւղ մըն էր, որ «Քաղաք»ին արսւարձանը
կը ծեւացնէր: Այստեղ կը բնակէին, նաւալվարներ որոնք լիճն ե-
ղերքի վայրէքուն միջեւ կ'երթնեւէին:

Երկար ու լայն պղոստայ մը, երկու կողմը արտերով, մըգաս-
տաններով և տուններով (ամէնքն ալ իսլամ ընտանիքներու սեփա-
կանութիւն), «Քաղաք»ը կը կապէր «Այգեստան»ին: Այս վերջնոյն
մուտքին տեղը կը գտնուէր խաչֆողան շուկան:

Այստեղ, կը սկսէին Հայկական բուն թաղերը, իբարմէ՛ լայն
փողոցներով զատուած: Փողոցներուն երկու կողմերը կային, ջրմուղ-
ներ, կաղամախիններ և ուռիններ իրենց շուքը կը ձգէին:

Թուրքերը Վանայ մէջ երկու զօրանոցներ շինած էին. մին ա-
մէնէն մեծը, Հայ թաղին հիշտ մէջտեղը, Խաչ-Փողանի մօտ, միւսը,
աւելի պատիկը, մէկուն վրայ այն բարձունքներուն որոնք քաղաքին
վրայ կ'իշխեն:

Բարձրացնեն Հայ թաղերու մուտքին առջեւ, և ամենուրեք,
Հայերը դիրք կը բոնին թուրքերուն դէմ:

Վանայ պաշարումը մէկ ամիս տեւեց. պաշարման նա-
խօրեակին, «Քաղաք»ին բոլոր հայ պաշտօնատարները և առա-
ջաւորները հրացանի բռնուած էին:

Միմբակոծութիւնը այնպէս մը սկսաւ ու, մարդ պիտի ը-
սէր թէ ա՛լ երբէք չպիտի դադրի. և Թուրքերը այն տեսակ
կատաղութիւն մը ցուցադրեցին որ, համաձայն խալիոյ հիւ-
պատոսին՝ իր տեղեկազրին մէջ տուած թիւերուն, 10,000
ոռումք «Քաղաք»ին և 6,000 ոռումք ալ «Այգեստանին» վրայ
արձակեցին:

Զէմզէմ Մաղարայի վրայ կեցած, ուրկէ կը տիրապետեմ
«Քաղաք»ին, կ'ունկնդրեմ իմ ճամբու ընկերներուս - ուսւս բա-
նակէն հայ կամաւորներ - որոնք ինծի կը պատմեն այս պաշա-
րումին դիցաղնական իրադարձութիւնները, որոնք տակաւին
ընթեռնելի են, հողին մէջ արձանագրուած: Ահաւասիկ փոր-
ուած խրամնները, թուրք ոռումբերու ուրականին տակ և ո-
րոնք միշտ հայ թաղը կը շրջապատեն, ահաւասիկ ամրական
շինութիւնները, զօրս օսմանեան միջնանօթները ամէն օր կը
ջախջախէին, և որոնք ամէն դիշէր անառիկօրէն կը վերա-
ծընէին, ահաւասիկ թուրք զօրանոցները, որոնք խօլական
յարձակումներու խոյանքով մը գրաւուած են, ահաւասիկ այն
զբոսավայրերը, ուր թշնամի հրեանին երգե, հայ դպրոցներու
ֆանֆառի խումբերը - տասերեքէն տասնըվեց տարեկան
տղաք - կը նուազեն առանց կենալու, կուրի ամէնէն տաք մի-
ջոցին, այնքան լաւ կերպով, որ ճէվսէթ պէյ, օր մը ինք-
զինքէն ելած, չի կրնար ինքզինքը արգիլել պոռալէ՛ «Զիս
պիտի խենդեցնեն իրենց երաժշտութիւնովը»:

Կոփէր կատաղի եղաւ. մոկեզին խոյանքներու ընթացքին,
կարեւոր դիրքերը ձեռքէ ձեռք կ'անցնին. հրդեններ կը լու-
սաւորեն ամէն կողմ: Թուրքերը սեւական կրակ մը բացած
էին, բայց ոչ մէկ առաւելութիւն ձեռք անցուցին: Մայիսի

առաջին օրերուն, գերման սպայ մը եկաւ թուրքերու հրամանատարութիւնը ձեռք առնելու: Բոլոր թնդանօթները բարձունքի մը վրայ հաւաքեց, իր զինուորները պաշտպանելու համար, զարս յատաջ մղեց, մազլցել տալով անոնց, ոռումքերու վարագոյրի մը ետին, և անոնց յարձակումի հրահանը տուաւ, բոլորովին մուժ պիշեր մը: Հայերը արթուն էին. յաղթականօրէն ետ մոիցին թչնամին որ նահանջեց, բազմաթիւ մեռեախներ ձգելով տեղույն վրայ:

«Այս տեսակ ընդդիմութեան մը չէ սպասեր», խոստովանեցաւ գերման սպան, որ իր ձախողանքէն երկու օր վերջը, հեռացաւ վանէն:

Դժբախտաբար, ուտելիքները հետզետէ կը նուազէին. պարմաւորումը անկարելի էր: Եւ սակայն չուզեցին վիլայէթին տասնըհինգէն քսան հազար փախստական գիւղիները, որոնք վանայ մէջ ապաստանած էին, արտաքսել պաշարման լրջանակէն. որովհետեւ այդ արտաքսումը իբենց մահուան դատապարտութիւնը պիտի ըլլար:

Ու այսպէս, քօմիթէները վառ կը պահէին ժողովուրդին քաջութիւնը, անոր հազարդելով ոուս բանակին մօտաւոր գալուստը: Բայց ժամանակը կ'անցնէր, և պաշարեալներու կացութիւնը օրէ օր աւելի անկայուն կը դառնար: Վերջապէս իրիկուն մը իմայուեցաւ, վանէն հազիւ երեսուն քիլոմէթր հեռուն գտնուող Սարայ կոչուած աեղը, մուտքը Հայ կամաւորներու, որոնք ոուս բանակին յառաջապահներն էին: Ատիկա պատագրումն էր: Ուրախութիւնը պոռթկաց: Փողցնեներու մէջ ամէն մարդ զիրար կը համբուրէր: Ճիշտ ժամանակին եկած էին, որովհետեւ ո՛չ հաց մնացած էր և ոչ ալ ուազ-

Մայիս 16ին, Օսմանեան բանակետղին մէջ, ձէվտէթ պէյ, քայլաքամէ մը կ'ընդունի պաշտօնական զեկոյց մը թէ Ռուսերը մօտեցած են: Ասմիջապէս, իր պաշտօնատարներով, շունչը կ'առնէ նաւահանգիստը կեցած նաւերը...: Եւ, ան-

կարդ փախուստը կը սկսի: Թուրքերուն փախուստը, քաղաքացի կամ զինուոր, ընդհանուր է, և աեղի կ'ունենայ գահավիմուկն, գրեթէ խելազարօրէն: Տօմինիկեան հայրերու առւնը գրաւող զինուորները այնքան անապարանքով կը փախին, որ կրակին վրայ կը թողուն իրենց եփելու համար դրուած կերպակուրը:

Ուուս բանակին յառաջապահ գունդը, վան մտաւ, Թուրքերուն փախուստէն հինգ օր վերջ: Հանդիսաւորութեամբ ընդունուեցաւ, քաղաքին բոլոր աւագանին կողմէ: Երիտասարդ աղջիկները ծաղկեփունջեր բերած էին և թափօրին վլուսանցած էր փանփառի խումբը, ժողովուրդին և կամաւորներուն խանդակառ ցոյցերուն մէջ տեղ:

Մինչդեռ այս պատմութիւններուն կ'ունկընդպեմ, վանայ աւերակները կը փայլին զօրաւոր արեւին ճառագայթներուն աւտակ, որոնք ոսկիէ բոցեր կ'անցընեն Շամիրամի ժայռին անկիւններուն. ուր, ըստ աւանդութեան սկերճասէր թագունին կը սպասէ, սիրահար սրտով, Սարայ Գեղեցիկի վերակենդանացնցումն, որ մերժելով թագունին ձեռքն ու գանձ, հաւատաբրիմ մնաց իր հայրենիքին և մեռաւ՝ ինքընքը պաշտպահներու համաց ապահովութիւն և ապահովութիւն մար: Թագունին կը սպասէ որ կեղք, այն ժայռը որ խորչին մար: Թագունին կը սպասէ որ կեղք, ի վեր, խորհրդաւոր հայ դէմ կը բարձրանայ և որ, դարձրէ ի վեր, խորհրդաւոր հայ թագաւորի գերեզմանն է, հեքեաթային զիւցազներգութեամբ մը իրեն վերադարձնէ այն զոր մշտնչնապէս կը սիրէ: (1)

Վան և ամբողջ երկիրը, աւերակներու վերածուած են, բայց այս սքանչելի բնութիւնը կընա՞յ ընդ միշտ աւերտուած մնալ:



(1) Շամիրամ իր բանակը Հայաստան զրկեց, ձեռք անցընելու համար, իր սիրոյն դէմ ըմբոստ այս թագաւորը: Արայ Գեղեցիկ, պարզ զինուորի մը տարազով, կռուեցաւ հայկական բանակին մէջ և պարզ զինուորի մը տարազով, կռուեցաւ հայկական բանակին մէջ և պարզ զինուորի մը տարազով, զաւէն իշելյաել, Շամիրամ, զրկեց անոր զիակը՝ «Միսպաննեաց» ամառնէնի կեղպար կայացած առողջապահ ծագութամբ աստուածներուն» (կեղպ) բայց առնոք չկրցան Հայաստանի թագուղ աստուածներուն» Ասմիջապէս, իր պահանձնանք է հայութիւնը, կամաւորի կեանք տալ իր սրդին իրեն յաջորդեց, և, Շամիրամ հագուակ իր զօրութիւնը, չկրցաւ զայն նուածել:

ՀԱՅ ԿԱՄԱՒՐԱՆԵՐԸ

ՀԱՅ ԿԱՄԱՎԱՐԱՆԵՐԸ

Զարդարաներու դէմ ընդդիմութեան այս ուսումնասիրութիւնը կատարեալ չպիտի ըլլար, եթէ չխօսէի հայ կամաւոյներ մասին, որոնք պատերազմի ընթացքին, մտան համաձայնական զանազան բանակներուն, և աւելի մասնաւոր կերպով ուսու բանակին մէջ։

Արդէն, եւրոպական պատերազմի առաջին օրերէն իսկ, նախ քան թուրքից մասնակցութիւնը, թուրք կառավարութեան գործակալներ, Կարինի և Վանայ մէջ, բանակցութեանց մտած էին Հայ Դաշնակցութեան ներկրոյացուցիչներուն հետ, նպատակ ունենալով անոնցմէ հայ կամաւորներու գունդեր կազմել, որոնցմէ կ'ակնկալէին օգտուիլ այն պատերազմի ընթացքին, զոր կ'ենթագրէին թէ, թուսիոյ դէմ պիտի մղէին։

Նամի պէջ և Շիւքրի պէջ (Իթթիհատի պատգամաւորներ) որոնք այս պաշտօնը ունէին, յայտարարեցին Հայերու ներկայացուցիչներուն։

«Օգնեցէ մեզի, կամաւորներու գունդեր կազմակերպեցի, զանացէ միեւնոյն ատեն, Կովկասի Հայերու ապասմբուրին մը յառաջ բերել եւ այն օրը որ Ռուսերը Կովկասին արտախենի, ձեզի պիտի Տանի այն ինքնավարութանը, որուն համար այնքան երկար ատեն ի վեր կ'երազէ։»

Հայ պատգամաւորները կարուկ մերժողական մը տուին այս կեղծուպատիր խոստումներուն։ Նոյն իսկ զանացին տարհամողել թուրքերը, պատերազմի մտնելէ, որ «ամեն պարագայի, կ'ըսէին անոնք, Թուրքիոյ համար աղետալի պիտի ըլլար։» Իրա-

պէս, այս էր իրենց հաստատ համոզումը։ Միշտ նոյն անկեղծութեամբ աւելցուցին Հայերը։

«Երկ Թուրքիա կորիւ մենք, Հայերը պարկետօրէն իրենց պարտականութիւնը ի գործ պիտի դնեն, բայց նոյն բանը պիտի կատարեն սահմանագլուխին երկու կողմերն ալ, հանդեպ իրենց պատկանած կառավարութեան, այսինքն Թուրքիոյ մէջ՝ բուրք բանակով եւ Կովկասի մէջ ուսու բանակով։»

Այս պատասխանը սակայն հաճոյ չժուեցաւ թուրք պատգամաւորներուն, որոնց համար, Թուսիոյ դէմ պատերազմը արգէն որոշուած բան մըն էր։

Շուտով զօրահանութիւնը սկսաւ Թուրքիոյ մէջ, և հայ երիտարգութեան զինուորագրումին հետ, զինուորական գրաւումի պատրուակին տակ, սկսան ինչքերու յարքունիս գրաւումին, հայ վաճառատուններու թալանին, արջառի գրաւումին, մէկ խօսքով փացցուցին առեւտրականը, արհեստաւորը և գիւղացին, որոնք սակայն, պետութեան հանդէպ և բանակին մէջ ի գործ կը դնէին իրենց պարտականութիւնը։ (Բնականաբար գտնուեցան հայ գասալիքներ, բայց նոյնքան իսլամ գասալիքներ ալ կային)։

Առանց ժամանակ կորսնցնելու, թուրք կառավարութիւնը ձեռնարկեց հալածանքներու գրութեան, ու յետոյ տարագրութեան և ջարգերուն։

Ա՛լ, Թուրքիոյ Հայերը աղէկ մը կրցան համոզուիլ թէ միայն Համաձայնականներու յաղթանակը կրնար իրենց խաղաղութիւն և ազատութիւն բերել։ Եւ սակայն, նորէն կը կրկնեմ, անոնք իրենց համակրութիւնները ոչ մէկ դործքով չարտայացեցին։

Խսոր հակառակ, ոսւսօթքական պատերազմի յայտարարութիւնը, ամէնէն բուռն խանգավառութիւնը յառաջ բերաւ, Թուսիոյ և Եւրոպայի Հայերուն մէջ։ Միթինկներ կազմակեր-

պուեցան, որոնց մէջ, հայ հայրենասէրները ազատ ընթացք տուին իրենց բուռն համակրութիւններուն, հանդէպ երրեակ Համաձայնականներուն:

Հարիւրաւոր երիտասարդներ (ուսանողներ և ուրիշներ), Բարիզի և Մարսիլիայի մէջ, օրէնսակի համար, իրը կամաւոր, զինուորագրուեցան ֆրանսական բանակին մէջ, և հոն, իրենցմէ շատեր, իրենց քաջութեամբ ուշադրութիւն դրաւեցին:

Սնգլիական բանակին մէջ ալ շատ մը արձանագրուողներ եղան, բայց ամէնէն աւելի մասնաւոր կերպով, Ռուսահայերու մէջ է որ, Համաձայնութեան դատին համար ուգեւորութիւնը ամէնէն աւելի տարածում դտաւ:

Թուրքիոյ պատերազմի յայտարարութիւնը կանխատեսւով, Վարանցօֆ-Տաշքօֆ, Կովկասի փոխարքան այդ միջոցին, հրաւիրած էր իր նահանգին հայ աւագանին, կամաւորներու գունդեր կազմակերպել, կոռուկու համար Թուրքերուն դէմ, այն պարագային երբ ուսւաթուրք պատերազմը ծագէր: Ի փոխարէն, կը խոստանար իրականացնել, թրքական Հայաստանի մէջ, յաղթանակէն յետոյ, բարենորոգումներու այն ծրագիրը զոր Խուսիա 1913ին ներկայացուցած էր: Խուսիոյ հայ առաջաւորներուն զործը դիւրին եղաւ, որովհետեւ հաշտ էր ան Կովկասի բոլոր Հայերու — շուրջ երկու միլիոն — բաղձանքներուն նետ, որոնք, քառորդ դարէ ի վեր միշտ օգնած ու օժանդակած են Թուրքիոյ իրենց ելքայրներուն: Ոգեւորութիւնը նոյն իսկ այնքան մած եղաւ որ ուսւեհայկական այս բանակցութիւններուն զախճանի մը յանգելչն առաջ, ինքնաբերաբար, կամաւորներու գունդեր ներկայացան կարս և Սարը Գամիշ, և ուզեցին ուսւ զօրագունդերուն միանալ:

Կանոնաւոր ընթացք մը տալու համար այս հայրենասիրական շարժումին, և հայկական կարծիքի բոլոր հոսանքները կերպուացնելու նպատակով, ստեղծուեցաւ «Հայ Աղդային Պիտո»ն, որուն կեղրոնատեղին Թիֆլիս եղաւ:

Այս պիւռօն կոչ ըրաւ նշանաւոր հայ պետերու, Անդրանիկին, Քեռիին, Էրօին, Համազասպին և ուրիշներու, որոնք Հայաստանի մէջ մղուած պայքարներուն, փորձ հակառակորդներն էին, մէկ քառորդ դարէ ի վեր Համբական բանապետութեան դէմ: Ասոնց մէջէն ամէնէն նշանաւորը և ամէնէն ժողովրդականը Անդրանիկին էր:

Կովկասի ամբողջ Հայութիւնը փութաց իր օժանդակութիւնը բերելու (մարգով և զրա՞նվ) այս ազգային ազատագրութեան շարժումին:

Թուս կառավարութիւնը հայ կամաւորներու թիւը մօտաւորապէս եօթը հազարի սահմանափակեց. (Զեմ խօսիր այն 150,000 հայ ցեղէ զինուորներու մասին, որոնք ուսւ կանոնաւոր բանակին մէջ կը գտնուէին):

Կամաւորներու առաջին գունդը, Անդրանիկի հրամանաւարութեան ներքեւ, պարսիկ սահմանագլուխին վրայ զբրկուեցաւ, երկրորդը, Տրօի հրամանաւարութեան տակ գէպի Պայաղիտի վրայ ուղղուեցաւ, երրորդը Համազասպին հետ զնաց գէպի Քակիգին, և չորրորդն ալ, Քեռիին հետ, Օղդի համար ճամբայ ելաւ:

Թէրթերը (Կովկասեան և ուսւական) հրատարակեցին քաջագործութիւնները այս հայ կամաւորներուն, որոնք իրենց քաջութեամբ և վայրերու ու թշնամիին իրենց ճանաչողութեամբ, թրքական կումներու սկզբնաւորութեան, թանկադին օժանդակներ եղած են ուսւ բանակին համար: Թիչ ատենէն, Անդրանիկի և Քեռիի անունները արդէն առասպելական դարձան նաեւ Խուսիան համար:

Քեռիի գունդը կոռուեցաւ մասնաւորապէս դժուարին պայմաններու մէջ, Սարը Գամիշի կողմէրը, ուր ուսւ յաղթանաւական կին սատարեց, 1914 Դեկտեմբերի եղերական օրերուն, երբ Թուրքերը, մեծ ոյժերով կ'անցնէին Կովկասի սահմանագլուխը և կը սպառնային Թիֆլիսի և արողջ Ռուսակայատանի:

յանդուգն ձեռնարկին մէջ որ պսակուեցաւ թուրք բանակին քայլայումովը, Քեռի և իր կամաւորները, շատ կարեւոր դեր խաղացին :

1915 Ապրիլին, Քեռիի, Համազասպի և Տրօի երեք գունդերը, ուրիշ մեծարժէք հայ պետի մը Վարդանի հրամանաւարութեան ներքեւ միանալով քալեցին վահայ վրայ, ուր, ինչպէս տեսանք, հայ հասարա՛՛ թիւնը, բնաջնջումի սպառնալիքին ատակ, իր թաղերու խրամներուն մէջ մտած էր և հերոսական ինքնապաշտպանութիւն մը կ'ընէր :

Երբ հայ կամաւորները, թուով երեք հազար, վահայ պարիսպներուն տակ հասան, թուրքերը փախան : Եւ վահայ մէջ, ազատագրուած Մայիս 1915ին, ուսւ բանակը, իրմէ առաջ ունենալով հայկական գունդեր, իր յաղթական մուտքը գործեց,

Այն ատեն, Քեռի, Տրօ և Համազասպ իրարժէ բաժնուեցան, և լրաբանչւրը, իր կամաւորներու գունդով, շարունակեց Քիւրտերու դէմ դժուարին կոփւներ մղել : Այսպէսով վահայ դրեթէ ամբողջ վլայէթը ազատագրեցին :

Քետոյ, Տրօ Մուշի ուղղութեամբ յառաջացաւ : Ինք առաջինը եղաւ, իր գունդով, Խնուս Գալէ մտնող և Մուշի դաշտին մէջ ալ մեծ յաղթանակ մը տարաւ :


Երկու ամիս վերջը, թուրք և պարսիկ սոհմանագլուխին վրայ, Տիրմանի կարեւոր կոփւներուն մէջ ընդդէմ Հալիլ պէյի բանակին, Անդրանիկ նշանաւոր կը հանդիսանար :

Այս ատեններն է որ, հայ կամաւորներու հինգերորդ գունդ մը երեւան եկաւ, ուսւ կառավարութեան արտօնութեամբը իշխանի հրամանաւարութեան տակ . այս վերջինը ամէնէն հին հայ մարտնչողներէն մէկն է :

Առանց ուզելու որ մտնրամամսութիւնները տամ բոլոր այն կոփւներուն, որոնց մամնակցեցան, կամաւորներու այս գունդերը, պարտիմ սակայն մատնանիշ ընել Անդրանիկի և իր մարդոց հերոսական պայքարը Թաղէշի շուրջ, ուր առաջին

անգամ հայ կամաւորները մտան . հերոսական է Բէվանտուզի
մէջ Քնուիի մահը , երբ իր գունդերուն գլուխը անցած , վա-
ղեմի պետը , յաղթական յարձակողական մը կը վարէր :

Պրն . Սազանով , Տուժայի մէջ , հանդիսաւոր կերպով գո-
վեստը ըրաւ հայ կամաւորներուն և այն զոհաբերութեան ո-
գիին , զոր ամրողջ հայ հասարակութիւնը ցոյց տուաւ :



Հւտելիքի բաշխում հայ փախտականներուն
Ա Յ Ա Ս Ս Ի Մ Ե Զ



միայն ամայի աւերակներ, պաղ մոխիրներ և տեղ տեղ կմախքներ . . . :

Այս աւերակներուն մէջ, ուր իրենց ընտանի յարկը կը գտնուէր երբեմն, հաստատուեցան այս տղաքը: Շաբաթներ, ամիսներ ապրեցան այնտեղ, ինչպէս յիշեցի արդէն, բոլորովին առանձին, սնանելով մնացորդներէ, խոտերէ, արմատներէ, միջատներէ, ու պահուըտելով՝ մնրկ ու վայրենացած: Ասոնցմէ շատերը տեսայ, զորս ոռու զօրագունդերը կամ Հայ կամաւորները հաւաքած էին:

Ոռու զօրագունդերու Վարդենիս հասնելուն, Մուշի դրացի գիւղ մը, Խազախները որոնք բանակին առջևէն մանողներու հետազօտութիւններ կը կատարէին, յանկարծ, սարսափի պատկերի մը առջեւ գտնուեցան. չորս տղաք, երիթացեալ ու վտիտ, բոլորովին մնրկ, ձիու մը նեխած դիակին շուրջ ծալապատիկ նստած, անկից կտորներ կը փրցնէին ու ախորժակով կ'ուտէին: Ի տես զինուորներուն, անոնցմէ երեքը արտաքոյ կարգի արագութեամբ մը զաշտին մէջ փախան ու չըսնուեցան: Միայն, տասնամետայ աղջնակ մը մնաց հոն, շարունակելով իր պիղծ ճաշը և կարելի եղաւ ձեռք անցընել զայն:

Մեղակ գիւղի աւերակներուն մէջ, ութը տարեկան պղտիկ տղայ մը գտնուեցաւ: Անօթութենէն մեռնելու աստիճանին հասած, ուժասպառ, կմախացած, հազիւ թէ ուժը մնացած էր շարժելու:

Երեք ամիսներէ ի վեր հոն կ'ապրէր, լքուած ու առանձին:

Խնուս-Գալէ ամայի գիւղին մէջ, ուրիշ մանուկ մը, տասը տարեկան մանչ մը գտնուեցաւ: Քիւրտերու և Ծուսերու կողմէ մէկ քանի անգամներ գրաւուած ու պարպուած այս գիւղին մէջ, այդ մանուկը կրցած էր ութը ամիս պահուըտիլ: Գնատակ մը կուրծքը ծակելով անցած էր, բայց վէրքը բուժուած էր:

ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

ԹՍ.ՓԱՌՈՂ. ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

Անցնելով Նահատակ Հայաստանի մէջէն, որուն հողը այսօր ոռու զօրագունդերը կ'ազատազրեն, եթէ սարսափի և մահուան շատ մը պատմութիւններ հաւաքեցի, եթէ գտայ հետքերը շատ մը արիւնազանգ տեսարաններու այս երկրին մէջ, որոնցմով կը թուի բարբարոս ժամանակներու մէջ փոխադրուած ըլլալ, համդիպեցայ նաև տարօրինակութեան զիծեցուցիչ զրուագներու, որոնք միջին դարու ամէնէն անսովոր և ամէնէն եղերական առասպեկները կ'ոգեկոչեն ու կը վերանորոգեն, երբ՝ տակաւին դողդիջուն պատիկ ուրուածներ, հազիւ խօսելու կարող, կ'անցնին կ'երթան առանձին, յուսաբեկութեան և աղէտքի ընդմէջէն:

Հայ մանուկները: Էսէ արդէն թէ ինչ եղաւ բախսաը անոնց որոնք մահէն փախան, և որոնք, ողորմնիվ փոքրիկ խլեակներ, իրենց ցեղի դահիճներու ձեռքերուն մէջ մնացին, թուրքերուն որոնք զանոնք արգելափակեցին իսլամ ընտանիքներու մէջ ուր ամէն բան իրենց օտար և աններող էր, Քիւրտերուն, որոնք զանոնք վայրենի լեռներու մէջ տարին:

Այս վերջին տղաքը, բաւական մեծ թուով, զիրենք յափշտակողներէն փախելով և անգէտ վանդին ու անյաղթելի դժուարութեանց, փորձեցին իրենց գիւղը դառնալ, հոն ուր երբեմն իրենց հայրենի տունը կը գտնուէր . . . :

Որքան ճամբաններ մոլորեցան: Որքան իրենց տկար ուժերը չուտով սպառած, ճամբաններուն վրայ յոզնութենէ, անօթութենէ, ցուրտէն և վախէն փացացան . . . : Եւ անո՞նք, որոնք հրաշքով, իրենց տեղը հասան, ո՞չ գիւղ, ո՞չ տուն գտան, այլ

Մերկ, անհամբոյր, ոսկոր մնացած, վայրագ, ա'լ մոռցած էք
խօսիլը. խոպոտ ճիշեր կ'արձակէր, և երբոր զինքը բռնեցին,
վայրենի անսառունի մը պէս թօթուուեցաւ, ճանկուտեց և խածաւ:

Ներկայիս ամայացած այս վայրերուն մէջ, մանուկներ՝
առանձին կամ խումբով, շաբաթներ ու ամիսներ թափառեցան
աննպատակ:

Ահաւասիկ թէ ինչ բանի հանդիպեցայ օր մը:

Քեամիլ բաշայի թուրք բանակին կողմէ պաշտպանուած,
Քիւրաերը աւարով իրենց դարուխորա լեռները կը քաշուէին,
իրենց հետ գերեվարելով հայ կիներ ու մանուկներ:

Հայ կամաւորներու գունդը անոնց ետեէն խոյացած էր,
բայց անոնց համերու ոչ մէկ բարեպատեհութիւնով, քանի որ
անոնք օր մը առաջ հեռացած էին:

Համերով ստորոտը այն բարձունքներուն, որոնցմէ վեր
կը մաղլցինք, հեռուն կը նշմարենք եղական պզտիկ կա-
րաւան մը, որ դէպի մեղ կուգայ: Հետզիետէ ուրուածեւերը
կը հշուին և մենք զարմանանար եղած ենք: Կարսւանը կը
բաղկանայ չորս էշերէ, որոնցմէ իւրաքանչիւրին վրայ բաղ-
մաթիւ մանուկներ կան: Առաջին էշին վրայ մանչ մը կայ,
աշտանակած. կենդանին կը վարէ, ճիշդ իր առջեւը երկու տա-
րեկան երախայ մը ունենալով, մինչդեռ ուրիշ մը, երեք տա-
րեկան, էշին կոնակը, իր ամբողջ ուժովը իրեն կոնակին
փաթառուած է: Միւս էշերէն իւրաքանչիւրին վրայ ալ երկու
կամ երեք մանուկներ կան, չորսէն վեց տարեկան մանչեր
աղջիկներ:

— «Ո՞վ էք զուք... ո՞ւրիէ կուգաք...»

— Աղաճան, Հայ տղաք ենք մենք, Քուրաերուն ձեռ-
քէն փախանք:

— Ուրիէ գտաք այս էշերը.

— Լերան վրայ, ամէն կողմէ էշեր կան:

Այն որ ինձի կը պատասխանէ յստակ ու համարձակ ձե-

ռով մը, առաջին էշին վրայ հեծած ութը տարեկան
մանչն է. ինքն է կարաւանին պետք: Ան կը շարունակէ
պատմել.

— Երկու օր կայ որ փախած ենք: Շատ քալած ըլլալով
ա'լ չէինք կրնար ոտքով երթալ, մանաւանդ ամենէն պզտիկ-
ները: Այն ատեն գաղափարը ունեցայ այս էշերը առնելու.

— Եւ ո՞ւր կ'երթաք:

— Մեր գիւղը կը վերադառնանք:

— Գիտե՞ս թէ ուր է գիւղերնիդ. ճամբան գիտե՞ս:

— Օ՛, այս, շատ աղէկ գիտեմ մեր գիւղը, Սուքիմ կը
կոչուի, Տիգրիսի եղերքն է:

— Բայց քու գիւղդ քանդուած է, բան մը չէ մնացած:

Մանուկը թեթեւ մը ուսերը կը թոթուէ, և չափահաս
մարզու մը վստահութեամբը ինձի կը պատասխանէ.

— Մինք միշտ բան մը կրնանք գտնել: Ու յետոյ մեր
ըրածը աւելի աղէկ է քան թէ Քուրաերուն քովը մնալը:

Բայց խօսքը կ'ընդհատէ, աչքերը կը սեւեռէ: Հայ կա-
մաւորներու խումբը քալելով դէպի մեղ կուգայ:

Մօրեղբայրու:

Մանուկը վար կ'իջնէ էշին, և թեերը բացած՝ զինուար-
ներէն դէպի մէկուն կը վազէ: Իրարու կը փաթառւին, զիրար
կը համբուրեն և կ'արժամասուեն:

— Ուր են հայրդ, մայրդ, եղբայրներդ, քոյրերդ:

— Մայրիկս և քոյրմբա Քուրաերուն քովը են: Հայրիկս
և եղբայրներս ալ սպաննուեցան:

— Եւ... իմիննե՞րս, կը հարցնէ զինուորը երկրացելով:

— Սպաննուած են:

Տղան հանդարտութեամբ պատասխանած է: Այնքան արիւն
տեսած է, այնքան ծանր պարտականութիւն ըը ունի կա-
տարելու, այդ պզտիկները իրենց տեղը տանելու համար, որ
ա'լ չի յուզուիր: Բայց մարդը կը տժգունի ու արցունքներ կը

հոսին իր այտերուն վրայ : Յանկարծ կարծ հրաման մը . . . «Յա-
ռա'ջ» :

Հայ կամաւորները կը վերսկսին իրենց յառաջսաղացման:
Զինուորը անդամ մըն ալ կը գրկէ մանուկը, և իր շարքին
մէջ մտած, առանց ետին դառնալու կը հեռանայ: Մանուկ-
ներու կարաւանը ևս, հակառակ ուղղութեամբ կը շարունակէ
իր ճամբան, ամայութեանց մէջէն, դէպի աւերակ այն գիւղը
որ իր նպատակակէտն է և շատ չանցած, անկիւնաղարձի մը
ետին կ'աներեւութեանայ . . .



ՏԱՐԱԳԻՐՆԵՐՈՒ ՀՈԳԵՎԱՐՔԸ ՄԻԶԱԳԵՏՔԻ ՄԷԶ

ԶԱՐՁԱՐԱԿԱՆՔԻ ԵԽ ՄԹԱՇՈՒՄՆ ԿԱՑԱՆԵՐԸ

Հեռաւոր Եփրատի այրու ափերուն երկարութեան, այ-
բեցեալ Միջագետքի և Սուրիոյ ամայի մէկ անսապատին՝ Պա-
տիէթ էլ Շա իր մէջտեղ է որ, անիծեալ երկրի մը մէջ որ
զժոխք մըն է, մեծ ջարդերէն ազատած տարագիր Հայերը ե-
կած են փակուիլ: Իրենց գոյութիւնը այնպէս է որ բառ մը
չկայ այդ սարսափը արտայայտող, միաձայն խօսքովը այն
շատ հաղուագիւտ ճամփորդներուն, որոնք կրցան այդ բանա-
կետղերուն մօտենալ. ու Հալէպի և Պաղտատի միջև, իսկդ-
ճերը կը մեռնին կը լմննան:

Ենթարկուած ամէնէն զարհութելի տառապանքներուն, ա-
ռանց ալպաստանի և բաւականաչափ սնունդի, միշտ հովին
զիմաց, ըլլայ ձմեռուան մահացու ցուրտերուն, որքան անո-
զորմ ամառուան մը սարսափեցնող տաքերուն, մեծ օ՛խւերով
կը մեռնին անոնք, և անոնք որոնք մահէն կ'իյնան ամէնէն
քիչ մեղքնալիքներն են:

Թուրք բանակէն բժիշկ մը, Տօքթ. Թորոյեան, — Հայ մը
ինչպէս իր անունէն կ'երևայ — պաշտօն ստացաւ կառավա-
րութիւնէն, տարագիրներու կայանները այցելելու: Իր պաշ-
տօնի կիրարկման միջոցին այնպիսի սարսափներու անկարող
վկան եղաւ, այնքան ճիւաղային տեսարաններու ներկայ
գտնուեցաւ որ, մահը աչք առած, որոշեց փախմիլ, քաղա-
քակիրթ աշխարհին յայտնաբերելու համար բարբարոսութիւնը

և վատութիւնը յանցաւորներուն, որոնք էին Թուրք կառավարութիւնը և իր մեղսակիցները:

Տօքթ. Թորոյեան, հակառակ գրեթէ անյազթելի դժուարութիւններու, որոնց պէտք էր յազմել, յաջողեցաւ փախչիլ և կովկաս համնիլ: Ես տեսայ զինքը և իր առաջին խօսքերը ասոնք եղան.

«Միջագետք տարագրուած իմ դժբախտ եղբայրակիցներս աղաչեցին ինձի, ի նպաստ իրենց կոչ մը ընել, ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, մասնաւորաբար կովկասի Հայերուն և մանաւանդ Ամերիկայի Հայերուն որոնց կիներն ու տղաքը ամէն օր կը մեռնին, տասանորդուած՝ տառապանքէ, անօթութենէ, հիւանդութենէ և իրենց աքսորին մէջ իրենց վրայ հսկող զապքիկներու սադացէլական անդժութենէն:»

Թեսոյ ինձի ցոյց տուաւ այն նօթազրութիւնները զորս օրին կասարած էր Եփրատի երկարութեան իր քննական ձաւը որդութեանը ընթացքին:

Ասիկա երկար շարք մըն է զարհուրելի տեսլքներու, սպանչի և չարչարանքի պատութիւններու, ընդլզեցնող դաւդրութիւններու: Բնազգներու անասնականութիւնը կը շըթայալերծի արցունքներու և արեան մէջ:

1945 Նոյեմբեր 25ին է որ, Տօքթ. Թորոյեան լաստանաւով Ճերապլուսէն ժամբայ կ'ելլէ, Եփրատի ընթացքով վար իջնելու համար:

Ճերապլուսի մէջ, Սուրիային եկող Հայերու կարաւան մը կը տեսնէ. ասոնց մէկ մասը Պէյրութէն արտաքսուած է եւ քսանընդ ընտանիք ալ Այնթապէն են: Ժանտարմանները՝ մտրակի հարուածներով զանոնք դէպի դատարանի կողմը կը քշեն: Կեսարիային և Գոնիային ուրիշ ընտանիքներ եկած էին երկաթուղիով: Իրենց՝ ցամաքի վրայ ոտք դնելու վայրկեանին իսկ, զոհերը եղան ամէնէն վատթար բռնարարքներուն: Զեշնները՝ (Զէրքէղ ցեղախումբ) առևանգեցին երեք հարիւր կիւներ և երիտասարդ աղջիկներ, նպատակ ունենալով զանոնք

իրք գերի վաճառելու: Այս բոլոր դժբախտները կը պատկանէին Տիգրանակերտէն, Մարտինէն, Խարբերդէն ընտանիքներու:

Բայց այստեղ խօսքը Տօքթ. Թորոյեանին կուտամ.

— «Այս կայքին մէջ, կը պատմէ ան ինձի, Ատանայէն և կիլիկիայէն Հայեր տակաւին խոնուած կը մնային: Ասոնց մեծ մասը կիներ ու երիտասարդ աղջիկներ էին: Ասոնցմէ երկուքը զորս աղէկ կը ճանչնայի, բայց զորս հազիւ ճանչցայ, այնքան ողորմելի էր իրենց ուժասպառումի վիճակը, ոտքերս ինկան, գոչելով հեծեծագին. «Ըսէք քաջերուն որ աճապարեն Միջագետք գալու... մեռնելէ աւելի գէշ վիճակի մէջ ենք...» Իր լաստանաւով, տօքթօրը մինչեւ Մէսքէնէ իջաւ, հոն ցամաք ելաւ և երկու թուրք ժանարարմաններ և հետեւորդութեամբ Հայերու կայանը այցելեց:

— «Դժբախտները հազիւ թէ ցնցոտիներով ծածկուած էին, կ'ըսէ ան, և օդի խստութիւններուն դէմ ոչինչ ունէին ապատաներու: Մէկ քանիներ ծալապատիկ՝ հովին վրայ նստած, կը փորձէին, կտոր կտոր եղած հովանոցներու շուքին տակ ապատանիլ, բայց մեծամասնութիւնը զուրկ էր այս խեղճուկրակ ապատանէն:»

«Ինձի ընկերացող՝ ժանտարմաններուն կը հարցնեմ թէ ինչ են բոլոր այդ տարօրինակ հողակայտերը, զ դա ասենուրեք կը նշմարեմ, և որոնց չուրջ հաղարաւոր չուներ կը գեգերին:»

— Կեավուրներու գերեղմաններ են, կը պատասխաննեն անոնք ինձի, համոզաբորին:

— Տարօրինակ բան, այսքան գերեզմաններ այսքան փոքրիկ գիւղի մը համար:

— Ահ, զուք չէք գիւտեր...: Ագոնք սա շուներուն գերեզմաններն են, որոնք առաջին անգամ, Օգոստոս ամսուն բերուեցան: Ամէնքն ալ ծարաւէ մեռան:

— Ծարաւէ, Եփրատին մէջ ա'լ ջուր չէ՞ր մնացեր:

— Մեզի պատուիրուած էր, ամբողջ շաբաթներ թոյլ չտալ որ չուր խմեն:

« Կը հասնիմ գերեզմաններու այս անհուն դաշտին ծայրը : Երկու ծերունիներ այնտեղ ծաւապատիկ նստած են և կը տքան : Անոնց կը հարցնեմ :

— Դուք ո՞րտեղէն եք .

« Պատասխան չեն տար : Տառապանքը ապուշ ըրած էր զիրենք : Թերեւս ալ մոոցած էին խօսելու վարժութիւնը : Աւելի անդին , սակայն , նոյն ընտանիքէն միւս դժբախտներուն մէջ տեղը , ուրիշ տարագիր մը հողին վրայ ծունդի եկած է և որ ինձի կը պատասխանէ . իմացայ որ մեր կայանին մէջ , Մերսինէն և Կիլիկիոյ ուրիշ քաղաքներէն հինգ հազարի չափ Հայեր կան :

« Եւ սակայն երկու ժանտարմաները , որոնք ինձի կը հետեւէն , ինձի կը մօտենան . ինձի երիտասարդ աղջիկ մը ցոյց տալով .

— Եփէնտի , այդ աղջիկը առնենք և մեզի հետ Պաղտատ տանինք . . .

Եւ առանց իմ պատասխանիո սպասելու կը կանչեն խեղձը : Ան կը մօտենայ , վախէն դողդղալով : Անիկա ինձի մէկ քանի ֆրանսերէն բառեր կ'ըսէ : Տարագրուելէ առաջ , իզմիրի մէջ վարժուհի էր : Անօթութենէ կը մեռնի : Կը ջանամ անկէ մանրամասնութիւններ ստանալ տարագիրներու մարտիրոսութեան վրայ , բայց անիկա մէկ պատասխան միայն կուտայ . « հաց . . . հաց . . . » Յետոյ ինքզինքը կը կորսնցնէ և կ'իյնայ նուաղած :

« — Մեռեր է ան . . . վարժուհին ալ անօթութենէ մեռեր է . . . » կը պոռան մեր շուրջը ողբակոծ ձայներ : Բայց ժանտարմաները կ'ուղեն օգտուիլ արդէն խեղձին նուաղումէն և կը վերցնեն զայն տանելու : Արդէն դէպի լաստանաւը կ'ուղղուին : կը կեցնեմ զիրենք :

Խեղձ աղջկան շրթունքներէն ներս մէկ քանի կաթիլ քոնեաք կը կաթեցնեմ և ան ինքզինքին կուգայ :

« Մայր մը կուգայ պաղատիլ ինձի : Ան անձնատուր կ'ըլլայ ինձի , իր կեանքը կուտայ ինձի , որպէսզի ազատեմ իր զաւակը որ հոգեվարքի մէջ է , տենդէն լափուած :

« Եւ հիմա հազարներով է որ սոկոր մնացած դժբախտներ շուրջս կը խոնուին , փոսացած այտերով , մարած կամ չափազանց փայլուն աչքերով , և որոնք ամէն կողմէ կրցածնուն չափ վագիրով կուգան և յուսահատ աղազակներու վըրդավիչ աղմուկով մը զիս կը պաշարեն . « հաց . . . գեղ . . . »

« Ժանտարմանները կը խոյանան : Այս թշուառ ամբոխին մէջ , ոտքի , բոռնցքի հարուածներ կուտան , ըստ բախսի ամէն կողմէ : Ես կը փախիմ , յուսահատած , այսքան տառապանքներ մեղմելու իմ անկարողութենէս :

Ահաւասիկ երկու կիներ . մէկը ծեր և միւսը շատ երիտասարդ և շատ գեղեցիկ , որոնք երիտասարդ կնոջ մը դիմակը կը տանին : Մեռեալին մայրը և քոյրերը անտարակոյս :

« Հազիւ թէ անոնց առջեւէն անցած նմ , և ահա սոսկումի աղազակներ կը բարձրանան : Արաք մը դիմակին կը զարնէ և կը յաշողի զայն գետին ձգել : Յետոյ . քաջալերուած ժանտարմաններէն , կ'ուղէ առեւանդել երիտասարդ աղջիկը , որ յուսահատօրէն կ'ուղորի անսասունին թեւերուն մէջ որ կը փորձէ քաշերով ասնիլ զայն :

« Երիտասարդ աղջիկը , նուաղած կ'իյնայ դիմակին քով և պսուաը , ծունդի եկած , աշքերը վայրագ , կը հեծկատայ և երկու պառկած մարմիններուն առջեւ ձեռքերը կը խածնէ :

« Զեմ կինար միջամտել : Ամենախիստ հրամաններ տըրուած են ինձի : Կատաղութենէ և ընդպղումէ զողալով , դիմակին վրայ կապուած լաստանաւը կը փախիմ :

« Գիշերուան մէջ , խելայեղ աղազակներ կ'արքէնցնեն դիս :

« Փամ երկու ժանտարմաններս , ապագիրներուն գուշակներ մէջ կեցած , երիտասարդ հայ աղջիկներ բանած են , կ'ուղեն մոնապղծել զանոնք և վայրենիօրէն կը ծեծեն այն տարագիրները որոնք կը փորձեն միջամտել . . . »

«Այն խառնադմուկը, զոր կը լսեմ առանց բան մը տեսնելու. կ'երկարաձգուի: Վերջապէս ժանտարմաները կը վերադառնան, նաւափարը կը քակէ լասամնաւին չուանը և թիերը ձեռք կ'առնէ: Ճամբայ կ'եղինք...»:

«Իմ մտածումներուս մէջ թշողուած, սիրտս խորտակուած, ինքինքս կուտամ նաւուն գնացքին որ յամրօրէն կը սահի, հանդարտ ալիքներուն վրայ: Յանկարծ ժանտարմաները միշտ կ'արձակեն և զուարձալի խաղի մը առջեւ գանուածի պէս.»

— «Աղջի՞կը... այս գիշերուան աղջի՞կը...»:

«Կը նայիմ. ջուրին երեալ դիակ մը կը ծփայ զոր ճանչցան և զոր ես ալ կը ճանչնամ:»

«Իզմիրի վարժուհին զիակն է, այն թշուառ աղջկան, որուն հետ մէկ քանի ժամ առաջ խօսեցայ: Ան է, որ մութին մէջ, զոհը եղաւ այն երկու գաղաններուն, որոնք ինծի կ'ընկերանան:»

ԵՂԵՐԵԱԱՆ ՎԱՐԵՐԱԳԻՒՄ ՄԸ

Նոր վաւերազիր մը — անհերքելի և մեկին — ձեռքս անցաւ, աւելի վերջերը, ահաւոր ճակատագրի մասին այս թշուառ տարագիրներուն, որոնք յամրօրէն կ'իյնան, չարչարալլկուած անօթութենէ, զգետնուած՝ ուժաթափութենէ և հիւանդութենէ: Այս վաւերազիրը կը բխի «Հայերու և Սուրբիացիներու օկնութեան ամերիկեան քօմիթէ»էն: Վերջին աւենան (1916) զրկուած վերջին տեղեկագրին է, այս քօմիթէին ուղղուած՝ անձնաւորութեան մը կողմէ որ ամերիկացի չէ, սակայն չչորք սղբութեան մը կը պատկանի:

«... ինձի համար անկարելի է, կը զրէ տեղեկագրողը, արտայայտելու զարհուրանքի այն տպաւորութիւնը զոր ունեցայ Հայերու կայաններ այցելելով, մանաւանդ այն կայանները որոնք Եփրատի արեւելակողմը, Մէսքէնէի և Տէյր-էլ-Զօրի մշտեղը կը գտնուին: Այս մարզին մէջ, պէտք է գիտալ թէ

նոյն խակ չենք կրնար «կայան» անուանել այն վայրերը ուր տարագիրները, մեծ մասով գրեթէ մերկ, և գրեթէ առանց սընունդի, արջասի պէս լցուած են, բաց օդին, առանց որ և է ապաստանի, անապատի սոսկալիօրէն խիստ կլիմային տակ, ամառը՝ հասարակածային, ձմեռը սառուցեալ:

«Միայն մէկ քանիներ, ամէնէն քիչ տկարացածները, յաջողած են ապաստաններ փորել, գետին եղերքը, հողին տակ: Ուրիշներ թուով շատ քիչ, որոնք աղէտէն կրցած են մէկ քանի կտոր լաթ աղատել, ատոնցմէ տարրական վրաններ շինած են:

«Ամէնքն ալ սովալլուկ են, ամէնքն ալ, իրենց խոռոչացած, տժգոյն, դաժան գէմքերով, իրենց ոսկրացած, չորցած մարմիններով, երեւոյթը ունին քաղող կմախքներու, զորս ամէնէն զարհուրելի հիւանդութիւնները կը կրծեն:»

«Կ'երեւայ թէ կառավարութեան կամբն և զոնոնի անօրութեամբ մերցնել:»

Տեղեկագրին հեղինակը կը յիշէ թէ թրքական Հայաստանի Հայ ժողովրդեան այս մնացորդը որ Եփրատի եղերքներուն վրայ նեռուուած էր, կը բաղկանայ միմիայն կիներէ, ծերունիներէ և մանուկներէ: Միջին տարիքի այրերը և երիտասարդները մեծ մասով ջարդուած են: Ատօնցմէ ողջ մնացողները կայսրութեան ճամբաններուն վրայ ցրուած, կառուզիններու համար քար կը կոտրեն: Երիտասարդ աղջիկները, նոյն խակ ամէնէն դեռատինները, նշաւակ եղած են խլամներուն, երբ իրենք ալ չեն սպաննուած կարաւաններու ճամբորդած առեն:

Յետոյ տեղեկագրին հեղինակը կը շարունակէ.

«... Հեծեալ ժամանակամաններ, կեդրոնացման կայաններու շուրջ կը գտնանան, այս անապատին մէջ փախուստները արգիւլու համար, ուր մահը սակայն անխուսափելի է:»

«Զանազան տեղերու մէջ, ես հանդիպեցայ այս փախչողներէն շատերու, զորս ժամանակամանները իրենց բախտին ձգած

էին, և որոնց շուրջ սպալլուկ շուներ կը կենային, սպասելով
որ անոնք իրենց վերջին շունչը փչեն:»

Սուրիոյ և Միջագետքի ծայրը, իր աշխարհագրական դիրքին պատճառաւ էլոր Մէսքէնէի մէջ կը հաւաքուին տարագըրեալներու կարաւանները, եփրատի երկայնութեանը երթալ, տարածուելէ առաջ:

«... Հազարներով հասած են այստեղ, կը գրէ տեղեկադրով, բայց ասոնցմէ ամենամեծ մասը այնտեղ իր ոսկորները թողուց:

«... Իմ տեղեկութիւններս տեղոյն վրայ իսկ հաւաքեցի և կրնամ հաւաստել թէ շուրջ վաթսուն հազար Հայեր թաղւած են այստեղ, զո՞ւ անօթութեան, յոդնութիւններու, դէշ վարժունքներու և հիւանդութեանց:

«Այն տպաւորութիւնը զօր մարդ կ'ունենայ Մեսքենէի այս անհուն հարթավայրին հանդէպ, չարաշուք է:»

Աշդի առածին չափ, կը տեսնուին շարքով հողակոյտեր որոնցմէ իրավանչիւրին տակ, խառն ի խուռն բազուած են, կիներու, ծերե ու եւ մանուկներու, երկու երեխ հարիւր դիակներ:

«Ներկայիս, չորսէն հինգ հազար Հայեր կը մնան Մէսքէնէ աւանին և Եփրատի միջև. ուրուականներ են միայն ասոնք: Այն թուրքերը որոնք կը հսկեն ասոնց վրայ, անկանոն կերպով քիչ մը հաց կը բաժնեն, և միշտ անբաւական քանակութեամբ: Երբեմն երեխ չորս օրեր այս խելթերը բան մը չեն ունենար ուտելու:

«Զարհուրելի թանջք մը շատ մը զոհեր ունեցաւ, մանաւանդ մանուկներէն, որոնք՝ ազահօրէն՝ բոլոր իրենց ձեռքը անցած բաներուն վրայ իյնալով, կերան խոտը, հողը, նոյնիսկ իրենց կղկղանքը:»

«Մեծ հիւղակի մը տակ, մօտաւորապէս վեց հարիւր որ-

բեր, իրարու վրայ դիզուած, ապականութեան մէջ կը մնան, գարշելի ձձիներէ կրծուելով: Այս մանուկները օրական միայն 150 կրամ հաց կը մտանան: Յաճախ, երկու օր կը մնան առանց բան մը մտանալու: Մահերու թիւը այնքան սոսկալի է որ, երբ ութը օր վերջ նորէն այս հիւղակին քովէն անցայ, այս որբերէն տասնընթերը հատը, իմ առաջին անգամ անցնելէս ի վեր, աղիքներու հիւանդութենէ մեռած էին:

«Ապու-Հէրրէրա, Մեսքենէի հիւսիսը, Եփրատի ափանց վրայ, պղտիկ տեղ մըն է: Ասիկա անապատին ամէնէն վատառողջ վայրն է: Այգտեղ, գետէն երկու հարիւր մէթր հեռու, երկու հարիւր քառասուն Հայեր, պղտիկ բլուրի մը վրայ գետեղւած են: Տառացիօրէն անօթութենէ կը մեռնին ասոնք:

«Այնտեղ ուր իմ կառքս կանգ առաւ, մէկ քանի կիրեր ոկսան ձիուն աղբին մէջ գարիի հատիկներ փնտոել, որպէսզի ուտեն: Անոնց քիչ մը հաց տուի: Սովալլուկ գաղաններու պէս անոր վրայ յարձակեցան և լափեցին զայն կլթիկներով և լուսնուտներու շարժումներով: Կիներէն մէկը լուր տալով թէ ես հաց բաժնած էի, բլուրին վրայի երկու հարիւր քառասուն թշուառները վար իջան, և ոսկոր մնացած իրենց բաղուկները ինծի երկարելով, աղաչեցին որ հաց տամ իրենց: Եօթը օրէ ի վեր բան մը չեին կերած: Ասոնց մեծ մասը կիներ ու մանուկներ էին, հինգ վեց ծերունիներ ալ կային:

«... Համա պղտիկ գիւղին մէջ, ուր հազար վեց հարիւր Հայեր կը գտնուին, կացութիւնը նոյնն է:»

Տարագիրներու մեծ մասը հողի վրայ կը պառկի, առանց ապաստանի, և ձմեռուկով կը սնանի: Ամէնէն խեղձերը, ուրիշներու նետած կեղենները կ'ուտեն: Մահերու թիւը մեծ է, մանաւանդ մանուկներու մէջ:

«... Ռաքքայի մէջ, բաւական կարեոր աւան մը Եփրատի ձախ ափանց վրայ, հինգ վեց հազար Հայեր, մեծ մասով կին ու մանուկ, իրարու վրայ դիզուած կ'ասղին, մէկ տան մէջ

յիսուն վաթսուն հոգի ըլլալու պայմանաւ։ Եւ ասիկա չնորհք մըն է, արդիւնք կառավարիչին բարեացակամութեան։

« Օսմանեան պաշտօնատակ ի մը այս բարեացակամութիւնը, տարագրեալներու հանդէպ, հոգ չէ թէ ըլլան անոնք Օսմանեան հպատակ, ներկայ պարագաներու մէջ պէտք է նկատուի վեհանձնութիւն մը, նոյն իսկ հերոսութիւն։ Այսու հանդերձ սարսափելի է իրենց թշուառութիւնը։ Միայն անկանոն կերպով է որ աղիւր կը բաժնուի իրենց և այդ ալ անբաւական քանակութեամբ։ Հետեւաբար հարիւրաւոր կիներ ու մանուկներ կը տեսնուի որ փողացը կը մուրան։

« Եփրատի աջ ափին վրայ, Ռաքքայի դիմացը, հազարի չափ Հայեր խրճիթներու մէջ կ'ապրին, ժանտարմաներու հըսկողութեան ներքեւ։ Ասոնք հոգ կը սպասեն, որպէս զի տեղի հեռու, կեդրոնացման կայքերու մէջ, մահը իրենց համար տեղ բանայ։

« Ռաքքայի հիւսիսակողմը, Զիարագի մէջ, հազար ութը հարիւր Հայեր կը գտնուին։ Այստեղ, ուրիշ ամէն տեղէ տեղի, անօթութենէ կը տառապին, որովհետեւ Զիարադ բոլորովին անտապատ է։ Սովալլուկներու խումբեր գետին եղերքը կը թափառին, ուտեղու խոտ վնտուելու համար։ Մեծ է թիւը անոնց որոնք ժանտարմաներու անտարբեր աչքերուն տակ, ուժերնին սպառելէն կը մեռնին։

« Սապքա պղտիկ գիւղին մէջ երեք հարիւր Հայեր կ'ապրին։ Ասոնց վիճակն ալ ողբալի է։ ասոնք ալ ուրիշ կայքերու մէջ եղածներուն չափ անօթութենէ կը լլկուին։

« . . . Մէկ քանի ամիսէ ի վեր, Տէյր-էլ-Զօրի շուրջ, համանուն միւթէսարբֆութեան կեդրոնը, երեսուն հազար Հայեր կային, որոնք միւթէսարբֆ Ալի Սուատ պէյի պաշտպանու-



թիւնը կը վայելէին։ Պէտք է յիշեմ սիրտի տէր այս մարդուն
անունը, որովհետեւ անիկա կը ճգնէր մեղմացնել աքսորական-
ներուն տառապանքները։ Ասոնցմէ մէկ քանիներ սկսած էին
առևտուրով զբաղլի։ Համեմատաբար երջանիկ էին։

«... Կեզրոնի կառավարութիւնը Տէլր-էլ-Զօրի Հայերուն հանդէպ ցոյց տրուած վարմունքի մասին տեղեկութիւն առնելուն պէս, Ալի Սուատ պէյ Պաղտատ փոխագրուեցաւ և իր տեղը եկաւ Զէքի պէյ: Այս նոր Միւթէսարքին ժամանումը, ծանօթ իր անդժութեամբը, տարագիրներուն համար ազդանշանը եղաւ վարհութելի չարչարանքներու:»

« Հանապազօթեայ հացի բաշխումն տեղը բոնեցին բանտը : գանակոծութիւնը և կախազանը : Երիտասարդ աղջիկները ենթարկուեցան ամէնէն վատթար բոնարարքներուն և յանձնուեցան շրջակայի արագներուն : Մանուկները գետը թափուեցան :

« Ալի Սուատ պէյ, մեծ տան մը մէջ հաւաքած էր հազար
մը ութեր: Իր յաջորդը զանոնք փողօց նետեց, ուր ամենամեծ
մասը մեռաւ:

«Այս երեսուն հազար Հայերը որոնք Տէյր-Ել-Զօրի մէջ կը գտնուէին, յցուեցան Քէպուր գետին (Եփրատի հարկատու) երկարութեան, երկրին ամէնէն ամուշ մարզին մէջ, ուր իրենց համար բազարձակապէս անկարելի էր ուտելիք ու է բան գտնել:

« Համաձայն այն տեղիկութիւններուն, զորս հաւաքեցի, անոնցմէ՛ մեծ մասը մեռած է արդէն, և մնացեալն ալ անոնց ետեւէն պիտի երթայ, մահուան մէջ:

« Հազիւ տամնեհինդ հազար (1) կը հաշուեմ այն Հայերը, որոնք տակաւին Եփրատի եղերքներուն վրայ, Մեսքէնէի և Տէլլ-էլ-Զօրի միջև կ'ապրին.» Կ'եղբակացնէ տեղեկագրին հեղինակը, որ կը վերջացնէ զայն, ամերիկան գթութեան ստիպողական կոչ մը ուղղելով:

(4) Այս թիւը առնչութիւն չունի տարագրուած Հայերու ամ-
պողաւթեանը հետ, որոնք վերապրած են Միջագետքի մէջ, այլ կը
դատկանի միայն անոնց որոնք Մեսքէնէի և Տէլր-էլ-Զօրի միջւ-
այլ բրած են:

Ժուլիոնալի 16 Փետր. 1917ի թիւին մէջ, ուր հրատարակած եմ այս տեղեկագիրը, աւելցուցած եմ.

Այս տեղեկագիրը այնքան եղերական, իր մանրակրկիտ ճշդուութեանց մէջ, պէտք չունի մեկնութիւններու։ Այսուհանդերձ խնդիր մը պիտի դնեմ մէջտեղ.

Եթէ, պատերազմէն յետոյ, այն 500,000 տարագրեալներէն, զորս թուրք կառավարութիւնը Միջագիտքի մէջ խճողեց, ա՛լ մէկը մնացած ըլլայ, կամ միայն վերապրողներու աննշան թիւ մը մնացած ըլլայ, կոստանդնուպոլսոյ մէջ գտնուած չէզոք պետութիւններու ներկայացուցիչները ծանր պատասխան ատըւութեան մը տակ չը պիտի զտնուին հանդէպ ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, եթէ չկարենան ապացուցանել թէ՝ ամէն մարդկայն կարելի ջանք ի գործ դրած են, արդիւելու համար ոճիրին մինչև ծայրը երթալը։

Մինչև հիմա Միացեալ ահանդներու կողմէ ձեռք բերուած միակ արդիւնքը սա է որ, Հայերու և Սուրբացիներու համար Ամերիկայի մէջ հաւաքուած գումարը (տասը միլիոն ֆրանքի չափ), իրենց պիտի բաժնուի ամերիկեան հիւպատոսներու ձեռքով։

Բայց, Լիբանանի և Սուրբոյ հաւաք, թուրք կառավարութիւնը ասկից զատ, ընդունեց նաև Կարմիր Խաչի և Կարմիր Մահմէկի խառն յանձնաժողովի մը կողմէ, Ամերիկայէն դրկուած ուտենիքի և գեղերու բաշխումին կատարուիլը։

Ամերիկեան կառավարութիւնը նոյն թոյլտուութիւնը ուզեց Հայաստանի տարագրեալներուն համար և թուրք կառավարութիւնը չտուալ այդ արտօնութիւնը։ Աւելին կայ, հիւպատոսներու ձեռքով դրամի բաշխումը, տեղակւն իշխանութեանց կողմէ ամէն տեսակ արյելքներու հանդիպեցաւ։

Պուլոյ մէջ գտնուող չէզոք բոլոր պետութեանց ներկայացուցիչներուն հաւաքական ու կորովի մէկ զիմումը պիտի յաջողէր թերեւս փրկելու դոնէ զանոնք որոնք տակաւին ողջ մնացած են Նահատակ Հայաստանի տարագրեալներէն։



ԿՈՎԿԱՍ ԱՊԱՏԱՆԱԾՆԵՐՈՒ

ԱՀԱԿՈՐ ԵԼՔԸ

ԿՈՎԿԱՍ ԱՊԱՏԱՆԱԾՆԵՐՈՒ

ԱՀԱԿՈՐ ԵԼՔԸ

Վանայ մէջ, ուր Թուրքերը չկրցան խորասակէլ Հայերու հերոսական ընդդիմութիւնը, և փախան ոուս զօրագունդքերուն հասնելովը, զօրավար Նիքոլայէֆ, հրամանատար գրաւման բանակին, որ Հայերէ կագմուած էր, քաղաքին և կուսակալութեան քաղաքային կառավարիչ անուանեց Արամը, մին ինքնապաշտպանութեան գլխաւոր պետերէն։ Եւ քաղաքը չունչ առաւ։

Անդորրութիւնը սակայն կարճատեւ եղաւ։ Թուրքերու և Թուսերու միջև կոիւները կը շարունակուէին։ Թուսերը այդ միջոցին ոազմանիւթ չունենալով, թշնամիին հիւսիսային կողմէն յառաջիսաղացումէ մը վախցան և որոշեցին 2 Յուլիս 1915ին, քաղաքը պարագել։ Եւ ժողովուրդը, խուսափելու համար թուրք ճնշումներէ, ստիպուեցաւ կովկասի սահմանները անցնիլ։

1914—1915ի ձմեռը, արդէն, կարինի մարզէն 100,000 Հայեր յաջողած էին կովկաս փախիլ, բայց, ձիշտ ձմեռուան մէջտեղը կատարուած այս գաղթականութիւնը, միայն սարսափելի տառապանքներու գովովը տեղի ունեցած էր։ Եւ գրախտաբար, փախստականներու ժամանելուն, ոուսահայ քոմիթէտուն հերը, չկրցան, հակառակ իրենց ջանքերուն, ապահովել հետներէ, աճող պարտականութիւնը, անհրաժեշտ օգնութիւնները ընձեռելու համար։

Նմանօրինակ կացութիւն մը յառաջ եկաւ, մինչև աղետի

համեմատութիւնները առաւ, երբ Վանայ նահանգի ժողովուրդը, որ այնքան վէսօրէն կորովի ցոյց տուած էր ինքզինքը, զանգուածով իր ընտանեկան յարկերը թողուց:

250,000 հոգիի այս ելքը, կիներ ու մանուկներ, որոնք ճամբայ ինկած են, մեծ մասը հետիւտն և զրեթէ առանց ապրուստի, սարսափելի եղաւ: Ճամբուն վրայ, ասոնցմէ այնքան շատեր մեռան, որ տեղ տեղ, զիակներու կուտակումը հազորդակցութիւնները արգիլից: Անթիւ մանուկներ, իրենց ծնողքէն բաժնուած, լքուած վիճակի մէջ մեռան:

Եերկրի-Գալէի մէջ, գաղթականներու անհուն թափօրը յարձակում կրեց Քիւլգուներէն: Ասոնք յաջողեցան ամբողջէն մաս մը անջատել, շուրջ 20,000 հոգի, որոնցմէ լուր չկայ և չդիտցուիր թէ ի՞նչ եղած է իրենց բախտը:

Գաղթականներու ալիքը կ'անցնի Կարսէն, Իկուիրէն և Ճուլֆայէն: 18,091 հոգի Կարսէն անցան, 170,000 Իկուիրէն, 18,055 Ճուլֆայէն, ասոնց վրայ աւելցներով նաև 1327 հոգի որոնք վերիթիւներուն վրայ հաշուուած չեն, կունենանք, 207,473 գաղթական որոնք կովկաս հասան:

Արդ, 40,000 հոգիէ աւելի դժբախտներ, մեռած կամ աներեւութացած էին ճամբու ընթացքին:

Կովկաս համազներէն 55 առ հարիւրը իգական սեռին կը պատկանէր, 30ը տղաք էին (որոնց երեք քառորդը աղջիկ) կը մնար միայն հարիւրին 10ը այր իր բոլոր ոյժին տէր. մնացեալ 5ը կը կազմէին աշխատելու անկարող ծերերը:

Ռուսերը սակայն, Վանը քիչ օրերու համար ձգած էին: Քաղաքը վերաբրաւեցին 7 Յուլիսին: Մասամբ կրակի արուած էր ան, և իր ջուրի ճամբանները դիակներով լեցուն էին, դիակներով այն հայերուն որոնք ժամանակ չէին ունեցած փախչելու:

Մէկ քանի շաբաթ վերջ Ռուսերը արտօնեցին փախստա-

կաններուն մէկ մասին, վերագառնալ Վանի կասակալութեան մէջ: Բայց նորէն Վանայ պարապուիլը անհրաժեշտ դարձաւ և այն 25,000է 30,000 Հայերը որոնք վերադարձած էին, նորէն աքսորի ճամբան բռնեցին:

Գաղթականներուն թուս հողը հասնիլը, իրենց համար փորձութեանց վախճանը չեղաւ: Հակառակ կովկասի Հայերուն, և Թիֆլիսի ու շրջակայից հայ քոմիթէններու անհնութեան, անկարելի եղաւ արդիւնաւոր կերպով օդութիւն ընձեռելու այնքան անսահման ամբոխին և բծաւոր տենդը, թանջքը և քոլերան տասանորդեցին թշուառները, որոնք յոդնութիւններէ և զրկումներէ սպառած էին:

«Թրքական սահմանագլուխին մինչեւ Իկուիր, (առաջին ուսու վայրը) մարզը ամբողջովին լեցուն է փախստականներով, որոնք խումբ խումբ խճողուած են, հիւանդեն ու առանց ապրուստի, կը գրէր 1915 Օգոստ. 15ի ատենները, Պրն. Սամսոն Յարութիւննեան, Թիֆլիսի Հայ կեդրոնական քոմիթէի նախագահը, Իկուիրէ-Էջմիածին (շուրջ 30 քիլոմէթր) բոլոր արտեխանական բոլոր այգիները լեցուած են փախստականներով: Նոյնինքն Իկուիրի մէջ 20,000 փախստականներ խճողուած են և 45 հագար ալ էջմիածնալ մէջ կան:

«Մինչեւ թրքական սահմանագլուխը ձիաւորներ կան, փնտակելու համար ցրուած մանւ ւկները ու հիւանդները, և զիակները թաղելով կը զբաղին:

«Այս բոլոր փախստականները սարսափելի անօթի են և միջին հաշուով օրը 15 հոգի կը մեռնին աղկից Իկուիրի մէջ, իսկ էջմիածնայ մէջ քառասուն հոգի:

Եւ Պրն. Յարութիւննեան կ'աւելցնէ.

«Բիւրաւոր փախստականներ կը շարունակին հասնիլ թրքական Հայաստանէն: Զերեւիր վերջը այս խիտ շարքերուն, որոնք փոշիի ամպի մը մէջ կը կորսուին: Մեծամասնութիւնը կիներ ու մանուկներ են, ոտքերնին բոպիկ, ուժապառ և աւկներ ու մանուկներ են, ոտքերնին բոպիկ, ուժապառ

նօթի: Այս պատմութիւնները զորս կ'ընեն անոնք Թուրքերու և Քիւրտերու վայրագութեանց մասին, աննկարագրելի սոսկումներ կ'արտայայտեն:

«Եւթի ընթացքին, նահանջող զօրագունդերու և խելագարած ժողովուրդի մը խառնաշփութեան մէջ ծնողքներ կորսրնուցին իրենց զաւակները, և փոխադարձ կերպով: Եւ առանց ծնողքի տղաքներու մեծ թիւ մը, չկրցաւ քալելը շարունակել և ճամբան մեռաւ: Սակայն, այս խեղճ պղտիկներէն կարեւոր թիւ մը հաւաքեցին: Այսպէս է որ իկտիրի և էջմանի մէջ հաւաքուեցան հինգ հարիւր լքուած կամ կորուած պղտիկներ:»

1915 Օգոստ, 24ին Թիֆլիսի հայերէն «Հորիզոն» օրաթերթը, հետեւեալ հեռագիրը կը հրատարակէ, որ երեւանի իր թղթակցին կողմէ զրկուած է:

«Փախստականներու հոսանքը կը շարունակուի: Ներկայիս 35,000է աւելի փախստականներ էջմիածնայ մէջ կեղրոնացած են և 20,000 հոգի երեւանի մէջ:

«Հակառակ այն եռանդին որով տոգորուած են Բագարատ Եպիսկոպոսի նախագահութեան ներքեւ գտնուած էջմիածնայ օգնութեան քոմիթէն, և Թիֆլիսի ու Մոսկուայի ազգային քոմիթէնները, իրենց օժանդակ բազմաթիւ քոմիթէններով, կացութիւնը անսովորքէն ցաւադին է: Բաւարար քանիակութեամբ հաց չկայ, ո՛չ աաք սնունդ, ո՛չ ալ բժշկական խընամք: Փախստականներուն մեծագոյն մասը հիւանդ է: էջմիածնի և երեւանի մէջ մի քանի հիւանդանոցներ բացուեցան, որոնց մէջ շուրջ 1,500 հիւանդներ կը խնամուին, այսու հանդերձ շատ մը փախստականներ, ծանր կերպով հիւանդ, հովին դիմաց, բակերու մէջ, նոյն իսկ փողոցները պառկած են: Մահերու թիւը ահագին է: Երկու օր առաջ 103 հոգի թաղւացան էջմիածնայ մէջ և երէկ ալ 80:

«Էջմիածնայ Ճեմարանին մէջ խոնուած են 3,500 մանուկ-

ներ, որոնց ծնողքները աներեւոյթ եղած են: Ասոնք տախտակամածին վրայ կը պառկին: Երէկ իրիկուն Ճեմարանը այցելցի: Մեծ որահի մը մէջ համրեցի 110 փոքրիկ մանուկներ ուրանք տախտակամածին վրայ պառկած էին և բացարձակապէս մերկ: Մէկ քանիններ կը քնանային, ուրիշներ կու լային: Տպաւորութիւնը այնքան զկծեցուցիչ էր որ չկրցայ արցունքներս բռնել:

«Բակին մէջ տեսայ ոչ նուռազ սրտակեղեք տեսարան մը: Ծառերու տակ, պատերուն ստորոտը, ամէն անկիւններ, փախըստականներ պառկած էին: Ամէն կողմէ հիւանդներու հեծկըլուքներ կը բարձրանային, և ասդին անդին դիակներ կը տեսնուէին:

«Վանքին զրան առջեւ, երեք մանուկներու անշնչացած մարմինները զտայ»:

Այսպէս, ինչպէս կը տեսնուի, նոյն իսկ բախտը այն Հայերուն որոնք թրքական ջարդերէն փախար, երկար ամիաներ զարհուրելի եղաւ:

ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ԶԱՅԵՆԸ ԴԱՀՆԵՐԸ ԿԸ ԴԱՏԱՊԱՐՏԻ

Դիբախտ Հայաստանի նահատակութեան վրայ իմ հետաքանութիւնս փակելու համար, տակաւին հարկ է ոգեկոչեմ զարհուրելի տեսարաններ, աւելի զարհուրելի քան թէ միւս բոլորը, որովհետեւ ատոնց զոհերը մանուկներ եղան... Եւ մանուկներ են որոնք այդ բաները ինծի պատմեցին:

Թիֆլիսի շուրջ, քաղաքէն դուրս, զայն շրջապատող բարձունքներուն վրայ, յարկանեւ երեխն գտնուած պատրակներն ու վիլլաները ներկայիս ապաստանարաններու վերածուած են, որոնց մէջ մասնաւորներու բարեգործութենէն օժանդակուած, որոնց Հայ Ազգային Պիւռն հաւաքեց այն հայ մանուկները, որոնց ճնողքները, իրենց հայրենիքը աւերող խառնակութեանց պահուն սպաննուած կամ աներեւութացած են:

Թիֆլիսցի երիտասարդ աղջիկներ կամ երիտասարդ կիներ, ինչպէս նաև թրքական Հայաստանէն փախելով այդտեղ ապստանող կիներ, կը ինամեն այս մանուկները, որոնց մէջ մէկ քանի ամսու եղողներէն սկսելով մինչեւ պատաննեկան տարիքի մէջ գտնուողներ կան: Ասոնք ինսամողները ամէն ջանք կ'ընեն որպէս զի այդ խեղճերը չզգան պակասը իրենց այն բոլոր սիրելիներուն, որոնցմէ մեծ մասը ա'լ առ յաւել չպիտի տեսնեն:

Այս բոլոր մանուկները, գրեթէ ամբողջովին, վանէն, Բաղէշէն եւ Շատախէն են, և Կովկաս հասած են թրքահայերու զանգուածին հետ որ եկած է այդտեղ ապաստանիլ:

Ես այցելեցի այս մանուկներուն, հարցափորձեցի: զիրենք: Իրենցմէ մեծ մասը տակաւին սարսափէն ապուշցած, համարձակութիւնը չունի խօսելու, կը զողայ և խելքը զլսէն կ'երթայ, եթէ իր քաշած տառապանքներէն մէկը յիշէ: Եօթը տարեկան աղջնակ մը կ'ըսէ ինծի: «Ախ, շատ զարհուրելի բաներ տեսայ բայց չեմ ուզեր պատմել...» նորէն մղջաւանջներ կրնամ ունենալ...»: Ուրիշ աղջնակ մը տասը տարեկան և Փայլուն անունով մը, ինծի սա պարզ պատասխանը կուտայ: «Երբ զիրկս առած պղտիկ եղբայրս սպաննեցին, ես լեզուս կորանցուցի...» պէտք էր որ պոռայի երբ մայրիկս սպաննեցին, բայց ա'լ չէի...»: Լեզուն կը կարկամի, կը լոէ: Ան, ամբողջ շաբաթներ համը մնացած է, և հիմա ամենապղտիկ յուզում մը ունենալուն, լեզուն կը բռնուի:

Ահաւասիկ այն պատմութիւնը զոր տասերեք տարեկան աղջնակ մը ըրաւ ինծի: Անունը Արեգնազ էր, վանայ մօտ լիզ զիւղէն. պատմեց, ինչ որ 1915 Ապրիլին իրենց գիւղին մէջ պատահած էր:

«Օր մը կէս զիշերին, շուռները զարկին: Թուրք ժանտարմաններ էին: Հրաման ըրին որ այրերը հաւաքուին և հար-

ցաքննուելու համար ոստիկանատուն երթան : Բայց փոխանակ ասոր լեռ տարին զանոնք և սպաննեցին : Թուրքերը յետոյ գիւղ վերադարձան և ամէն բան աւարի տուին : Մինչեւ մեր շրջազգեստները՝ յափշտակեցին մենէ . . . : Առաւո ոռւն առաջարկեցին մեղ որ լեռ երթանք և մեր էրիկմարդիկը տեսնենք : Զէինք գիտեր տեղի ունեցածը և վագեցինք գացինք տեսնելու համար մեր հայրերը և եղայլները . և ահա Քիւրտերը մեզ շրջապատեցին . . . և մենէ անոնք որոնք փորձեցին դիմադրել, քարերով սպաննուեցան . . . : Նմբողջ երեք օր այս այսպէս շարունակեց : Երրորդ օրը նոյն տեղը տեսանք վիրաւորներ, որոնք մինչեւ ուսերնին փոսի մը մէջ թաղուած էին . ասոնք կը պօռային որ կամ իրենց ջուր տան, և կամ թէ մեռյանեն . այնքան կը չարչարուէին խեղճերը : Այն ատեն մեզի ըսին թէ ջուր տանք իրենց և մեր ձեռքը տուին արխւնով լիցուն ամաններ : Եւ քիւրտերը կը խնդային, և մեզի կ'ըսէին . «Գացէք խմցուցէք իրենց, ատիկա կը զովացնէ զիրենք» :

Տասնըմէկ տարեկան աղջիկ մը, Ապժենիկ, Բրգաչէն գիւղէն ինծի պատմեց .


«Քիւրտերը եկան, մենք չվախցանք, որովհետեւ կամացուկ մը, բարեկամներու պէս մտան տուներէն ներս :

«— Եթէ զէնք ունիք, պէտք է յանձնել, ըսին մեզի . ապա թէ ոչ ձեր բոլոր էրիկմարդիկը պիտի բանտարկուին» :

«Երբ բոլոր զէնքերը առին, այրերը հաւաքեցին և ըսին անոնց» .

«— Խաղաղութիւնը կնքուած է, երթանք հաշտութիւնը աօնինք» :

«Ու տարին զանոնք . գիշերը անցաւ : Առաւօտուն Քիւրտերը վերադարձան այն զէնքերով զորս հաւաքած էին, անոնք արիւնէն կարմրցած էին, ատիկա արիւնն էր մեր այրերուն զորս սպաննած էին : Զէնքերը մեզի տուին որ մաքրենք և ըսին .



Հայ սպանիկ որոկը, հասպատ քուղանի կողմէն պահանձնուած ու պահանձնուած է առաջաւուն բարեկամները . սպանացած է առաջաւուն բարեկամները . սպանացած է առաջաւուն բարեկամները .

«Զենք ուզեր ձեռքերնիս կեավուրի արիւնով աղտոտել .» Յետոյ ուտելիք ուզեցին մենէ աւելցնելով . «Յոգնած ենք , շատ աշխատեցանք : Մենէ իւրաքանչւրը գոնէ երեք չորս հոգի սպաննեց .» Ասկէց վերջ սկսան մեզի դէմ բոնարարքները :

«Մեր քովի տան մէջ յաջողած էին ծինելոյզին մէջ պահել երկու եղբայրներ . բայց Քիւրտերը բոնած էին ասոնց քոյրը . երբ այս վերջինը կը կոռուէր անոնց հետ , կը թօթուուէր և կը պուար , եղբայրները վար իջան իրենց թաքստոցէն , պաշտպանելու համար իրենց քոյրը : Քիւրտերը բոնեցին զանոնք , իրենց քրոջը թեւերէն կապեցին զիրենք , յետոյ զնդակով պայթեցուցին գանկերնին : Պոյրերնին նուաղած ինկաւ , բոլորին արիւնով ծածկուած , և միաժամանակ ինկան նաև իր եղբայրները , մեռած»

Տասնըշորս տարեկան աղջնակ մը , Սիփան գիւղէն , ըստ ինձի .

«Երբ Թուրքերը և Քիւրտերը գիւղ մտան , հայրս և եղբայրս թոնիրին մէջ պահեցի : Ամբողջ տունը խուզարկեցին : Հիւանդ ձեւանալով թոնիրին վրայ պառկած էի : Քիւրտերէն մէկը վիխուս ճոկանի հարուած մը տուաւ ու ես վար ինկայ , (Այս հարուածին հետեւանօք խեղճը տեսողութիւնը կորսնցուցած էր) : Այն ատեն թոնիրին փակողը բացուեցաւ , և հայրս ու եղբայրս տեսան , սկսան իմնդալ և ըսին ինձի .

« — Քանի որ փայտի տեղ գուն զանոնք փուռին մէջ դրեր ես , ատոնցմով տաքցնենք փուռը :

«Եւ հայրս ու եղբայրս իւրաք կապեցին և աչքիս առջեւը ողջ ողջ այրեցին :»

Տասերեք տարեկան ուրիշ աղջիկ մը , Զետրէն անունով որը մը , Վանայ գերմանական ապաստանարանին մէջ կը զըտնուէր , երբ ջարդերը սկսան : Վան քաղաքը շուտ մը ամայաւաւ : Կապաստանարանին մէջ , որբուհները սարսափած իւրաքու

կը հարցնէին թէ ինչ պիտի ըլլար իրենց վիճակը : Վերջապէս զանոնք նաւահանգիստէն նաւ մը դրին և դիմացի եղերքը տարին : Բայց Թուրքերը արդէն հոն էին , նաւը նշմարեցին , և սկսան պղափիկ աղջիկներու վրայ կրակ ընել :

«Մենք անշարժ կեցած էինք , ըստ ինձի պղտիկ Զետրէնը , չէինք պօռար , չէինք լար : Շուրջն նաւուն վրայ կը տեսնէի բոլոր իմ ընկերուհներուս իյնալը : Նաւը դիակներով կը պաղապահէնք : Այն ատեն մեզի հրաման ըրին որ մեռելները լիճը նեւենար : Այն ատեն մեզի հրաման ըրին որ մեռելները լիճը նեւատենք : Հնազանդեցանք : Այլեւս վախ ալ չէինք զգար : Դատենք : Իմ քովս , իմ բարեկամուհներէս մէկը (անունը Նազելի էր և տասնը չորս տարեկան) շուտ շուտ «կ'աշխատէր» , առանց ուշադրութիւն ընելու այն գնդակներսւն որոնք չորս կողմէն կը սուլէին : Թանկարծ պղտիկ քոյրը իր վրայ ինկաւ գնդակէ մը սպաննուած : Նազելի մեծ աղաղակ մը արձակեց , յետոյ նորէն շարունակեց դիակները ջուրը նետել , քոյրն ալ մէջը ըլլալով :

«Գիշերը վրայ հասաւ : Թուրքերը դադրեցան կրակելէ . Մեր քունը տարաւ , բայց Նազելի չքնացաւ : Ան զեկին քով կեցած էր և համբ , պրկուած ու աչքը դարձած , կը շարունակէր նաւէն ջուրը բան մը նետելու շարժումը ընել : Չի յաջողեցանք ասդին առնել զինքը , բայց տաւածուն նշմարեցինք որ ա'լ նաւուն մէջ չկար . . . հաւանաբար ինքն ալ ջուրը նետուած էր . . . :

«Առաւօտուն եղերքին մօտեցանք , առանց Թուրքերուն կողմէ նեղուելու , բայց այնքան զարհուրած էինք որ լիկունիս բոնուած էր : Այսուհանդերձ տակաւին միաքս է թէ ինչպէս զարմաշայ ես ա'լ Թուրքեր չտեսնելով :

«Նաւէն դուրս ելանք , կամ թէ աւելի ինքպինքնիս ցամաք նետեցինք և սկսանք վազել դէպի անտառ , ուր արդէն շատ մը կիներ և տղաք կային :

«Թանկարծ մէր ետեւէն սրտակեղեք պօռալու ձայն մը լըստեցաւ : Ետիս դարձայ և տեսայ մեր նաւը որ բոլորվին

պարպուած էր, բացառութիւն ըլլալով միակ պղտիկ աղջիկ մը
որ մազերը հովին տուած, յուսահատ շարժումներով մեզ կը
կանչէր:

«— Աս ալ խենդեցիր է, պուաց մենէ մէկը, ձգենք եր-
թանք . . . :

«Բայց հովը իր խօսքերը կը բերէր մողի. «Ալ չեմ կրնար
տեղէս երերալ . . . գթացէք վրաս . . . Ազատեցէք զիս . . . Չեմ
ուզեր մեռնիլ . . . »:

«Զենք հասկնար թէ ինչ պատահած էր իրեն: Դէպի ի-
րեն վաղեցի, ուրիշ մէկ քանի ընկերուհիներու հետ, որովհե-
տեւ ամէնքս ալ կը սիրէինք այս պղտիկ Սրբազնազը, — այս
էր անունը — որ չէնչող էր և բարի սիրա մը ունէր:

«Իր քովը հասնելով, հասկցանք թէ խենդեցած չէր, այլ
ոտքերը յանկարծ անդամալուծուած էին վախէն և անկարող
էր քալելու:

«Գրկեցինք զինքը և անտառ տարինք:

«Մենք ստիպուած էինք յարատեւօրէն փախչիլ, տեղ փո-
խել, և ամէն անդամուն պէտք էր որ զրկէինք ու տանէինք
Արեգնազը:

«Գթացէք վրաս . . . զիս մի թողուք . . . » կը պաղատէր
մնզի:

«Քանի մը օրէն մեռաւ, հակառակ այն խնամքներուն ու-
րոնց մով զինքը լրջապատած էինք:»

Շատ պարզութեամբ, կատարեալ հանդարտութիւնով մը,
տասնըշորս տարեկան աղջիկ մը, Սառա, հետեւեալը պատմեց
ինձի.

«Զատկի խթման իրիկունն էր (1915): Թուրքերը մեր
գիւղին մէջ խուժեցին (Արճէշ, Վանայ լիճի ափերուն վրայ),
զինուած էին. այրերը հաւաքեցին, լիճին եղերքը տարին, ի-
րար կապեցին և հրացանի բռնեցին: Այս դործողութիւնը ան-
եց, կէս օրէ վերջ ժամը մէկէն մինչև ժամը հինգ, և յա-
ջորդ օրը նորէն սկսաւ: Ամէն իրիկուն, թուրք զինուորները

կու գային կիները տեսնել, և իւրաքանչիւրին իր ամուսնոյն
մարմինին մէկ մասը կը բերէին, ըլլայ ոտքերը, ըլլայ ձեռ-
քերը: Եւ մանրամասնութիւններ կը պատմէին այն եղանակի
մասին, որով զանոնք նահատակած էին: Երբ ա' ոչ այր և ոչ
ալ մանչ մնաց, պէյ մը եկաւ գիւղ: Էրաման ըրաւ որ եկեղե-
ցիի հրապարակին վրայ հաւաքեն բոլոր կիները և բոլոր երի-
տասարդ աղջիկները. Յետոյ հրաման ըրաւ որ ամէնքն ալ
բոլորովին հանուին: Երբ ասիկա եղաւ (սպաննեցին զանոնք ո-
րոնք մերժեցին), իրենց հասակին կարգովը շարեցին և պէյին
առջեւէն անցուցին վրեմնք: Պննեց զանոնք և չօշափեց: Ինչ-
պէս անասուններուն կ'ընեն: Մէկ կողմ առին զանոնք դորս
մատնամնեց և բոլոր միւսները ջարդեցին . . . »

Կ'ուզեմ ներկայացնել նաև հետեւեալ տեսարանը զոր
Յասմիկ անունով կնոջ մը կողմէ ինծի պատմուածէն կը քա-
ղեմ: Այս կինը, իր աղջիկներէն չորսին հետ փախած է և
թիֆլիզի Հայ Տիկիններու Ընկերութեան ապաստանարանին մէջ
կը գտնուի:

«Հառէնի մէջ, չորս հարիւր Զէթէներ, այրերը ուղղակի
գիւղին փողոցներուն մէջ սպաննեցին: Սպանդը ի գլուխ հա-
նելէ վերջ ստիպեցին կիները որ երկու անիւով սայլերը քա-
շեն և երթան հաւաքեն դիակները: Եւ որովհետև խեղճերը
ընդհանրապէս պէտք եղած ուժը չունէին այս անմարդկային
հրամանը գործադրելու, գահիճները որոշեցին՝

«— Դուք չէք ուզեր ձեր սիրելիները հաւաքել սայլերով,
մենք այլապէս պիտի ստիպենք ձեզ նոյն բանը ընելու:

«Եւ իւրաքանչիւր գիւղին չուանը կապեցին և մորա-
կի հարուածներով ստիպեցին կիները քաշել զանոնք, չուանին
ծայրէն բռնած:

«Այս մեռելական գործը երեք օր տեւեց:

«Յետոյ սկսան բռնապղծումները և առեւանդութիւնները:

«Անձնապէս, ինծի յայտարարեց այս կինը, առեւանդեցին իմ աղջկներէս մէկը, երկու ներերս, և երեք զարմուհիներս»:

Ա՛լ կանգ կ'առնեմ. պատմեցի այս պատմութիւնները, հակառակ իրենց զարհուրանքին: Այսօրինակ արարքներ, պէտք չէ որ պահուած մնան: Ամէն կողմ հարկ է տարածել զանոնք, որպէս զի քաղաքակիրթ աշխարհը, որպէս զի պատմութիւնը դատեն յանցաւորները:



ԶԱՐԴԵՐՈՒ ՀԱՇՈՒԵԿՃԻՌԸ

Թիւերու պաղ չորութիւնը, եղերական պերճախօսութեան ժաման, երբեմն կը գերազանցէ ամէնէն յուզիչ պատմութիւնները: Ո՞վ պիտի կրնար չսարսոալ, կարդալով այս տողերը որոնք ջարդերու ընդհանուր հաշուեկշխոն են:

1915 տարւոյ սկիզբը, Թուրքիոյ մէջ երկու միլիոն Հայեր կային:

Ներկայիս, անոնցմէ հազիւ ինք հարիւր հազարը ողջ մնացած է:

Մէկ միլիոնէ աւելի մարդկային արարածներ, ժողովրդեան մը կէսը, բնաջինջ եղած են. ահաւասիկ այս է գործը երիտասոարդ-թուրք կառավարութեան, որ, երբ իշխանութեան զլուս անցաւ, ընդունուեցաւ քաղաքակիրթ Եւրոպայի կողմէ, իրը մարդասէր և յառաջդիմասէր կառավարութիւն մը:

Համաձայն այն անձնական տեղեկութեանց զորս իմ հետաքննութեանս ընթացքին կրցայ հաւաքիլ, և որոնք ամէն կէտի մէջ կը համաձայնին Թիֆլիսի Հայ Ազգային Պիտոյի տեղեկութեանց հետ, ահաւասիկ թէ ինչպէս ողջ մնացողները զանազան տեղերուն վրայ բաշխուած են:

Այն Հայերը որոնք ջարդերէն խուսափեցան և Միջագետք աքսորուեցան, ամերիկեան հիւպատոսներու տեղեկագիրներու համաձայն, կլոր թիւով 500,000 կը հաշուուին: Բայց այս թիւը պակսեցաւ ու կը շարունակէ ամէն օր պակսիլ, որովհետեւ այս խեղճ տարագրեաները կը մեռնին խուռներամ, տասանորդուած հիւանդութիւններէ, զրկումներէ և զէշ վարմունքներէ: Եւ չեմ կարծեր որ կարելի ըլլայ 250,000է աւելի գնահատել թիւը անոնց, որոնք տակաւին կ'ապրին:

Կիլիկիոյ մէջ, կը կարծուի (աւելի կը յուսացուի) թէ
400,000 Հայ մնացած է, և ուրիշ 150,000 մըն ալ Փոքր Ա-
սիոյ արեւմտեան գաւառներուն մէջ:

Վերջապէս անոնք որոնք կոստանդնուպոլսոյ և իզմիլի
մէջ անվթար մնացին, կը հաշուռուին 180,000 :

Պէտք է աւելցնել 200,000 փախստականներ ալ որոնք յաջողեցան ոռւս սահմանագլուխը անցնիլ և կովկաս ապաստանեցան։ Մնացեալ բոլոր Հայերը կորսուեցան, բացառութիւն ըլլալով անոնք որոնք բանութեան տակ իսլամութիւնը բնդունեցին։

Անպաշտպանն, ժրաշան և խաղաղաբարոյ հասարակութեան մը այս լնացնջումը, և վայրենութեան տնլուր արարքները որոնք ընկերացան լնացնջումին, կառավարութեան անունով գործող երիտասարդ-թուրքերուն վրայ կը ծանրանան։ Ասոնք են, օրոնք Կոստանդնուպոլասյ մէջ գտնուուղ գերման իշխանութեանց աչքին տակ յղացան ու հրամայեցին ջարդը, ասոնք են որոնք վայրենի քիւրտերը մարդասպանութեան մղեցին, և բոլոր կարելի եղած տեղերը նաև իսլամ ազգաբնակչութեանը, գրգռելով անոր կրօնական մոլեւանդութիւնը :

Գերմանիոյ մէջ, միակ մարդ մը եղաւ բողոքելու համար այս տեսակ զարհութանքներու դէմ. այդ մարդը Տողթ. Լէռա պիուսն էր (1) որ մէկ քանի գերման կրօնաւորուհիներու՝ իւրենց առուները վերադառնալուն առթիւ ըրած յալտնութիւննե-

(1) Այս գլուխիքը զբուած ըլլալէն ի վեր՝ ուրիշ գերմանացի մըն ալ, Տոքթ. Նիէքաժ, Հալէպի գերման վարժարանին դիմաւորը, քաջութեամբ՝ գերման հաղովուրդի ներկայացուցիչներուն ուղղեց տեղեկագիր մը, ի մասին հայկական վերջին ջարդերուն, «Նատ աւելի զարհուրելի, կը գրէ ան, քան Ապտիւլ Համբուի օրով, եւ որոնք նպատակ ունին արմատապէս բնացինջ ընելու Հայ ժողովաւրդը, մտացի, ժրաշան, յառաջդիմասէը այս ժողովուրդը, և անոր բոլոր ունեցածները Թուրքերուն բաժնելու»

Σαφές, οὐκέτι μάλιστα τίς φωράωνή της γεγονοταρραγήτης θέτει «αγνή τοκευωτράμαντης» πρόσωπον αισθητικής της φύσης, ούτε φύσης της αισθητικής.

ըուն վրայ հիմնուելով, ուսուցչապետներու և հրապարակագիր-
ներու հաւաքոյթ մը կաղմակերպեց։ Անհերքելի վաւերագիր-
ներու օժանդակութեամբ քօղամերկեց «խաղաղակեաց և հան-
դարս»։ Հայ հասարակութեան բնաջնջումը :

Այս յայտնութիւններուն յաջորդեց Ռայխսթակին մէջ հարցապնդում մը : Գերման կառավարութիւնը անկարող՝ իրու գութիւնները հերքելու, ջանաց պարզապէս ինքզինքը ոճիրէն անպարտ հանելով, ամէն ջանք ըրաւ հաւատացնել տալու թէ եղած յայտնութիւնները խիստ չափազանցուած էին, և, ոչ մէկ կերպով, Հայերով զբաղեցաւ :

Ասկից զատ, միայն Հայերը չեին որ, օսմանեան կառավարութեան հրամանին վրայ կողոպտուեցան և սպաննուեցան. ոսոյու Քրիստոնեաներն ալ անգթօրէն տառապեցան:

Յրանսական Տոմինիկեան Միաբանութեան գլխաւորը,
Վէր. Հայր Պէռնար, որ մինչեւ ոռու զօրագօւնդերու ժամա-
նումը, Վան մնացած է, կաթոլիկ կղերին վերաբերող մահե-
րու ցանկ մը հաղորդած է ինծի, անկատար ցանկ մը թերթւու,
բայց սակայն աւազ, տիտրորէն պերճախու:

Մարտինի հայ-կաթոլիկ եպիսկոպոսը Գեր. Մալոյեան,

մնան արեւելքան ժաղավուրդներու յիշովութեան մէջ իբր ամսէի
աւատ մը գերման վահանակին վրայ»

Ականատես վկայի մը այս տեղիկագիրը, բոլոր կէտերու ուշ չը
հաստատէ շարքը ճիւղային վայրագութեանց, զօրս ևս յիշատակե-
ցի այս գործիս մէջ, Այդ տեղեկագիրը կը բափանդակէ նաև բազ-
մաթիւ ճատօրոշումներ և նկարագրութիւններ վայրագութեան տե-
սարաններու, որոնց Տռքթ. Նիկեաժ, Ինչպէս ուրիշ գերման վկաներ
(ուսուցիչներ, Պալտատի երկաթուղային գծի ճարտարագէտներ,
իսկնտէրունի, Հալէպի, Մասուլի և ուրիշ տեղերու հիւպատառներ)՝
ներկայ գտնուած են:

Այս տեղեկագիրը կը գտնուի, Եղնէվի մէջ Հայերու ԵՐԱԿԱՆ
միթէին հրատարակած «1945-1946 Հայերու ձականագիրն Վրայ Վա-
ւերացիքներ» հրատարակութեան Գ. պղակին մէջ։

իր համայնքին մէկ մասին հետ ջարդուած է, և լուր չկայ Տոմինիկեան Հայրերու մասին, որ այս քաղաքին մէջ հաստատուած էին:

Խարբերդի հայ-կաթոլիկ եպիսկոպոսը Գեր. Խարայէլեան Ուրբայէն Տիգրանակերտ ճամբուն մէջտեղը սպաննուած է իր քահանաներուն և հասարակութենէն մէկ մասին հետ:

Լուր չկայ Տիգրանակերտի Գերապայծառ Զէլէպեանի մասին, բայց իր սպաննուած ըլլալը ապահով է:

Մալաթիայի Խաչատուրեան Գերապայծառը խեղամահ ըրած են:

Ճէզիրէի Քաղղէացի և Սուրիացի եպիսկոպոսները իրենց քահանաներէն մէկ մասին և Քոյր Ռէճինա Ռաֆֆոյի հետ սպաննուած են:

Սղերդի Քաղղէացի և Սուրիացի բոլոր քահանաները խեղդած են:

Ընծայումն Ս. Կուսի Միաբանութեան երրորդական Քոյրերու մասին բնաւ լուր չկայ, հակառակ բոլոր այն փնտրուտուքներուն որոնք տեղի ունեցան, այն հաստատ համոզումը կը տիրէ թէ ամէնքն ալ սպաննուած են: Վերջապէս Մէտէութի, Սեւակի, Դերեքէի և Վիրան Շէհիրի քահանաներն ալ սպաննուեցան:

Թուրք կառավարութիւնը, բնականաբար, չի յարգեց կրօնական հաստատութիւնները: Ֆրանսացի Միաբաններու արտաքսումէն յետոյ, իրենց հաստատութիւնները թալանուեցան, քանիուեցան կամ իսլամ վարժարաններու վերածուեցան: Մասնաւորաբար այս եղաւ Մուսուլի և Վանայ մէջ, ուր Տոմինիկեաններու բնակավայրը, որ իսլամթաղին ծայրը կը գըտնուի, քաղաքին պաշարմանը միջոցին (Ապրիլ և Մայիս 1915), տեսակ մը ամրութիւն դարձաւ, զոր Պաշտօղուքները դրաւեցին:

ՀԱՅԵՐՈՒՆ ԱՊԱԳԱՆ

ՃԵՄԱՐՑՈՒԹԻՒՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎ
ՎՈԼՐԴԻ ՄԱՍԻՆ

Պատերազմը, Գերմանիոյ կողմէ շղթայազերծուած, մասնաւոր կերպով անգութ եղաւ պղտիկ ժողովութիւններու համար, որոնք գերմանական յաւակնութեանց ճամբուն վրայ կը գտնուէին, բայց Հայաստանի բախտը, սարսափի տեսակէտով կը գերազանցէ ամէնքը:

Իմ սեփական աչքերովս իրողութիւնները հաստատելէ առաջ, նախ քան ատոնց զարհուրելի իրականութիւնը ճանչնալու, կը տարակուսէի թէ, մեր օրերուն կարելի ըլլան այդ օրինակ գարշանքներ, և կը կարծէն թէ ատոնցմէ մաս մը հարկ էր վերաբրել չափազանցութեան, և այս մասին շատեր կային ինծի համակարծիք:

Լը Փուռնալի կողմէ տեղւոյն վրայ զրկուելով, հաստատեցի ճշմարտութիւնը, տեսայ և ճիշդ ու ճիշդ տեղեկադրեցի այն իրողութիւնները զորս իմ հետաքննութիւնս երեւան հանեց: Կը հաստատեմ նոյն իսկ թէ իմ ըսածներովս իրականութենէն վար կը մնամ, որովհետեւ կան այնպիսի զարդարանութիւններ, զորա մարդ անկարող է իրենց մանրամասնութեամբը նկարագրել:

Բայց չեմուղեր, ընթերցողը թողուլ տպաւորութեանը ներքեւ միմիայն ճիւալային տեսարաններու և վայրենի սպանդացի պորս ստիպուեցայ նկարագրել, իրեն կարելի եղածին ներու զորս ստիպուեցայ նկարագրել, իրեն կարելի եղածին չափ կատարեալ գաղափար մը տալու համար, ի մասին թուրք չափավարութեան վերջին ձեռնարկութեան՝ նպատակ ունելալով Հայերը բնաջինջ ընել:

եթէ, Թուրքերը կովկասի մէջ իրենց պարտութենէն վերջ, կը թուրին իրենց վրէժը առնել՝ Հայաստանը ամայացնելով հըրգեներու կրակով և անոր ժողովուրդը ջարդերու արեան մէջ խեղելով, այս մոլեգնութեան, ամայացումին, արեան և մահուան ճշմարիտ պատճառը այն է որ, Հայաստան, Արեւելքի մէջ կը ներկայացնէ արեւմտեան քաղաքակրթութիւնը:

Հայաստանի անունը: քաղաքակրթ աշխարհին մէջ հընչած է մանաւանդ 1894—1896ի արիւնոտ շրջանէն ի վեր: Եւրոպա և Ամերիկա, Թուրքերու կողմէ ի գործ դրուած սոսկումերու պատճութենէն տակնուվրայ եղած, զղուանքի ազաղակ մը կ'արձակեն և աւելի կը հետաքրքրուին հայ ժողովուրդին տառապանքներով քան նոյն ինքն ժողովուրդով, զոր միայն իր դժբախտութիւնովը կը ճանչնան: Այն անհեթեթ առասպեները զորս մակերեսային մտքեր կը տարածեն, Սուլթանին հաշոյն աշխատող հրապարակազիքիներու կողմէ շրջաբերութեան զրուելէ յետոյ, կը ներկայացնեն Հայերը երեմն իբր կեզծարարներու և վաշխառուներու խմբաւորում մը, երբեմն ալ իբր խառնակիշներու խառնակոյտ, մը զոր Թուրքիոյ թշնամիները վարձած են, այդ երկրին մէջ շփոթութիւն յարուցանելու համար: Այս բոլոր տիմար զբարարութիւնները, որոնք զղուելի կը գառնան վայրագործն չարշարուած ժողովուրդի մը երեսին նետուելուն համար, յաջողեցան վարկ գըտնել, արեւմտեան հասարակութեան դժբախտաբար բաւական ստուար մէկ մասին մէջ, միայն նորինիւ այս վերջնոց՝ հայ ժողովուրդին, անոր բարքերուն, անոր պ ստմութեան և անոր բուն նկարագրին մասին ունեցած տղիտութեան:

Իբր խաղաղասէր և էապէս աշխատասէր ժողովուրդ որ նախաճեռնութեան ոգիին հաւասար օժտուած է նաեւ, հակառակ ամէն բանի ապրելու յամառութեամբ, ինքինքը անտարեր աշխարհին պարտադրելու կամքով, և ախեղերական քաղաքակրթութեան մէջ իբր տեղը պահելու հաստատակա-

մութեամբ, Հայերը կ'ընդգրկին ամէնէն այլազան կոչումները, ամէնէն բազմատեսակ արհեստները: Հայերը, միանգամայն մտածումի, գեղեցկութեան և արուեստի ստեղծողներ են:

«Մենք յաւակնութիւնը չունինք թէ Հայերը կատարեալ ժողովուրդ մըլլան, գրած է Պրն. Արշակ Զօպանեան, մեծ Հայ բանասաեղծը, Հայ ժողովրդական երգերու ֆրանսական թարդմանութեան իր նախաբանին մէջ(1). Կատարեալ ժողովուրդիներ չկան. ամէն ժողովուրդ իր թերիները ունի, և անոնք որոնք կորսնցուցած են իրենց անկախութիւնը և կը կըրեն նուաստացուցիչ բժնապետութեան մը լուծը, ի հարկէ ստիպեալ աւելի թերիներ ունինքան զանազան ազգային ազգերը: Բայց, պակասութիւններու մեծագոյնը ան է, որով ամբողջ ժողովականութիւնը մէկ զասակարդի պատկանող տիպուրդի մը կը վերագրուին մէկ զասակարդի պատկանող տիպարներու մոլութիւնները, որոնք համակրելի չեն և անխուսափեն: Եւտեւանքն են երկարատեւ գերութեան մը, և զորս ոչ մէկը աւելի բուռն խստութեամբ մը նշաւակած է, որքան Հայ երգիծաբանները, հրապարակազիները և վիպասանները:

Այնքան ատեն որ իր հայրենի հողին վրայ կրցած է իր անկախութիւնը պահել, Հայ ժողովուրդը իր ազգառութիւնը կախութեան կորուստէն յետոյ, Հայերու մէկ մասը աշխարհի կախութեան կորուստէն յետոյ, Հայերը մէջ մասը աշխարհի կառութիւններ հիմնեց, այս գաղթականները իրենց նորսաց կառութիւններ հիմնեց, այս գաղթականները իրենց նորսաց կառութիւններ համար եղան մտացի և գործունեայ ոյժ մը, հանայրենիքին համար եղան մտացի և գործունեայ ոյժ մը, հա-

(1) Դրական և Գեղարուեստական Հրատարակիչներու Ընկերութիւն (Բօլ Օլէնտորփ գրավաճառառուն): Պրն. Արշակ Զօպանեան, բանասերէն լեզուի մէջ ալ, տաղանդաւոր փափուկ և զգայուն գըփանսերէն երկասիրութիւնները, հաղուագիւտ մաքրուրագէտ մըն է որուն երկասիրութիւնները, բազմաթիւ են իր վերջին քերթեամբ ֆրանսերէնով մը գըռուած, բազմաթիւ են իր վերջին քերթեամբ պատերազմի ընթացքին հրապարակ ելած, ՓՈԹՈՒՅԻԿԻ, Թուածները, պատերազմի ընթացքին հրապարակ ելած, Ալմար ՏԱՂ ԱՐ ՖՐԱՆՍԱ, ԱԼՀԱՑԱԿԻՆԵՐԻ, ԱԼՊԵՏԵՐԻ, Ֆրանսայի համար խորունկ մէր մը կը գեղուն:

ւարտարմօրէն ծառայելով այն ժողովուրդներու շահերուն, որոնց հիբերը եղած էին: Նոյն իսկ ասիական բռնապետութեան ճնշող լուծին տակ, Հայերը միշտ հետապնդած են, քաղաքակրթութեան յաւիտենական արհետաւորի իրենց գործը: Հայերն են, որոնք Յոյներու հետ, Թուրքիոյ մէջ զարդացուցած են երկրագործութիւնը, ճարտարարուեստը և վաճառականութիւնը:»

Շաա հարուստ Հայերու քով որոնք մեծաքանակ վաճառականութեան, սեղանաւորական և իրաւագիտական ասպարէցներու մէջ կը գտնուին, Պոլսոյ բեռնակիրներն ալ գրեթէ աճողջ Հայեր էին. Նոյնպէս Հայեր էին մեծ մասամբ հացագործները, դերձակները, կօչկապարները, ատաղձագործները, երկաթագործները, կողպարարները, դանակագործները, կաթսագործները, Թուրքիոյ բոլոր քաղաքներուն մէջ:

Այն կերպամները, ասեղնագործութիւնները, ոսկերչական շինուածները և թրքական գորգերը, որոնց վրայ Եւրոպայի մէջ կը հիանան, գրեթէ մի միայն Հայերու կողմէ շինուած են: Թուրքիոյ մէջ, երաժիշտները, երգիչները, դերասանները մեծ մասով Հայեր էին: Վերջապէս, կոստանդնուպոլսոյ ճարտարապետական գեղեցկութիւնները, մեծ մասով կը պարախնք Հայ հանճարին: Սիւլէյմանիէյի սքանչելի մզկիթը, Հայ ծագումէ ճարտարապետ Սինանի գործն է. Հայ ճարտարապետներ եղած են, Պարիանները, որոնք շինած են Պէլէրպէյի, Զրադանի, Տօլմապաղէյի պալատները:

«Տումապաղէյի պալատը, կ'ըսէ Թէօփիլ Կոթիէ, Վենետիկեան պալատ մը պիտի կարծուէր, աւելի հարուստ, աւելի ընդարձակ, աւելի քանդակներով, աւելի նրբակրկիտ, որ Մեծ Զրանցքէն վասփորի ափերուն վրայ փոխադրուած ըլլայ:» Եւ, Հայ ձեռքեր են որոնք Երլարզի պալատը բարձրացուցած են և որուն մէջ կ'ապրէր այն որ երեք հարիւր հազար Հայեր ջարդել տուաւ:

Երկրին ներքին մասերուն մէջ, այս ժողովուրդը մանաւանդ երկրագործ ժողովուրդ մը եղած է. այդիներ՝ Վանայ, Արձեշի, Գաղատիոյ, Պրուսայի, Սղերդի մէջ. մեծ մեղուաբոյց ներ՝ Վանայ և Գաղատիոյ մէջ, շերամաբոյց՝ Պրուսայի մէջ, և վերջապէս ամեն տեղ հողագործ և հովիւ:

Ան ցոյց կուտայ նաև հազուագիւտ ընդունակութիւն մը ճարտարաբուեստի համար, հակառակ աշխատութեան այդ տեսակին, Թուրքիոյ մէջ քիչ զարգացած ըլլալուն:

Օրինակի համար Հայերուն էր որ կը պատկանէին Երզընկայի խաղախորդարանները և ներկարանները, ինչպէս և Հայեր էին որոնք կը վարէին Խղմիթի մօտ Արսլան պէյ Քէօյի մէջ կտնուած զինուորական կերպասի և ֆէսի կայսերական գործարանը:

Իրենց գործնական ընդունակութիւնները սակայն, չեն արգիլած երբէք Հայերը, ամենաջերմ գաղափարապաշտներ ըլլալէ, քանի որ անոնք, իրը ժողովուրդ, իրենց անմիջական նիւթեական շահերը զոհած են աւելի բարձր բարոյական ակընկալութիւններու:

Ցիրաւի, երբէք չէ եղած ժողովուրդ մը, որ այնքան սերտօրէն իր ազգային իտէալին կապուած ըլլայ որքան այս ժողովուրդը որ, հակառակ արիւնալի հալածանքներու. Երբէք զովուրդը չէ տուած որ իր հպարտ ու ազատ հոգիին անեղծութիւնը իսաթարիւն:

Դիբախտաբար, գլուխի մը անձուկ միջոցին մէջ, չեմ կըրնար ամփոփել հայ ցեղին պատմութիւնը, ոչ ալ իր հանճարին բեղեցկագիտական արտայայտութիւնները թուել, գրականութեան, բանաստեղծութեան, երաժշտութեան, եւ մանաւանդ թեան, բանակագիտական աքանչելիք արտադրած է: Ընթերցողնեմանաւորապէս սքանչելիք արտադրած է: Այս երկասիրութիւնները, որուն միայն կրնամ յանճնարարել այն երկասիրութիւնները, որոնք այսօր այնքան շատ թուով գոյութիւն ունին:

Պիտի վերջացնեմ, աւելցնելով թէ Եւրոպայի և Ամերիկայի մէջ ականաւոր տնձնաւորութիւններ համաձայն են, իրենց գընահատութիւնը արտայայտելու համար հայ ժողովուրդին հանդեպ:

«Դժուար պիտի ըլլար, ըսած է լորտ Պայրըն, գտնել ազգ մը, որուն տարեգրութիւնները նուազ ոճիներով շաղախուած ըլլան, որքան հայ ժողովուրդինը, որուն առաքինութիւնները խաղաղութեան առաքինութիւններ են և մոլութիւններն ալ բոնադատութեան մոլութիւններ ։»

«Հայերը, կ'ըսէք արդէն 1897ին, Անաթոլ Ֆրանս, մըտացի և հերոսական ժողովուրդ մընեն, տրամադիր ընդգրկելու արեւմտեան աշխարհի ամէնէն բարձր գաղափարները և որոնք իրաւունք ունին այնքան իրենց հանճարով որքան իրենց դժբախտութիւններով, համակրութեանը այն ժողովուրդներուն, որոնցմէ ելած են արդարութեան ու ազատութեան գաղափարները։»

Յ. Ֆ. Պ. Լինչ, ճամփորդելէ և մանրակրկիտ կերպով Հայաստանը ուսումնասիրելէ վերջ, 1902ին հոյակապ գործ մը հրատարակած է երկրին ու ազգին վրայ, որուն մէջ հետեւեալ կերպով կը զնահատէ հայերը. «... Հայերը մասնաւորապէս ընդունակ են միջնորդը ըլլալու, նոր քաղաքակրթութեան Մեր կրօնքին կը պատկանին, ընտանեցած են մեր ամէնէն բարձր գաղափարականներուն հետ, և կ'իւրացնեն եւրոպական մշակոյթին բոլոր նոր արտադրութիւնները, այնպիսի սանագութեամբ և կատարելութեամբ որ Հնդկաստանի և Արկանի մէջտեղ գտնուած ոչ մէկ ցեղ պիտի կրնար երբէք անոր հաւասարիլ . . .»։

Կապրիէլ Մուրէյ ալ կը յայտարարէ թէ՝ «ցեղ մը այնքան ատակ մտաւորական և նիւթական քաղաքակրթութեան, որպիսին է հայ ցեղը, մտքով այնքան սուր, որքան ինքն է, տէր ըլլալով բարոյական աղբիւրներու զորս ան ունի, տուած ըլլալով անցելոյն մէջ և տալով ներկայիս այնքան ապացոյց-

ներ, արեւմտեան մտածողութեան համար իր ունեցած յարումին, ի հանդէս բերելով այնքան գեղեցիկ և այնքան վեհանձն գործունէութիւն մը, յատաջդիմութեան յաղթահարումին մէջ, իրաւունք ունի ապրելու, ոչ թէ միայն իր սեփական նպատակներուն համար, այլ ամբողջ մարդկութեան նպատակներուն տեսակէտով ։»

Ուրիշ բարձր անձնաւորութիւններ ալ ինչպէս կլասսթըն, ֆօռէս, Տրնի Քոչէն, Լորտ Պրայս, Բոլ Տէշանէլ, Բէնլըվէ և այնքան ուրիշներ, չարակամ և խաբերայ առասպեկներուն գէմ արդարութիւնը ի գործ գնելէ յիտոյ կը յայտարարեն նաև թէ Եւրոպա պէտք է արգիլէ Հայ ցեղին քայլայումը, ոչ թէ անոր համար որ այս բանը մարդկութեան գէմ օճիր մը պիտի ըլլար, հետեւաբար ամօթալի՝ թողումը որ կատարուի ան, այ ըլլար, որովհետեւ այս քայլայումը պիտի նշանակէր, մարդնակ, որովհետեւ այս քայլայումը պիտի նշանակէր, մարդկութեան բարոյական ուժերուն մէջ նուազում մը։

Վերջապէս, փակիւր համար գնահատականներու այս շարքը, ահաւասիկ Գերմանացիի մը կարծիքը, Ծոքթ. Ռորշաչքը, որ պատերազմէն քանի մը շաբաթ առաջ հիմնուած Մերով հանդէսին մէջ կը գրէր.

«Հայերը, անտարակոյս, արեւելեան բոլոր ժողովուրդներուն մէջէն, ամէնէն գործունեայ տարրն են, այնքան մտաւուրական, որքան նիւթական տեսակէտով. կարելի է ըսել թէ իրենց աղգային ձիրքերով մէկ հատիկ են: Հայուն մէջ կորով կայ, հաստատակամութիւն մը կայ, այս երկու յատկումը կայ, հակասեն այն ամէն բաներուն զորս վարթիւնն ըլ կը հակասեն այն ամէն բաներուն զորս վարթիւնն ըլ մասերը նկատելու արեւելեան խառնուածքին . . .»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Թուրք կառավարութեան և Գերմանիոյ ոճիրը անքաւելի է. սակայն ան իր նպատակին չէ հասած. Հայաստան միշտ զոյութիւն ունի: Ով որ վերապրեցաւ այս նահատակ ժողո-

վուրդէն, կը շարունակէ յուսալ ապագային, և հաւատք ու վստահութիւն ունի արդարութեան վրայ, որ համաձայնականները յաղթանակը պիտի տայ:

Կը յուսայ որ յաղթանակի վաղորդայինին, համաձայնականները իրապէս հաշուի պիտի առնեն իր տառապանքները և դէպ ի ազատութիւն իր հետամոռութիւնները:

Իր տառապանքները և իր հետամոռութիւնները անշուշտ արձագանգ պիտի գտնեն Համաձայնութեան բոլոր երկիրներուն մէջ, մանաւանդ Ֆրանսայի մէջ, և ահա թէ ինչո՞ւ Հայերը կը դառնան դէպի այս հեռաւոր Ֆրանսան, որ սակայն «մարդուն իրաւունքները» հրամանագրեց և որ այսօր կը կոռուի միակ նպատակի մը համար որ է ապահովել «ժողովուրդներուն իրաւունքները», դէպի այն Ֆրանսան, որուն կապուած են հին աւանդութիւններով, և որուն զաւակներէն մին, կուսինեան, պտենօք իրենց վեհապետներէն մէկը եղաւ:

Երեսուն ասրիէ ի վեր մանաւանդ, Հայ ժողովուրդը կը կոռուի թուրք պատկանելի գօրութեան դէմ, անհաւասար պայքար, որուն ընթացքին, հայ իմացականութեան ծաղիկը անգըթօրէն հնձուած է, վայրագ պայքար, ուր հարիւր հազարաւոր մարդկացին էակներ քնաշինց եղած են, և իրենց անձկութեան ազադակները, Պերլինի դաշնագրութիւնը ստորագրող պետութեանց կողմէ իրական միջամտութիւն մը յառաջ բերելու չեն ծառայած:

Գերագոյն պահն է որ քաղաքակիրթ Եւրոպան վերջապէս լուծէ հայկական ցաւագին խնդիրը, և իր պարտքը կատարէ հանդէպ այս ժողովուրդին որ իրեն այնքան ծառայութիւններ մատուց յորմէնետէ քրիստոնէութիւնը ընդունեց, Դ. Դարուն, մասնաւորապէս Խաչկիրներու ժամանակէն ի վեր:

Արդ, ուրիշ ոչ մէկ լուծում հնարաւոր է, բայց եթէ այն որ Հայ ժողովուրդին պիտի տայ ինքնավարութիւն մը, համաձայնական եւրութիւններու պատասխանական եւ երաշխաւութեան ներքէ:

Մանրամասնութեան պատկանող խնդիրները, որոնք կապ ունին ընդունելի այս միակ լուծումին հետ, պէտք չկայ ուսումնասիրել այստեղ: Ապագայ վեհաժողով մըն է որ հոգ պիտի տանի լաւագոյն տղամագրութիւնները որոշելու:

Պէտք չէ ոգեկոչել Հայերու տկար թիւը, մերժելու համար իրենց այս ինքնավարութիւնը զոր իրենք կը պահանջեն: Յունաստանի մէջ կէս միլիոն Յոյն չկար, երբ անոնք թուրք լուծէն ազատագրուեցան: Նոյնքան Պուլկար չկար Պուլկարից մէջ, 1878ին, և սակայն այս երկիրները ինքնավար, նոյն իսկ անկախ երկիրներու վերածուեցան:

Հակառակ այնքան ջարդերու, տակաւին իրապէս 900,000 թրքահայեր կան: Այս թիւը տուի արդէն, ջարդերու հաշուեթրքութիւնին վրայ խօսած ատենս:

Պիտի աւելցնեմ նոյն իսկ թէ ներկայիս, բուն Հայաստանի մէջ, Հայերէն զատ հազիւ թէ 50,000 թուրք և Քիւրտ մասում միւսները ճնշումներէ վախնալով, որուածացած են: Բոլոր միւսները ճնշումներէ նետ փախած են: Ական ճնշումն առջեւ, թուրք բանակին հետ փախած են: Անոնցմէ շատ քիչեր պիտի համարձակին վերադառնալ: Հայաստանի մնացեալ մասին և Կիլիկիոյ համար ես նոյն բանը պիտանի ըլլայ, երբ համաձայնական բանակները գրաւած ըլլան այս մարզերը:

Նմանօրինակ արտագաղթ մը տեղի ունեցած է Սերպիոյ, Պուլկարիոյ և Յունաստանի յաշորդական ազատագրումներու պահուն, ուր խամմերը որոնք այդ երկիրներու մէջ հաստապահուած էին, զանգուածով գաղթեցին, և իրենց ծագումի երկիրը, Անատոլու վերագարձան:

Պէտք չէ մոռնալ, բաց աստի, թէ, կովկասի մէջ, Հայ ցեղէ 2,000,000 բնակիչ կայ, որոնք հաւատարիմ հապատակներ ցւալով հանդերձ Ռուսիոյ Զարին, պահած են ազգային մշաբաթական պատասխանութեամբ պիտի օկոյթը և որոնք, իրենց բովանդակ կարողութեամբ պիտի ժամանգակին իրենց ազատագրուած եղբայրներուն բարձրացման գործին:

Պէտք չէ մոռնալ նոյնպէս Հայկական ընդարձակ «Տիառապոջ» , շուրջ 100,000 Ամերիկա գաղթած Հայեր , որոնց մեծ մասը կ'ուզէ իր հայրենիքը վերադառնալ : Վերջապէս շատ մը տասնեակ հաղարաւոր Հայեր ցրուած են Եգիպտոսի , Հընդկաստանի և Եւրոպայի մէջ :

Կ'ուզեմ աւելցնել թէ մէկ միլիոն Հայ , անդորրութեան և ազատութեան վարչութեան մը ներքեւ հուաքուած , տասն և հինգէն քամ տարուան միջոցին կը կրկնապատկուի , ծառ նօթ ըլլալով ցեղին ծննդագործական յատկութիւնները :

Հայ ազգին ազատապրութիւնը պիտի ըլլայ մին արդարութեան ամէնէն զլիսաւոր գործերէն , զորս Համաձայնականները , յազիւանակէն յետոյ պէտք է աչքի առջեւ ունենան :



ՅԱԻԵԼՈՒՄԾ

Ա.Յ. ԴԱՎԹԻՆԻ ՈՐՈՇՄ ՏԵՂԻ ՈՒԽԵՑԱՆ

20 ՄԱՅԻՍ (2 ՅՈՒՆԻ) 1915 ՀՐԱՄԱՆԱ-

ԳՐԵՆ Ս.ՌԱ.Զ

Վանայ իտալական հիւպատոսին Պըն . Սպորտոնի կողմէ գրքիս հեղինակին հազորդուած նօթեր

ԲԵԼՈՒԻ ԴԷՊՔԵՐԸ

1914 Դեկտեմբեր Յին , Բելու գտնուող երկու ժանապարհաներ , աւանին թէջ երիտասարդ մարդ մը կը նշմարեն , և հակառակ զիւզապետին հաւաստիքներուն որ կը յայտարարէ թէ այս երիտասարդը իր վարչական պաշտօննամներէն մէկն է , ժանապարհաներէն մէկը կը հետապնդէ զայն մինչեւ այն դրանը առջեւ , ուր երիտասարդը կ'երթայ ապաստանիլ :

Ժանապարհան կատղած , սպառնալիքներ կը տեղայ և նախատինքներ կ'ընէ հայ ցեղին և հայ կրօնքին դէմ :

Այս անձը օտարականի տեղ զրուած , մաս կը կազմէր հայկական շրջուն պահակախումբի մը որ գեռ նոր հասած էր , պաշտպանելու համար մօտակայ գիւղերը Մէհմէտ-էմինի և հրոսախումբերու ասպատականութեանց դէմ :

Երիտասարդ Հայը , որ կը յուսայ թէ գիւղացիները պիտի յաջողին ժանապարհային բարկութիւնը իջեցընել , փակուած կը մնայ տան մէջ , առանց եղած նախատինքներուն պատասխանելու : Բայց այս վայրկեանին , Սաքըզ անուենով մարդ մը ,

շատ ծանօթ ոճրագործ մը , որ սահմանադրութեամն հոչակուելուն ազատ արձակուած էր , և որ ազատ կացուցուած էր զինուորական ծառայութենէ , դէպի ժանտարմային կողմէ յարուցուած ազմուկին տեղը կը վազէ : Գեւրագրուուած այս վերջնոյն կողմէ եղած լուսանքներէն , կոփի կը բռնուի անոր . հետ և հրացանը կը քաչէ վրան : Ժանտարման կ'ինայ մեռած : Իր ընկերը , երկրորդ ժանտարման , ամբարանոց մը կը փախի , և խուճապը գիւղին մէջ կը տարածուի :

Մինչդեռ գիւղացիները կը ջանան համոզել երկրորդ ժանտարման որ ելլէ իր թաքստոցէն , և կը խնդրեն իրմէն որ քննութիւն մը կատարէ , երիտասարդը , որ սպաննուող ժանտարմային կողմէ հետապնդուած էր , կը հեռանայ , նոր միջադէպերու պատճառ չըլլալու համար :

Երկրորդ ժանտարման դուրս է՛նելէ ի վերջոյ ապաստանարանէն : Իր առաջին գործը կ'ըլլայ կիւնիէ երթալ , տեղեկութիւն տալու համար Ոստանի գայմագամին Շիւքրի պէյի , թելուի մէջ պատահածի մասին :

Ժանտարմաներու ջոկատով մը , Շիւքրի պէյ ինք անձամբ կուգայ հետաքննուութիւնն կատարելու . գիւղին մէջ , կարդ մը ձերբակալութիւններու հրաման տալէ յետոյ կրակի կուտայ Սագրի և իր կարծեցեալ մեղսակիցներուն պատկանող վեց տուներ :

Ժանտարմաները այդ միջոցին փայտի հարուածներով չորս հոգի կ'սպաննեն : Հետեւաբար ընակիչները սարսափահար , ամէ՛ բան կը թողուն , ընակարան , ինչք , արջառ , և անմիջապէս դրացի գիւղերը կը ցրուին :

Հետեւեալ օրը , 5 Դեկտեմբեր , լեռներէն իջնող գայլերը կը յարձակին անսասուններուն վրայ , և Շիւքրի պէյի հրամանին վրայ վառուած կրակը գիւղին մէջ կը տարածուի :

Հայ շրջուն պահակախումբ մը , տեղիակ պատահած աղէտին , թելու կը փութայ , ցրուած ընակչութեան անդամները հաւաքելու և հրդեհին առաջքը առնելու համար :

Միաժամանակ գայմագամն ալ նոյն տեղը կը փութայ

բայց այս անգամ երկու երեք հարիւր զինուած քիւրտերով , որոնք աւարէ ուրիշ նպատակ մը չունին : Շատ ընական է որ Հայեր ու Քիւրտեր իրարու կը բռնուին :

Գայմագամը , Քիւրտերուն եղած ընդդիմութիւնը իբր իւրեն դէմ կը նկատէ , հրաման կուտայ իր ժանտարմաներուն որ կոփիւն միջամտեն , և այսպէս աւտուան ժամը 9էն մինչեւ իրկուտան ժամը 5 , ամէնքը իրար կը սպաննեն :

Հետեւեալ օրը ամբողջ գիւղը կրակի կը տրուի Զէրքէղ Աղայի հրոսախումբին կողմէ :

Երբ , Վահէն տեղույն վրայ զրկուած թուրք-հայկական պատգամաւորութիւնը 12 Դեկտեմբերին թելու հասաւ , հրդեակաւային չէր մարած և կարելի եղաւ միայն եկեղեցին աշատել , թէե ասիկա արդէն մասամբ բոցերէ շրջապատուած ըլլար :

Պրն . Վուամեանի և Միւնիպ պէյի հետաքննուութիւնէն կը հասկցուի որ թելուի դժբախտ միջադէպը արդիւնք էր գայմագամին վարչական ապիկարութեան , եթէ իր մասնաւոր չարակամութիւնն չուգուի վերագրել պատահածը , որովհետեւ անոչ կամաց ջանք չըրաւ ազգաբնակչութիւնը հանդարտեցնելու , միայն ջանք չըրաւ ազգաբնակչութիւնը հանդարտեցնելու , այլ ընդհակառակը Քիւրտերը անոր դէմ գրգռեց :

Թելու ունէր շատ բարգաւաճ հարիւր երեսուն ընտանեկան յարկեր :

ԷՏԵԼԷՆԻ ՄԻՋԱՂԵՐԸ

Նոյն շաբթուան ընթացքին , հայ շրջուն պահակախումբերէն մէկը , Ոստանէն իսէլէն կը զրկուի : Այս վերջին տեղը , Ոստանէն վան ճամբուն վրայ գիւղ մընէ :

Թելուի և ուրիշ աւելի ծանրակշուու միջադէպէպեր , որոնք ամողջ բելուի և ուրիշ աւելի ծանրակշուու մէջ յառաջ հետապնդական մէջ Քիւրտերու հրոսախումբ մը կար ցընեն , քանի որ էտէլէնի մէջ Քիւրտերու հրոսախումբ

որ այդ ջարդը կրնար ի գլուխ հանել, տեղական իշխանութեան թոյլատու ընթացքովէ :

Բազէշի և կարծկանի Քիւրտերուն Ետէլէնի մէջ ներկայութիւնը ուրիշ կերպով չի կրնար բացատրուիլ: Այս Քիւրտերը թոյլ չեն տար որ հայ ըրջուն պահակախումբը գիւղ մտնէ և կը սպաննեն անոնց առջեւէն դացող երկու ժանտարմաները որոնք իրենց ներկայութեամբ այդ պահակախումբին կանոնաւոր և պաշտօնական հանգամանք մը կուտային:

Վել ջապէս Հայերու կասկածները, Էտէլէնի յարձակման ենթարկութովը, ալ աւելի կը հաստատուի: Այս յարձակումը յաջորդ օրը տեղի կ'ունենայ Շիտակ վանքի կողմէն, այս Քիւրտերուն ձեռքով և առաջնորդութեամբ Խորշիս Աղայի, Ռոտանի ամէնէն ազդեցիկ անձերէն մէկուն:

Հայերը ետ կը մղեն այս յարձակումը և Խորշիս Աղան կը սպաննեն:

Նկատի ունենալով որ այս կոփէներուն շատ աւելի արիւնալիները կրնան յաջորդել, Վուամեան իր թուրք պաշտօնակցին հետ կը ըրջի ամբողջ մարզին մէջ, մտքերը հանդարտեցը նելու հաւար և արգիլերու նոր միջադէպերու յառաջ դալը, ցրուելով ազգաբնակչութեանց իրարու հանդէպ ունեցած թիւրիմացութիւնները և կասկածանքները:

Հետաքննութենէ վերջ, Վանի վալի ճէվտէթ պէյի ներկայացուցած տեղեկագրով մը Վուամեան կը դատապարտէ Ռոտանի գայմագամը, Քիւրտերը Հայերուն դէմ գրգռած ըլլալուն համար:

Ի պաշտամութիւն իր այս դատապարտութեան երկու փաստեր ցոյց կուտայ.

Տ. Բելուի հրդեսը և թալանը, ըրջակայի Քիւրտ հրոսախումբերու արարքը, տեղի ունեցած է Շիւքրի պէյի գիտնալովը, անտարակոյս և իր հաւանութեամբը, որովհետեւ ի վիճովը, էր արգիլերու եթէ ուղած ըլլար:

Բ. Շիւքրի պէյի գանգատը, Թաշմանիսէն Հիւսէյին ազային ուղղութեած, որովհետեւ այս վերջին մարդիկը ոչեն մասնակցած Հայերու դէմ յարձակումին» ինչպէս որ ինքը (Շիւքրի պէյ) կը փախաքէր:

ՊԱՇ-ՔԱԼԵՒ ԶԱՐԴԵՐԸ

Այս ջարդերը տեղի ունեցան 1914 Դեկտեմբեր ամսուան առաջին շաբաթուան ընթացքին:

Ահմէտ պէյ, հարիւր վախտուն ժանտարմաներու վուկիք անցած, և Ծէրիփ պէյ, Շեքաքի ցեղակեալ, հարիւր յիսուն Համբարէի հրոսակներով, Կ'արշաւեն Պաշ-քալէ, Ռուսերուն նահանջնեն յետոյ:

Հայերու տուները կը թալանեն և կրակի կուտան, Կ'ըսպաննեն բոլոր այրերը, որոնց գիակները փողոցներուն մէջտեղը կը թողուն, կ'առեւեանգեն գեղեցիկ աղջիկները, և կիներն ու աղաքը կը լքեն առանց հացի և առանց ապաստանի:

Դրացի հայ գիւլերն ալ նոյն բախսախն Կ'ենթարկուին: Թագ, Արեգ, Բիս, Ալալեան, Ալաս, Սորան, Ռասուլան, Աւագ գիւղերու հայերը, մէկ տեղ կը հաւաքուին: Դաշտին մէջ կը տանին զանոնք և հոն ամէնքն ալ կը ջարդեն:

Հերջին վիճակագրութեան հաւաձայն Պաշ Քալէի և վերոցիւրջին մէջ կիւղել գիւղերուն մէջ կային հազար վեց հարիւր Հայեր (որոնցմէ մէկ մասը նեստորական):

ՊՈՂԱՉ-ՔԷՍէՆԻ ՄԷՋ

Դէպքը պատահեցաւ այս տեղ, 1914 նոյեմբեր 26ին: Սպաննուեցան՝ Կարապետ Սարգիսեան և Լուսիկ՝ Աւագի կինը: Կը թալանուին եկեղեցին և բոլոր գիւղացիներու ինչքերը, շուրջ 4,000 օսմանեան ոսկի արժէքով:

Զարագործներն են, Համբի Քէլէկ և Հավիստանի, Կալասի, Կարֆալանի և Բումօղուի մէջ ապրող ցեղախումբերու պետերը:

ԱՐԴԱՄ, ՀԱՍԱՆ ԹԱՍԻՐԱՆ, ԹԱՇ ՕՂԼՈՒ ԵՒ ԳԱՐԱ-ԶՈՐԻԿ (ՍԷՐԱՅ) ԳԻՒՂԵՐՈՒ ԶԱՐԴԵՐԸ

Այս դէպքերը տեղի ունեցան 1914 դեկտեմբեր 30ին:

Սէրայի ժանտարմաները, իրենց դլուխը ունենալով Բասմի էֆէնտին, Ապտիւլ Թատէրի թիկնապահը, Ազտիկ կ'երթան և կը զեկուցանեն թէ քայլաքամբը կը հրամայէ բոլոր հայ արու քնակիչներուն որ Սերայ երթան, այնտեղ զօրանոցները շինելու համար:

Արդէն առջի օրը, Հիւսէյին պէյի որդին, Թահար, գիւղերուն բոլոր հայերը հաւաքած էր և մէկ քանի տուներու մէջ, հուղութեան ներքեւ կը պահէր զանոնք (ինչ որ կ'ապացուցանէ նախապատրաստուած դաւադրութիւն մը):

Ժանտարմաները կը զատեն երիտասարդները, դուրս կը հանեն զանոնք գիւղէն՝ Թիւրտերէ շրջապատուած: Միւսները, առաջիններէն մէկ ժամ վերջը միայն ձամբայ կը հանուին, ժանտարմաներու հետեւորդութեամբ:

Առաջին խումբը հաղիւ թէ Ավզարիկի մօտերը հասած է. Փիւրտերը ժանտարմաներու և թիկնապահին ներկայութեան, զանոնք ամէնքն ալ հրացանի կը բռնեն:

Ականատես վկայ մը կը յայտարարէ թէ, Ավզարիկի մօտ քսանեւութը դիւնիներ համբած է: Հիւսէյին պէյի երկու որդիները, Թահար և Մուստափ ս, և Մէհմէտ Ալի և իր որդին այս սպանդին ներկայ կը գտնուին:

Այս առաջին ոճիը ի գլուխ ելլելուն, թիկնապահը, ժանտարմաները և վերը յիշ ուած քիւրտ պէյիերը, Սուլթան Ազայի տունը թէյի կը հրաւիրուին, մինչդեռ մացեալ Փիւրտերն ալ

կ'ուղղուին դէպի երկրորդ խումբը, ասկից կը զատեն նուազ տարիքու եղողները, և կը ջարդեն:

Այս բոլոր զոհերուն մարմինները լքուած կը մասն Ավզարիկի դաշտին մէջ, մինչեւ այն օրը, երբ այս դիւղին կիները կու գան կը ժողվեն զանոնք և գիւղ կը տանին, գերեզմանատան մէջ թաղելու համար:

Բոլոր դիակները տակաւին հողը չեն դրուած, երբ Սերայի քայլաքամբ կը հասնի: Սապտկապէս կը մեղադրէ Թիւրտերը որ Հայերուն թոյլ տուած են իրենց մեռելները թաղու:

— «Մեր զինուորները, կ'ըսէ անոնց, առոնց դամբանի կը մնան, զայերը և չուները կը յօշոտեն զանոնք. ինչո՞ւ համար գուք այս կեավուրներուն կը թողուք որ իրենց մեռելները թաղեն:»

Եւ թաղուածները հանել տալով, կը պարտաւորէ երկու ծերունիներ (Միխթար և Պաղտօ), որպէս զի իրենց կոնակը առած, զանոնք նորէն դաշտը փոխադրեն:

Նոյն օրը ուրիշ ջարդեր տեղի ունեցած են Հասան Թամրանի (տասը տուն, հարիւր սպաննուած) և Թաշ Օղլուի (երկու տուն, տասը սպաննուած) մէջ:

Թաշ Օղլու գիւղէն, մահէն փախած են միայն Սիմոն անունով մարդ մը և իր կինը:

Գարա-Զորիկի տասը ընտանիքները նոյն բախտին կ'ենթարկուին: Երկու հոգի միայն կը վերտապրին: Միւս բոլոր բնակիչները ջարդուած են, բացառութիւն ըլլալով գեղեցիկ կիները, որոնք Փիւրտերու կողմէ առեւանդուած են:

Գայլաքամբի հրամանին վրայ . այս երեք գիւղերու մայրերն ու մանուկները, սարսափելի օդով մը, կը պարտաւորուին ձամբայ ելլել դէպի պարսիկ սահմանագլուխ. «Ձանացէք երթալ միանալ Ռուսերուն քով ապաստանած ձեր ամուսին-

ներուն» կը պոռան իրենց ժանտարմաները, հեգնօրէն:

Այս խեղճերը չկարենալով ձիւնին մէջ յառաջանալ կ'ուզեն երթալ ինկիծ և Թարղան գիւղերը ապաստանիլ, բայց ժանտարմաները հրացանի բունի հարուածներով կը ստիպեն զանոնք, իրենց ճամբան շարունակելու ձիւնին մէջ որ մինչեւ իրենց ծունդը կը բարձրանայ:

Այս ողբական թափօրին մէջ կը գտնուին ծերունի կիներ և անկարներ. ժանտարմաները հրացանի հարուածներով կը զգեանեն զանոնք (թագալ Սողեան՝ ութսուն տարեկան, Յովհաննէս Խաղիկեան՝ վալթսուն տարեկան, Կարապետ Զարիփեան՝ քառասուն տարեկան): Դիբախտ կիներու և մանուկներու մեծ մասը ձիւնին մէջ կը մուռի: Միայն եօթանասուն հոգի կը հասնին Սալմաստ, թշուառութեան և ահարկու տկարութեան վիճակի մը մէջ:

Լրացնելու համար այս վայրագութեանց ցուցակը, պիտի յիշատակեմ նաեւ հետեւեալ արարքները:

Անգթութեան վայրագ նրբութիւններով, գիւղին երիտասարդ քահանանայ Տէր Վարդանի սպանութիւնը: Քիւրտերը այս խեղճին նախ ականջները կը կարեն, յետոյ քիթը, յետոյ աչքերը կը փորեն և վերջապէս կը սպաննեն: Իր մահէն յետոյ, իր դժբախտ կինը բռնի կերպով կ'ամուսնացնեն Մէհմէտ անունով մէկուն հետ, որ չիւսէյն պէյին սպասաւորն է:

Հասան-Թամբանի մէջ, մանուկները իրենց մայրերուն գիրկերէն կը խլեն, գետին կը նետեն ու յետոյ անոնց բերնին մէջ փայտի կտորներ կը խօթեն:

Կասոկած չկայ թէ Քիւրտերը իրենց մէջ բաժնած են այս գիւղերուն բոլոր հօտերը, բոլոր արջառը, ամբողջ արմտիքը, և կարասիները ևայլն... (կլոր թիւ 10,000 օսմանեան ոսկ լի արժողութիւն մը): Այս աւարէն պղտիկ մաս մը միայն ժանտարմաները վար դրած են, իբր պատերազմական աւար:

ՀԱԶԱՐԱՆԻ ԶԱՐԴԵՐԸ ԵՒ ԹԱԼԱՆԸ

1915 Դեկտեմբեր 15ին, Քիւրտերը Հազարան գիւղը կ'արշաւեն և եօթը այրեր կին մը և երկու աղջիկներ կը սպաննեն: Կին մըն ալ կը վիրաւորուի:

Հինգ հազար վեց հարիւր գլուխ արջառ կը տանին, հինգ հազար ինը հարիւր գրիւ արմտիք, հազար վեց հարիւր պաթման կարագ, պանիր ևայլն... և բոլոր կարասիները, գործ ծիքները, դրամ, ևայլն... մէջը ըլլալով նաև եկեղեցին իրեղները. բան մը չեն թողուր:

Բնակիչները գիւղէ գիւղ կը քաշկոտուին:

ՍՍԹՄԱՆԻՍ ԳԻՒՂԻՆ ՄԷՋ

Սպայ մը, երեք ժանտարմաներու հետ, 1914 Դեկտեմբեր 20ին, գիւղ կու գայ, և վալկին հրամանովը — կը յայտարարէ ան — պէտք է բոլոր բնակիչները հեռանան գիւղին:

Ութսուն հոգի ճամբայ կ'ելեն և չորս օրէն Գրէշ կը հասնին. ճամբան, ցուրտէն տասներկու մանուկներ կը մեռնին: Գիւղին մէջ մնացած հարիւր քսան բնակիչ կ'արգելափակուին տան մը մէջ և երեք ժանտարմաներու և երեք Քիւրտերու կողմէ կը չարչըկուին: Մէկ քանի օր վերջ, նոյնպէս կը ստիպեն զիրենք որ գիւղին հեռանան: Ասւնք կը ցրուին Սալմանէ, Զարանց, Սեւան և Փարուխ գիւղերու մէջ:

Իրենցմէ ութը հոգի և հինգ մանուկներ, ճամբան կը մեռնին, ցուրտէ և յոգնութենէ: Բնակիչներու բոլոր ինչքերը Քիւրտերուն աւարը կ'ըլլան, այսինքն, երկու հազար գլուխ արջառ, երկու հարիւր գոմէշ, հազար գրիւ ալիւր, ինչ հարիւր արժար յորեն, ութը սալլ, քսան արօր, առանց հաշուելու պաշարները, կարասիները և գրամը:

ԱՎՉԱՐԻԿ ԳԻՒՂԻՆ ՍԷԶ

Հիւսէյին պէյ և Մոլլա Սալիտ, 1915 Յունուար 14ին
Ավզարիկ կու գան, սպառնանկըներ ընելով: Անմիշապէս իրենց
ետևէն ժանտարմաներ կը մտնեն դիւղ, ուր բոլոր Հայերը
Տոքի: Թէսի տունը կը հաւաքեն, անոնցմէ հինգը կը ստի-
պեն որ Կարագը Սերայ տանին, և գիւղէն գուրս ելած պա-
հուն, անոնցմէ երկուքը հրացանի կը բանեն:

Տոքի: Թէսի տանը մէջ արգելափակողներէն մէկ քա-
նին (քասնեմէկ այր և չօրս կին) կը յաջողին փախչիլ և Շէմ-
սէտտին գիւղը երթալ: Միւսները (քառասուն երեք այր, վաթ-
սունեչորս կին և երիտասարդ աղջիկ) կամ կը ջարդուին և
կամ իսլամացուելով Սալմաստ կը տարուին:

ՅԻՇԱՏԱԿԱԳԻՐ

Ներկայացուած Պրե. 0. Դերձակեան—Վո ամեանի
կողմէ, պէտ Հ. Յ. Դամնակցուրեան կուսակցու-
թեան (1), եւ Վանայ հայ երեսփոխան,
Ն. Վահեութիւն ներքին գործոց նախա-
րարին Պոլսոյ մէջ, 13 Փետր. 1915ին

Անհերքելի է որ, վերջին ամիսներուն, կառավարութեան
և հայ ազգին միջև յարաբերութիւնները ոչ-բնականոն գար-
ձած են: Կառավարութիւնը այս պարագան ուշադրութեան
չառներ, և, Կալվաչի և Կարճկանի տիսուր դէպքերէն յետոյ,
կացութիւնը «բարուռքելու» համար եղած ջանքերը ձախո-
զած են:

(1) Հեղինակը սխալմամբ «պետ Միութիւն և Յառաջդիմու-
թիւն կուսակցութեան» գէած է, բնագրին մէջ:

Իմ վաս ժամանութէս ի վեր, շատ մը անդամներ, թէ
անձամբ և թէ գրաւոր կերպով, տեղական իշխանութեանց
պարզեցի այն միջոցները որոնք անհրաժեշտ էին, բարուռքե-
լու համար կացութիւնը:

Ատկից ի վեր, իմ համոզումներս բազմաթիւ փաստերով
հաստատուած ըլլալով, կը համարձակիմ կեղոնական կառա-
վարութեան ուշադրութիւնը հրաւիրել հետեւեալ հարցերու
վրայ:

Այս ոչ-բնականոն կացութեան պատճառները թուով չորս
են, և որոնք՝ մէկը միւսէն կը բղին և իրարմով կը բա-
ցարբւին:

Ասոնք են.

Ա. Հայ զինուորներու և հայ ժանտարմաներու ձեռքէն
գէնքերու առնուիլը:

Բ. Վերերեւուումը այն տեսակ դէպքերու որոնք բնոյթը
ունին հայ ազգին գոյութեանը սպառնալ:

Գ. Հայ դասավիքներու խնդիրը:

Դ. Ճիշտափի յայտարարութիւնը, որ կը բացարէ Հայե-
րու դասալքութիւնները, ընդհանուր զօրահանութիւնէն վերջը
պատահած, դասալքութիւններ որոնք երեք շարժափիւներ
ունին, ընկերային և կրօնական միանգամացն.

1. Քասնեչորս տարեկանէ վեր Հայերը գէնք գործածել
չէին գիտեր:

2. Զէին վարժուած այն զրկանքներուն, որոնք իրենց
պարապարուեցան, պատերազմի յայտարարութիւննէն յետոյ, բա-
նակին մէջ:

3. Իրենց կրօնական պէտաքարը անտես առնուած էին
բանակին մէջ:

Եթէ, ի հարկին, նկատողութեան առնուին այն պատ-
երէ, որ հարկին, նկատողութեան առնուին այն պատ-

թիւններուն գոյութեան դէմ սպառնացող դէպքերը, դասալքու-
թիւններուն գոյութեան դէմ սպառնացող դէպքերը, դասալքու-

թեան հարցին, քաղաքական վատթար երեւոյթ մը կու տան: Սյսպէս.

1. Հայ զինուորներու և հայ ժանտարմաներու զինաթաւ փութիւնը, հայ ազգին շուրջ քաղաքական անվտանութիւն մը ստեղծելով, Հայերու և Թուրքերու յարաբերութեանց միջեւ ձգտեալ վհճակ մը յառաջ կը բերէ.

2. Հայերէն զէնքերը առնուելով, անոնք վերածուած եւ դան գրաստներու, և այսպէս, սաստօրին վերաւորուեցաւ իրենց ազգային արժանապատուութիւնը:

3. Զէնքերնին առնուած Հայերը զինեալ իսլամներու հսկութեան ներքեւ դրուելով, կամ թէ ստիպուած ըլլալով այս վերջիններուն մէջ գտնուիլ, իրենց կեանքը լրջօրէն վտանդուած կը տեսնէին: Այսպէս, յամաորէն զրոյց կը շրջի թէ հարիւրաւոր հայ զինուորներ ջուրը նետուած, հրացանի բնուած կամ դաշունահար եղած են բանակին մէջ, մանաւանդ կարինի շրջականները և պարսիկ սահմանազլուխին վրայ:

4. Զէնքերնին առնուած Հայերը արտաքսուած են իրենց երկրէն, և տարագրուած դէպի անձանօթ վայրեր:

5. Քաղաքային զինուորութիւն մը կազմելու պատրուակին ներքեւ, տասնեւից տարեկանէն մինչեւ վաթսուն տարեկան Քիւրտերու և Թուրքերու զէնք բաժնուած է, և ասոնք սատիկան կամ ժանտարմա անուանուած են և ասով Հայերու հանդէս, գործադիր իշխանութեան մը վերածուած են:

6. Վերոյիշեալ քաղաքային զինուոր կոչուածները հայ զիւղերը աւերած են:

Օրինակի համար, Թահարի քաղաքային զինուորները ըլունապղծումներ և սպանութիւններ ի գործ դրած են Հայանէս, Ալայ և Էնիք հայ զիւղերուն մէջ: Բաղէշի քաղաքային զինուորները աւարի տուած են կարճկան, Բելւ և Խանիկ զիւղերը:

Պետքի Զօթօ հրոսախումբը, վեց հարիւր հոգիէ բաղկացեալ, Մալաղկերամ զիւղերը աւերած է, և վերջ երս, երբ

Պարսկաստան կ'երթար, մեր վիլայէթին հիւսիսը գտնուող գիւղերն ալ աւերեց:

Կարինի հայ զիւղերուն մէջ իսլամ հրոսախումբեր բազմաթիւ չարիքներ հասուցին, և Մշոյ դաշտին մէջ ալ Քիւրտ կամաւորներ: (Միայն Մուսուլի գերման հիւսիստոսին շատ ազգու դիտողութիւններուն վրայ էր որ այս կամաւորները հրաւիրուեցան իրենց աւերայնութիւնները դազրեցնելու):

Ուրիշ Քիւրտեր ի գործ զրին բազմաթիւ բռնապղծութիւններ և սպանութիւններ, Տիրանակերտի ասաներկու զիւղերուն մէջ:

7. Մէնմէտ իմինի և Մուսա Քեազիմ պէյի նման ծանօթ հրոսակներ ազատ արձակուած են, և իրաւունք տրուած է իրենց, կամ իրենց և կամ հայերու զիւղերը վերադառնալ:

8. Բազմաթիւ Քիւրտերու գասազգութեան հետեւանքով, շատ մը զիւղեր, մանաւանդ լեռներու մէջ, զրոհ տրուած են գասալիք Քիւրտերու կողմէ:

9. Համիտիէ զօրագունդեր տեղաւորուած են հայ զիւղերու մէջ, և այն տեղերը բազմաթիւ չարիքներ ի գործ դրած: (Մասնաւորաբար Հասան-Թամրանի, Աղորիկի, Սալմանիսի, Պօղագ-Քէսէնի, Հաղարէի, Մէնտէնի և Կործողի մէջ), Սատոմ պէյի աշխրէթը աւերած է Քիւչիւք Քէօյը:

10. Պաշ-Քալէի և շրջակայ զիւղերու Հայերը ջարդուած են: (Այս պարագան հաստատուած է, հակառակ պաշտօնական հերքումներու:)

Ասոնք են այն պատճառները որ Հայերը կը մղեն ուսումնասիրելու իրենց պատիւր, իրենց կեանքը և իրենց ինչքը պաշտպանելու ինդիրը, երբ կառավարութիւնն ալ պաշտօնապէս ցոյց կու տայ, իրենց հանդէպ իր անվանութիւնը, զիւղերն ազնամամային կացութեան մը մէջ զնելով, հանդէպ իրենց զինեալ և կիսավայրենի դրացիներուն:

Տրուած ըլլալով որ պատիւր, կեանքի և ինչքի պաշտօնութիւնը բնական և նուիրական, իրաւունք մըն է, կառապանութիւնը բնական և նուիրական, իրաւունք մըն է, կառա

վարտոթիւնը աղետալի քաղաքականութիւն մը կը հետապնդէ , Հայերը զինաթափ պահելով բանակին մէջ : Իրաւամբ , հայրենիքը ոչ միայն չօգտուիր ասոնց ծառայութիւնէն , այլ զանոնք պահելով , կառավարութիւնը ձգած կ'ըլլայ անոնց անպաշտապան ընտանիքները , իրական վտանգներու առջեւ , որովհետեւ այս վերջինները յարատեւօրէն նշաւակ են նիրենց զինեալ և կրտավայրէնի դրացիներուն արիւնարբու քմահաճոյքներուն :

Բացայայտ է որ անարդար պիտի ըլլար գասալքութիւն բառը գործածել Հայերուն համար որոնցմէ իրենց զէնքերը առնուեցան — զէնքը , զինուորի մը համար , հաւասար է իր կեանքին — և սկսելով այն վայրկեանէն որ խլամիեն ալ դասալիք կ'ըլլան , հակառակ ծիրատի յայտարարութեան :

Տրուած ըլլալով այն քաղաքական , կրօնական և ընկերային շարժառիթները որոնք վերը պարզուեցան , և որոնք Հայերու դասալքութիւնները յառաջ բերին ,

Նկատելով որ հայ ընտանեկան յարկերը , վտանգներու մէջտեղ՝ որոնց նախաբանը Վանայ , Բաղեշի , Կարինի և Տիգրանակերտի վիլայէթներուն մէջ մատնանշեցինք , զրկուած կը մնան իրենց նեցուկներէն ,

Նկատելով որ , հաղարաւոր Հայերու , առանց զէնքի , բանակին մէջ պահուիլը հայրենիքին համար ոչ մէկ ծառայութիւն կը նշանակէ ,

Նկատելով այն ցաւալի հետեւանքները զորս այս իրողութիւնը ունի լքուած երկրագործութեան վրայ ,

Նկատելով որ երկիրը ընկերային վտանգի մը պիտի ենթարկուի , թերեւս ապստամբութեան մը , այնքան ատեն որ դասալիքներու խնդիրը լուծուած չըլլայ , քանի որ դասալիքը հետապնդուած օրէնքէն և սովէն , բնականաբար փրկութիւնը և ապրելու միջոցները պիտի վնտոէ ապստամբութեան մը մէջ ,

Կը համարձակիմ կառավարութեան ամենալուրջ ուշադրութիւնը հրաւիրել հետեւեալ առաջարկներուն վրայ .

1. Զէնքի տակ պահել միայն քսանեմէկ տարեկանէն մինչեւ քսանեհինգ տարեկան Հայերը , որոնք արդէն բանակին մէջ մարզուած են .

2. Հայերը իրենց երկրի բաժանումին և ոստիկան զինուութեան մէջ պահել , մինչեւ որ կառավարութեան և Հայերուն միջեւ կատարեալ փոխադարձ վստահութիւնը հաստութիւն :

3. Չափաւոր և միայն ներկայ պատերազմին տեւողութեանը ըլլալու պայմանաւ , քսանեւչորս տարեկանէ վեր և մարզանք չտեսած Հայերէն ծառայութեանէ ազատ կացուցման տուրք մը առնել .

4. Օրէնքին ամենախիստ տրամադրութեանց համեմատ , պատժել Պաշ-Քալէի , Աղորիկի և Առուշերիքի մարդասպան-ները :

5. Թահսին պէյի օրով ընդունուած կանոնագրութիւնները , վերաբերութեամբ գիւղերու պահուրդներուն , կարելի եղածին չափ չուս գործադրութեան զնել :

6. Արտօնել Հայերուն զէնք կրել , մինչեւ որ կիսավայրէնի Քիւրտերը զինաթափ ըլլան :

7. Հանրային ոյժի ոչ մէկ պաշտօն տալ քաղաքային գինուորներուն , և շարտօնել անոնց հայ գիւղերու մէջ մնացած ընդհանուր բանակետղին մէջ զէնք տալ իրենց լու , և միայն ընդհանուր բանակետղին մէջ զէնք տալ իրենց լու .

8. Հայկական աղէտներուն համար վսասուց հասուցում ընել .

9. Փնտուել և յանձնել թալանուած հայ եկեղեցիներու ինչքերը :

10. Իրենց ընտանիքներուն վերադարձնել , առեւանգուած երիտասարդ աղջիկներն ու կիները և իրենց եկեղեցւոյ գիրկը երիտասարդ աղջիկներն ու կիները և իրենց եկեղեցւոյ գիրկը :

Իմ վերոյիշեալ առաջարկներս նպատակ ունին վերջ տալ , Հայերուն աշերէայ ոչ-բնականոն կացութեան , Հայերուն ա-

պահովել իրենց դոյութիւնը, և հաստատել իրենց վստահութիւնը կառավարութեան հանգէպ, որովհետեւ տեղական իշխանութեանց կողմէ առաջ անհրաժեշտութեան ձեռք առնուած շատ խիստ միջօցները կը յիշեցնեն 1312—1313 (1895—1896) տարիները:

Կը փութամ ուրեմն խնդրել ձենէ, նպաստաւոր կերպով ընդունելու և կայսերական ու եպարքոսական իրատէով հաստատելու հայ ազգին ամենադյջն պահանջումները:

Առ այս, կարելի է խորհրդակցիլ կոստանդնուպոլսոյ հայ Պատրիարքներուն հետ: ՎԱՆ, 15 Փետրուար 1915

Թարգմանութիւն Օֆազ պէլի, Անգլիական բարգման

ՎԱՆ, 30 Մայիս 1915

Իսալիոյ հիւպատոսական գործակալը, Վանայ Ձրանսական շահներուն պատշաճ, կը գրէ Բեղրոկրատի Ձրանսական դեսպանին

Պատիւ ունիմ ձեր վսեմութեան ծանօթացնելու, օսմանեան իշխանութեանց կողմէ վանայ ֆրանսական Տոմինիկան Միաբանութեան համար ստեղծուած կացութիւնը, ուուսոթրքական պատերազմին սկզբնուորութենէն մինչեւ Թուսերուն կողմէ այս քաղաքին գրաւումը: Հաղորդակցութեան ապահով միջոցներու չգոյութեան պատճառաւ, անիշարելի եղած է ինձի, այս մասին տեղեակ դարձնել թէ՛ կոստանդնուպոլսոյ՝ Միացեալ Նահանգներու դեսպանը և թէ՛ Տրապանի իտալական հիւպատոսը:

Վանայ ֆրանսական դեր-հիւպատոս Պըն. Սանֆոռ, Վան մեկնելէ առաջ, այս քաղաքին ամերիկան հիւպատոս չգտնուելուն, ինձի յանձնեց ֆրանսական շահերուն պաշտպա-

նութիւնը, և այս մասին գեկոյց ըրաւ Պոլսոյ ամերիկեան գեսպանին և վալիխն:

Պըն. Սանֆոռի մեկնումէն շարաթ մը վերջ, այսինքն 1914 Նոյեմբեր 15ին, կուսակալութեան քարտուղարը և հանրային կրթութեան տնօրէնը, ոստիկանական պաշտօնեաներու հետ, առանց այս հիւպատոսական գործակալութեան կողմէ որևէ ներկայացուցչի, կը ներկայանան Տոմինիկեան Հայրերուն և Ընծայումի Քոյրերուն և կ'ազդարարեն անոնց խկոյն թողու իրենց վանքերը. և իրենց բոլոր դպրոցական և բարեկործական հաստատութիւնները յանձնել օսմանեան կառավարութեան:

Կրօնաւորները ստիպուեցան թողու իրենց բնակարանները, նոյն օրն իսկ, օսմանեան պաշտօնատարներու կողմէ արտօնուելով իրենց հետ առնելու, միայն առաջին կարգի անհրաժեշտութեան յատուկ մէկ քանի առարկաներ:

Այս ատեն իշխանութիւնը, Միաբանութեան բոլոր շէնքերը կնիքի տակ առին: Իմ կրկն դիմումներուս վրայ իշխանութիւնը հաւանացան որ Քոյրերը մինչեւ ճամբար ելլելու իրենց տեղերուն մէջ մնան: Կուսակալութեան կողմէ ոստիկանութեան հրաման տրուեցաւ քնանեչորս ժամուան մէջ արտաքսել ֆրանսացի միաբանարները: Կառավարութեան մօտ իմ կորովի դիմումներս թոյլ տուին ֆրանսացի կրօնաւորներուն, միայն այն ատեն ճամբար ելլելու, երբ գտնուած ըլլան անհրաժեշտ միջոցները, կարենալ հետեւելու համար այն շատ գժուարին ուղեգիծին զոր օսմանեան իշխանութիւնը իրենց ցոյց կու տային: (Այս ուղեգիծին համաձայն, արտաքսուած ֆրանսացիները պարտ էին Ֆրանսա համիլ Բաղէշի, Տիգրանակերտի, Հալէպի և Մերսինի ճամբար):

Երցայ նոյնակէս հրաման առնել վալիխն որպէս զի Գեր. Հ. Պէռնար Կօրտմաղթիղ (Goordmaghthigh) ֆրանսական Տոմինիկեան Միաբանութեան վլխաւորը, Վան մայ, իր առողջութեան և իր յառաջացեալ տարիքին բերմամբ, ճամբորդու-

Թիւն մը անկարելի ըլլալով իրեն։ Միւս կրօնաւորներն ու կրօնաւորուհները Վանը թողոցին 20 Նոյեմբերին 1914։

Ֆրանսական Միսիոնարներու արտաքսումէն յետոյ, Տոմինիկեան Հայրերու շէնքերը գրաւուեցան իսլամ դպրոցի մը կողմէ, և Քոյրերուն շէնքերը աղջկանց օսմանեան վարժարան մը ըրին։ Աւելորդ է ըսել թէ թուրք պաշտօնատարները տարին, Միաբանութեան ձգած կարասիներուն մեծ մասը։

Վերջին դէպքերու միջոցին որոնք վանը և իր շրջակաները արխնոտեցին, վերջին Ապրիլ և Մայիս ամիսներուն, Տոմինիկեաններու բնակավայրը, որ իսլամ թաղին ծայրը կը գտնուի, թուրք առաջին զիրքերէն մէկը եղաւ։ իսկ քրիստոնեայ թաղին մէջ գտնուած Քոյրերու շէնքերը, Հայերու կողմէ գրաւուեցան, թուրքերուն՝ անոնց մէջ զինուոր լիցնելէն առաջ։

Մէկ ամսուան իրենց բնակութեան միջոցին, թուրք և քիւրու պաշտօգութները, որոնք Տոմինիկեաններու շէնքին մէջ դիրք բռնած էին, թալլեցին ինչ որ խուսափած էր թուրք պաշտօնատարներու աւարէն, և երբ Հայերը յաջողեցան հռն մտնել, այնտեղ գտան միայն մէկ քանի կարասիներու խըլեակները։

Քոյրերու հաստատութիւնները, Հայերու հսկողութեան ներքեւ ըլլալով, զերծ մնացին թալանէ։ Միաբանութիւնը իմ միջոցովս ձեր վսեմութեան պիտի հասցնէ աւարի տրուած առարկաներու ցանկը։

Որուս գրաւումէն ի վեր Տոմինիկեան բնակատեղին գրաւուած է Ռուսնեայ կամաւորներու կողմէ, իսկ Քոյրերունը առամենայ կերպով կը ծառայէ կառավարութեան, իբր կառավարչատուն։

Հաճեցէք ընդունիլ, և այլն

Ժ. ՍՊԱՐՏՈՒ

Վ.Ա. 34 Մայիս 1915

Էտալիոյ Վանայ հիւպատոսական ներկայացաւցիչը, Նորին Վանմուքիւն Էտալիոյ Պրե. դեսպանին, որ ի Բեդրոկրա

Պարոն գեսպան,

Պատիւ ունիմ ձեզ տեղեկացնելու այն դէպքերը որոնք վանայ մէջ և շըշականները, երկու ամսուան ընթացքին տեղի ունեցան։ Անկարելի եղաւ էնծի, աւելի առաջ տեղեկացնել ասոնք, թէ՛ Տրապիզոնի Պրե. հիւպատոսին և թէ՛ Պոլոյ իտական Պրե. գեսպանին։

Որպէս զի կարենամ աւելի լաւ հասկցնել, այս տեղեկադիրը երնք մասերու կը բաժնեմ։

1. Վանայ կուսակալութեան կացութիւնը պաշարումէն առաջ։

2. Վանայ պաշարումը։

3. Թուսական գրաւումը։

4. Վանայ եւ ամբողջ կուսակալութեան կացութիւնը պաշարումէն առաջ

Մինչդեռ Վանայ կուսակալ և թուրքեակարիկ սահմանագլուխի պաշտապան ձէվտէթ պէյ կը թալանէր, կ'այրէր Սալմաստ, Խոսրովա, Պաշ-Բալէ քաղաքները, և կը ջարդէր այն տեղ գտնուող քրիստոնեանները, Վանի փոխ-կուսակալը կը պահանջէր բանակին մէջ վերագարձը այն հայ զինուորներուն որոնք հեռացած էին անկից, որավճետե զինաթափ ըրած էին զիրենք կամ արտաքսած։ Այս զինուորները կը պահանջուէին, ճամբաններու շինութեան իբր գործուոր ծառայելու պատրուակին տակ, բայց իրականութեան մէջ զանոնք ջարդէլու համար էր, ինչպէս որ ձէվտէթ պէյ արդէն զաւացանորէն հրացանի բռնել առած էր իր հրաժանին տակ զըտծանութիւն առաջաւորութիւն։ Սայդ ապացոյց մը, հայ նըւող բաղմաթիւ հայ զինուորներ։

գասալիք կամ ուրիշ զինուորները պահանջելու իր յամառութեան օսմանեան կառավարութեան նենգաւոր դիուաւորութեան, կը գտնուի իր յաջորդական մերժումներուն մէջ ընդունելու համար այն պայմանները, նոյն իսկ ամէնէն օրինաւորներն ու ամէնէն արդարացիները, առաջարկուած, ըլլայ իմ կողմէ կամ հայ ազգի զիխաւորներուն կողմէ, առաջը առնելու համար բարդութեան մը և ջարդերու՝ որոնք կը նախատեսուէին, որովհետեւ թուրքերը կատղած էին, տեղեկանալով որ հազարաւոր Հայեր իր կամաւոր ոռու բանակին մէջ մտած էին և կատաղօրէն կը կոռւէին թուրք զօրագունդերու դէմ:

Ամբողջ ամիս մը անցաւ անօգուտ բանակցութիւններով. Թուրքերը կը ժխտէին այսօր, ինչ որ երէկ ընդունած էին:

Երեք կարեւոր դէպքեր արժանի են արձանագրուելու:

Առաջին, Վանայ գէպքերէն շատ առաջ գիւղերու կոտորածը: Զոհերու թիւը 16.000 կը հաշուուի:

Հայ գիւղացիները զինուած էին, բայց փոխանակ իրենին պաշտպանելու, իրենց գէնքերը յանձնեցին և թոյլ տուին որ զիրենք խովզողին: Այս ջարդերը կատարուեցան անլուր անդժութիւններով: Արու մանուկ կոներու փորերը բացին, կիներու և աղջիկներուն հագուստները հանեցին, և վայրի անասուններու պէս զանոնք մերկ քշեցին լեռներու մէջ: 15,000 կը հաշուուի թիւը այն զիւղացիներուն, այր, կին և մանուկ որոնք փախան ու Վան ապաստանեցան, և զորս հարկ եղաւ մնուցանել, քաղաքին մէջ սովի մը մնէ վտանգովը:

Երկրորդ, Հայերը զանդուածով լաւագոյնս կորանցնելու համար, Ճէվտէթ պէյ ուզեց նախ իրենց երեք զիխաւոր պետերը մէջտեղէն վերցնել: Ասոնք էին Պ. Պ. Վուամեան, Արամ և Իշման: Ասիկա կառավարութեան, հայկական քոմիթէներուն և իմ միջեւ տեղի ունեցող բանակցութիւններու միջոցին էր: Յոյս կար տակաւին կարգագրութան մը յանդիլ: Շատախի մէջ ծանր շփոթութիւններ ծագեցան: Վալին յանձնա-

խումբ մը զրկեց հոն, այնտեղ անդորրութիւնը հաստատելու պատրուակին ներքեւ եւ, իբր թէ հաճելի ըլլալու համար հայկ. քոմիթէին, և պատիւ մը ընելու նպատակով Իշմանի անձնուիրութեան և բարոյական ազգեցութեան, խնդրեց այս վերշնին՝ ընկերան պլ յանձնախումբին: Յանձնախումբը ճամբայ եղաւ երեք ընկերներով, և իսկոյն անոր ետեւէն ճամբայ եւ լու Զէրքէզներու խումբ մը, վալիին կողմէ զրկուած: Ասոնք հրացանահար ըրին իշմանը և իր երեք ընկերները, երբ ասոնք իրենց ընթրիքը կ'ընէին:

Նոյն օրը Պ. Պ. Վուամեան և Արամ, կանչուեցան կուսակալին մօտ, որ պէտք ունէր, ինչպէս ինքը կ'ըսէր, իրենց խորհուրդներուն:

Վուամեան, Վանայ երեսփոխանի իր համակամանքով, չափազանց վստահ, կուսակալին մօտ գնաց, և իսկոյն ձերբակալուեցաւ: Բարեբախտութիւն մը Վանայ համար, Արամ կրցաւ ժամանակին տեղեկութիւն առնել պատահածի մասին և տուն վերադարձաւ: Վուամեանին գալով, առագաստուած մը դրին զինքը և չշիմցւիր թէ ի՞նչ եղած է:

Երբորդ, կուսավարութեան կողմէ Վանայ ումբակոծու մի նախօրեակին, բոլոր հայ պաշտօնատար երը և աւագանին, որոնք վիլայէթին զանազան քաղաքներուն կամ վարչական շրջանակներուն մէջ կը գտնուէին, խոզիսողուեցան կամ հրացանազարկ եղան: Ժամ մը, զանոնք ջարդելէ առաջ, հրացաններու սպասնակիքին տակ քալեցուցին:

2. Վանայ պաշարումը

Եաբաթ, 1 ապրիլ, հայ թաղերը յանկարծ թնդանօթներով և զօրագութերով կը շրջապատօւին: Կիրակին և երկու շաբթին կ'անցին, վալիին և իմ միջև ամուլ բանակցութիւններով: Եր քշաբթի, մէկ քանի Հայերու սպասնան առիթով, որոնք թուրք զինուարներուն ձեռքէն կ'ուզէին քրիս-

տոնեայ գեղջկուհիներ առնել, եռուզեռը ընդհանուր դարձաւ: Թողօր զօրանոցներէն զինուորներ դուրս կու զան որոնք ժողովուրդին վրայ կրակ կ'ընեն և ոմբակոծութիւնը կը սկսի:

Հաւագոյնս հասկցնելու համար, ինչ որ յետոյ տեղի ունեցաւ, պէտք է դիտել տամ թէ, վան երկու մասերու կը բաժնուի որուն մէկը կը կոչուի «Քաղաք» և միւսը «Այգեստան»: «Քաղաք»ը լիճին մօտիկն է և կը բովանդակէ կառավարական պաշտօնատունները, դատարանները, զօրանոցները, քաղաքային զանազան վարչութեանց գրասենեակները, ինչպէս դրամատունը, բէժին, նամակատունը, հեռագրատունը և շուկաները: Հոն կայ նաև հայ տուներու զանգուած մը:

«Այգեստան»ը կազմուած է հայկական և մէկ քանի թուրք գիւղերով: Խսլամ բնակչութեան սոուար մասը կը բաժնուի այն տեղույն վրայ, որ Քաղաքը Այգեստանէն կը բաժնէ: Երբ ոմբակոծութիւնը սկսաւ, կառավարութիւնը իր տրամադրութեան ներքեւ ունէր տասներկու թնդանօթ և ահագին քանակութեամբ ռազմանիւթ. կային վեց հազար զինուոր (թուրք, քիւրտ և չէ՞քէզ), հինգ զօրանոց և վանայ նաւահանգիստը իր ձեռքն էր, ունէր փսքը շոգնաւ մը և բոլոր առագաստանաւերը:

Խոքէլէ Քէօյի դիւղին բնակիչները, ամենքն ալ դաւաճանած էին հայկական դատին, սպառնալիքներու առջե տեղի տալով, և թուրքերու կը ծառայէին:

Հայերը թնդանօթ չունէին: կը համրէին միայն հարիւր — հարիւր քսան մարտիկներ «Քաղաք»ին մէջ, և հազար հինգ հարիւր ալ Այգեստանի մէջ: Նշանաւոր ճշլավահութեամբ և կորովամտութեամբ կազմակերպուեցան, կազմեցին սպայակոյտ մը, ամրաշէններու գունդ մը կազմակերպեցին, նշանաձիգներու գունդ մը, կարմիր Խաչ մը, շրջուն հիւանդանոց մը, ոստիկանութիւն մը, խրամներ փոլ եցին, ամբարտակներ բարձրացուցին, և ծայրագոյն խոնեմութիւնը ունեցան պաշտպանողականի վրայ մնալու, անօգուտ կերպով չկորսնցնելու հա-

մար իրենց մարդիկը, և արդիկեցին անոնց նոյնիսկ միակ անօգուտ զնդակ մը արձակելը:

Պաշարման գործողութիւնները, թուրքերուն համար, կը կայանար գիշեր ցերեկ «Քաղաք»ը և Այգեստանը ոմբակոծելուն, հայ առները այրելուն և անօգուտ կերպով ջանար ուն մէջ որ հայ դիրքեր ձեռք անցընեն և նաև կը սարսափահարէին ժողովուրդը, անվերջ հրացանաձգութիւններով: Թնդանօթները բաղդատաբար նուազ վնաս հասուցին («Քաղաք»ին վրայ մօտ 10,000 և Այգեստանի վրայ 6000 ոռումբ նետեցին), սպաննեցին հարիւր մը կիներ և մանուկներ որոնք Այգեստանէն կ'անցնէին և մէկ քանի այրեր: Գալով հայ դիրքերուն հասցուած վնասներուն, անոնք անմիջապէս կը դարձանուէին: Հայերը աւելի բարեբախտ եղան, ետ մղեցին բոլոր յարձակումները, կրակի տալով ձեռք անցուցին թշնամի դիրքեր:

Անգլիական հիւպատոսարանը, ուր վալին, հակառակ իմ ընդդիմութեանս, և զայն պաշտպաննելու պատրուակին տակ, երեսուն ժանտարմաներու ջոկատ մը տեղաւորած էր, որ ժողովուրդին վրայ կրակ ընելէ չի դադրեցաւ, հայերու կողմէ յարձակումի ենթարկուեցաւ և մէկ քանի ժամուան պաշարութէ վերջ, կրակի տրուեցաւ: Քաղաքին մէջ կրակի տուին Օսմաննեան Պանքան, Բէժին, նամակատունը, հեռագրատունը, հանրային պարտուց վարչութեան պաշտօնատեղին, զորս թուրքերը ամուր դիրքերու վերածած էին:

Գիշերային յարձակում մը, կարինէն եկած գերման սպայի մը կողմէ, այնքան յաղթականորէն ետ մղրեցաւ որ այս սպան վանէն հեռացաւ: իր պարտութեան հետեւեալ օրն իսկ: Թուրքերուն վաթսուն եօթանասուն մարդու: Կորուստ մը պատճառած էր: Պաշարումը տեւեց քսանեեօթը օր:

Սակայն հակառակ իրենց գրեթէ ամենօրեայ յաջողութեանց, հայերը վերահասու էին որ աւելի երկար ատեն դիմադրելու համար օտար օժանդակութեան պէտք ունէին: Անհամբերօրէն Ռուսերու կը սպասուէր: Անոնք հասան վերջա-

պէս, և իրենց մօտենալուն, բոլոր իալամները փախան մէկ մարդու պէս։ Այս փախուստը այնքան գահավիժօրէն տեղի ունեցաւ, որ իրենց հետ մէկ առարկայ իսկ չկրցան տանիլ։ Ճէվտէթ պէյ առջի օրուընէ մեկնած էր։

Հազիւ թէ իալամները քաղաքը թողուցին, իրենց տուները սկսան այրիլ։ Հայերը, հակայարձակումէ մը վախնալով, անոնց տուներէն ոչ մէկուն խն այցին։ Հրդեհին յաջորդեց ընդհանուր թալանը։

3.— Ռուս գրաւումը

Առաջին անգամ հայ կամաւորները հասան։ Ասոնց յաղթական ընդունելութիւն մը ըրին։ Ռուս կանոնաւոր զօրագունդերը առանց ընդմիջումի, իրարու ետեւէ եկան։ Առժամանակեայ քաղաքային կառավարութիւն մը հիմունեցաւ, որ վստահուեցաւ հայերուն։ Արամ ընդհանուր կառավարիչ անուանուեցաւ։ Ի պատիւ իրեն պէտք է ըսենք թէ ան հոգին եղաւ հայկական պաշտպանութեան։

Հաճեցէք, եւայլն . . .

Ստորագրուած
Ժ. ՄՊՈՒՏՈՆ

ԾԱՆՈՒԹՈՒԹԻՒՆ. — իտալիոյ Աւստրիոյ գէմ պատերազմի յայտարարութեան լուրը, Ն. Վոեմաւթիւն զօրալար նիքոլայէֆի կողմէ հաղորդուած, բաւոն ոգեւորութիւն առաջ բնրաւ։ Վանայ հայ ժոհականութեան մէր գլուխը ունենալով ընդհանուր կառավարիչը, Արամ, հիւպատոսարան եկաւ մեր գրօշակով, հանրային համակրութեան ցոյց մը ընելու համար։



Հայաստանի Ազգային գրադարան



NL0431238

6388